

891.99

G - 40

14626 14630
14627
14628
14629

1938/11/2

2003

3~

110

Q. 062500

Р. 062500
БД
България (Bulgaria)



Б. 553 329

ՄԱՏԵՆԱՇԱՐ “ՆՈՐ ՕՐ., ԹԻՒ 17—ԱԲԷՆՔ

84

0-28

ՎԻՔ. ՍԱՐՏՈՒ

ԹԵՂՈՏՈՒՄ

Թարգմ.՝ ՓԱՐԳԿԵՒ ՄԱՐԿՈՍԵԱՆ

ՀՀՀՀ

11434 Տպագ. ՆՈՐ ՕՐ, Ա.ԲԷՆՔ — 1928

PASSOUR A. BEDIKIAN
Panagousschta (Bulgarie)

ԱՐԱ
garde

ԴՐԱ
ուժով

ՀԱՐ
չեր
անուս

ՀՐՁԱ
նային
տակի
ուսու
ազին
այսեր
դէմ-

ար-
կը
բար
բեր-
ողի-
ոայ-
պա-

պա-

Ա.

ԿԱՅՍՐՈՒՀԻՆ

Վարանոս. Քառիպէռ ձգեց դրան վարադոյրը՝ զոր
վերցուցած էր եւ կանգ առաւ, անակնկալ զարմացումով
շեցուած :

Յուստիանոսի պալատան մեծ սրահին մէջն էր, եւ եր-
բեք նմանօրինակ շքեղութեան մը ականատես եղած չէր
ինքը, որ կուգար պզտիկ լիւտէքէն (Բարեզի հին անու-
նը) :

Զորս խոշոր կանանչ մարմարէ սիւներ՝ սոկիէ շրջա-
նակներով, հզօր եւ աչքառու կերպով կը բարձրանացին
մինչեւ կամարները : Այս հրաշալի սրահը, սոկեայ յատակի-
վրայ՝ ամբողջովին մօզայրէ շինուած էր: ամէն տեղ ոս-
կին կը հոսէր պատերուն մէջ ընդելուզուած թանկագին
քարերով, փոխն ի փոխ ցոյց տալով Թրիստոսի եւ կայսեր
մենագիրները, ծաղիկներ եւ առաքեալներու բարձր գէմ-
քեր :

Պատին մէկ խորշին մէջ կը կանգնէր Ս. Կուսին, ար-
ձանը, որոն սաքին տակ, դարեւանդակի մը վրայ կը
տարածուէր հանգստանալու անկողին մը՝ մեծարծէք բար-
ձիկներով մշտնջենական սառուցապատ երկիրներէ բեր-
ուած հազուագիւտ մուշտակներով ծածկուած այդ անկողի-
նը կը հանգչէր չորս կիտուածահիւս սիրամարգերու վրայ,
որոնց գոհարներէ եւ զուտ սոկիէ շինուած պաշերը հազ-
ըռումէկ ցոլքեր կ'արձակէին շուրջբոլորը :

Թրանկը, անշարժ կեցած եւ շլմորած, քիչ մը երպա-

307-59
83034

PARISOUR A. BEDIKIAN
PARIS
PARIS
BULGARIE

—4—

զարինը ստանալով՝ ինքզինքը ժողովուց: Իր ետին թուղած էր նրանցքները՝ ուր առաջին հարցուփորձէ ուր անցած էր, որ է՛տ յետոյ պալատան մեծ արարողապետը իրեն տուած էր մուտքի նիշ մը:

Իր առջեւ, սրահին ծայրը, երեք որմնածակեր, որոնք կրնայեն գոցուիլ բարելական մնատաքսահիւս գորգ, վարագոյրներով, նոխուն գեղահրաշ ծաղիկներով և մարդոց պատկերներով: Այդ որմածակերէն, Թառիպէռ տեսաւ կիսու վին, փառապանծ պարտէզները, Բիւզանսիրոնի հպարտութիւնը, ուր արձաններ, աւազաններ, մեծ անօթներ, ուր է կանաչ զանդուածին վրայ, թարմ և պայծառ կը փալիքէին. յետոյ, տակաւին, քիչ մը անդին, եկեղեցիներու դմբէթները, պալատներու պրոնվեայ տանիքները, և աւելի հեռուն, յունական խաչով պահծացող Այտ Սօֆիայի ըսպիտակ սիրտ էթը:

Ֆրանկին ձախ կողմը, ոսկեղծ երկաթեայ վանդակ ներով զուռ մը՝ որ մուտք կուտար կայսեր ներկայանալու տասոր զիմացը, փղոսկրէ, երենոսէ, արծաթէ լունուած, նմանապէս ոսկեղծ վանդակներով պաշտպանուած, ուրիշ զուռ մը, ուրկէ կ'առաջնորդուէր օգոստափառ կայսրուհին՝ թէտորայի յալ կարածիները:

Բարիզզին, Սէնի եղիքնուտներուն մէջ շինուած իր Բարիզ քաղաքը թողնելէ առաջ՝ ազէկ մը իմացած էր այս կնոջ համբաւը, որ կայսերական պսակով իր ձակատը գեղագորդով հանդերձ, երբեք չը մուցած իր անցեալը:

Ո՞ր տեղէն էր նէ: Ո՞վ էր այդ կինը, որ զահոյից սանդուխներն վեր ելած էր, և թէ իր ծնունդը կայսերական ծիրանիին սահմանուած չէր:

Ծնած էր կրկէսի մը ստուերին մէջ, իբօտրօմի զաղաններու պարզ պաշտպանէ մը: Տասնըշորս տարեկանին, խաղերու կը մուսնակցէր, ձի կը նստէր և նարնջախաղի աճպարարութիւն կ'ընէր: Յետոյ սկսան իր առաջին արկածները և իրարու ետեւէ ուրիշներ, մինչեւ իր հանդիպումը Յւլյուսինսի, որ անոր զեղեցկութենէն և մտացիութենէն ընկճուած, չլարանեցաւ իր անկողինը տոնել և աւել-

մի յետոյ կայսրերու ո կեղէն զահոյից վրայ բաղմեցնել: Թառիպէռ, ֆրանկներու թագւար, Քլովիսի որդի՝ Շիլապէրի կողմէ պատգամաւոր զրկուած առ Յուստիանոս, այս ամէնը զիտէր. բայց կ'աճապարէր տեսնել այդ կինը, որուն զեղանիութեան համբաւը մինչեւ իրեն հօսած էր եւ որուն առասպելական հարստութիւնը կը հաւասարէր այն ցելիին խորութեան՝ ուր ծնած էր նէ:

Երիտասարդ պատգամաւորին հօն ներկայութիւնը աչքի զարկած էր: Իր անձանօթ զէմքը, իր հազուստները պատրիկներու, աստիճանաւորներու, եւ աշխարհի ծայրենէն եկած խնդրաբկու վաճառականներու եւ պալատականներու բազմութեան մէջ մեծ տպաւորութիւն ձգած էին: Անոնք, որ ամէն օր կուգային լրաեսել կայսրուհին, երբ եկեղեցին դուրս կ'ելլէր, այն յոյսով թէ անկից խօսք մը կամ ակնարկ մը պիտի խլէին:

Էօֆաթրաս, ներքինիներու պետը, ձեռքը բոնած ու գեղէն գաւազանիկ մը, մատեցաւ անոր:

— Ո՞ւր կ'երթաս, երիտասարդ: Ի՞նչ կ'ուզես:

Թառիպէռ ոզչունեց: Յետոյ, իրեն եղած՝ հարցումին պատասխանելէ առաջ, իր կարգին, ինքն ալ հարցուց:

— Հոս չէ՞ր, որ կայսրուհին ունկնդրութիւն կուտայ, առի՞ր:

Իր պատօնին բնոյթովը՝ կասկածոտ, ներքինիներու պետը հարցուց:

— Մուտքի տոմս ունի՞ր:

— Այո՛, պատասխանեց բարիզզին, պալատան մեծ արարողապետը տեսաւ իմ թագւարիս նամակը, եւ կարդալով ինձի յահձնեց սա մտից նիշը:

Էօֆաթրաս առնելով՝ ձեռքին մէջ պահեց: Զւակերպութիւնները կատարուած ըլլալով՝ բարիզզին իրառունք ունէր մնալու ուր որ էր, և սպասելու ուրիշներու հետ, կայսրուհիին գալստեան:

Իրեն նմաններուն պէս, ներքինիներուն պետը շատախօս և հետաքրքիր էր, և ինչպէս ըսինք, կասկածոտ ալ իրեն համար, բոլոր նորեկները կասկածելի էին, չէ թէ կը

վախնար կեսարին կամ Օգոստուհիին կհանքին համար ո՞չ, անոնց պաշտպանութիւնը ներքինիներուն և բարբարոս պահակագլխուորներուն գործն էր. այլ կը վախնար իւր այս պաշտօնին համար ուրիշ կեսար մը հաւանականաբար զինքը, այսուան լաւ պաշտօնի մէջ չպիտի պահէր և այս բանը զինք ուշադիր և ցանկացող կը դարձնէր, զիտնալու համար թէ այս օտարականը ի՞նչ կ'ուզէր:

— Հա՛ւ, կատարեալ է, ըստու, իր զօտիին կապուած քսակի մը մէջ նետելով մտից նիշը, իր կայսերական սրբազնութիւնը սա՛ պահուս Տիրոջը մատուոին մէջ աղօթքի կեցած է, հոս պէտք է սպասել: Ո՞ր երկրացի ես:

— Ֆրանկ եմ, պատասխանեց օտարականը:

— Ո՞ր քաղաքէն:

— Լիւթէքէն:

— Բարիզիներուն քաղաքէն, ուր հաւատուրաց Յուսիանս կայսրը երկար ճամբորգութիւն մ'ըրաւ:

— Եղին այդ քաղաքը:

— Եւ ի՞նչ բանի համար Պոլիս եկո ծ եռ:

— Իմ թագաւորիս կողմէ մասնաւոր պաշտօնով մը Նորին Փառապանծ կայսեր մօտ: Բայց, նախ փափաքեցաց ողջունել կայսրուհին:

— Հա՛ւ: Անշուշտ որո՞պարապ ձեռքով չես զար, կը յուսամ: Օգոստափառը շատ կը սիրէ նու երները, մանաւանդ թանկաղիները:

— Ձեռքերս պարապ չեմ զար: Բայ ինձի, ո՞վ դու՞՝ որ զիս կ'ընդունիս, թէ նու երներուն ընտրութեան մէջ աղէկ ներջնուած եմ, կոլուա կիները, թերեւս կ'անդիտանաս, համբաւաւոր են լրենց մաղերուն զիղեցկութեան համար, եւ խարտեաշ զոյնը նորաձեւութիւն ըլլալով՝ կայսրուհիին կը բերեմ քանի մը արուեստագիտական թանկաղին առարկաներու հետ՝ մաղի հիւսակներու բեռ մը. յարդի զոյն խարտեաշէն մինչեւ պղնձեայ շառագոյնը:

Էօֆաթրաս գլուխը երեցուց, իբր առատութիւն:

— Այդ նուէրը իւեն հաձելի պիտի ըլլայ. մեր աստու

ուածային տիրուհին արդուղարդի իւրեղէններով շատ կը զբաղուի:

— Սակայն, յարեց երիտուարդ ֆրանկը ժպիտով մը, նէ պիտի կրնար զիւրութեամբ մէկդի նետել զանոնք. քանի որ, ինչպէս կ'երեւի, հրաշալի գեղուհի մըն է:

— Այդ, շատ գեղանի: Պէտք է որ այդպէս ըլլայ:

— Այդպէս կ'ըսուի մեր երկիրը, ներեցէք, եթէ անքաղաքավարութիւն մը կ'ընեմ. օտարական եմ եւ պէտք ունիմ լուսաբանուելու. մեր հայրենիքին մէջ կը խօսուի թէ, իր զեղեցկութիւնն է, որ զինք հասցուցած է այդ բարձրութեան, թէ ոչ կայսերական ծիրանիներու վայել ծնունդ մը ունեցած չէ:

Էօֆաթրաս երկար ակնարկ մը նետեց երիտասարդին վրայ, հարցուփորձող ակնարկ մը, որ պահ մը լսել տուաւ իրեն. սակայն իր տղայաժիտ եւ հետաքրքիր նկարագիրը յաղթական ելլելով եւ իր քննութիւնն ալ՝ ապահովիչ, պատասխանեց:

— Ճի՞շդ է:

— Ուրեմն, ինչպէս որ ինձի հաւաստեցին, նէ իրօտոմի արջերու պահապանի մը աղջիկն է:

— Ճի՞շդ է, մայրն ալ միեւնոյն տեսակէ հասարակ ծնունդ մը, Տասնըշորս տարեկանին կրկէսի խաղերուն կը մասնակցէր, ես տեսած եւ զինքը, խեռ ձիու մը վրայ նըստած՝ նարինջի խաղեր կը կատարէր: Բայց ասոնք անցեալլն կը վերաբերին, որոնց վրայէն պէտք է լութեամբ անցնիլ:

— Պէտք է որ այս խօսքերը քեզմէ իմանամ, ո՞վ աղնուական հիւրցնկալ, որպէսզի կարհնաս հաւատլ: Այսպէս, այն մեծ կայսրը իրեն կին առած է լարախաղաց մը:

— Խաղաղութիւն քեզ, երիտասարդ: Դուք, ֆրանկ ներդ, շատ ճկուն լեզու մունիք: Քեզի խրատ մը կուտամ որուն պէտք է հետեւիս: Կայսրուհին համար յարգանք. տիրուհի կամ օգոստոսուհի, կայսեր համար՝ տէր կամ լարախաղաց:

— Ատիկա քեզի հարցնել կ'ուզէի, յարեց ֆրանկը:

— «Մեծաշուք», իմ պաշտօնս այդպէս կը պահանջէ: Իր սենեակի պահապահներուն պետն եմ:

Այդ պահուն խուժք մը պալատականներ սրահ մտան, ելլելով եկեղեցին, ուր երգեհոնները կը սկսէին երգել: Էօֆաթրաս զիմաւորեց զանոնք՝ ողջունելով. եւ իր զաւազանիկին՝ ծայրովը կարգի դնելով, կայսրուհին աղատ անցք մը թողելու համար:

Ֆրանկը կը դիտէր այս պատրաստութիւնները զարժացումով. ինք վարժուած էր աւելի պարզութեան:

Սրահ մանող Պատրիկներուն մէջ, մեծ եւ զօրեղ մարդ մը, կարծր եւ կամակոր դէմքով, քովընտի կը կենար, մեկուսացած: Իր չուրջինները կը զգուշանային անոր մօտենալու: Քառիպէռ յարժար առիթը գտաւ էօֆաթրասի հարցընելու.

— Ո՞վ է այս մարդը:

Էօֆաթրաս ցոյց արուած մարդուն վրայ ակնարկ մը նետելով.

— Ատիկա՛, ըսաւ արհամարհուտ դթութեան չեշտով մը, Պելիզարիոսն է:

Յետոյ անցաւ:

Պելիզարիոս, ամէնէն հեռու կեցող այդ մարդը՝ զոր չճանչնալ կը կեղծէին, Գոթացոց եւ Վանտալներու յաղթական զօրապետն էր, այս՝ որուն վրայ կայսրը մեծ յոյս ունէր եւ որ սակայն թէոտորայի կամքով, մէկզի նետուած էր որովհետեւ այնքան պատերազմներու յաղթականը ներա անհաձոյ թուած էր:

— Այս՝ երիտասարդ օտարական Քառիպէռի ետեւէն ցած ձայն մ'ըսաւ, այդ անշքացած մարդը Պելիզարիոսն է, թող ատիկա քեզի դաս մ'ըլլայ:

Քառիպէռ ետին դարձաւ, Մարդ մը կեցած էր եւ քովին պատասարդ ուտարութիւն բոնած, Պարսիկ սատրապ մըն էր:

— Ո՞վ ես դուն, հարցուց Քառիպէռ:

— Իմ անունս Օրիթէս է: Քեզի պէս հեռուէն կուզած

եւ ալժմ կը մեկնիմ: Եկած եւ օգոստուհիէն թոյլտուութիւն խնդրելու, մեկնելու համար:

Քառիպէռ ալ, իր կարգին, ինքզինքը ներկայացուց:

— Այդ մարդը, շարունակեց Օրիթէս, գաղանաբար մատին ծայրովը ցոյց տալով. Պելիզարիոսը, շնորհազուրկ է: Եթէ ժամանակ մը հոս մնաս, պիտի հասկնաս թէ ինչո՞ւ. սակայն եթէ խոհեմ եւ իմաստուն ես, զզոյշ պիտի մնաս մեկնաբանութիւններէ, որովհետեւ Յուստիանոսի դահիճները անուելիօրէն զիտեն տանջել մահապարտները: Իմացա որ ընծաներ բերած ես եղեր օդոստոսուհին, անյագ՝ անցունդի մը նման: Պելիզարիոսի կնօջն է, որ պիտի յանձնես, քանի որ ան է պալատան վերակացուհին:

— Ինչպէ՞ս կը կոչուի:

— Անթոնին: Իրօտօմի մէջ, կայսրուհիին հին մէկ ընկերուհին է. թովչուհիի մը եւ կառապանի մը աղջիկը: Այսօր պատրիկուհի մըն է: Անաւասիկ կուգայ կոր:

Օգոստոսուհին մանաւոր յարկաբաժիններուն գուռը քացուեցաւ եւ կին մը երեցաւ սեմին վրայ: Անմիջապէս, իր կատաղի հովի մը աղջեցութեան տակ, թոլոր դլուխները, բոլոր ողնայարները ծոեցան:

Միայն, Պելիզարիոս անշարժ մնաց իր խրոխտ կեցուածքին մէջ: Անթոնին կանչեց.

— Էօֆա՛թրաս:

Ներքինիներուն պետը փութաց:

— Օգոստափառուհին միշտ սուրբ պատկերներուն առաջն է, հարցուց Անթոնին:

— Մն՛չտ, Պարիփկուհի. բայց արարողութիւնը լմնաւու վրայ է:

Այդ միջոցին, Էօֆաթրաս զզաց, որ մէկը կամացուկ մը փէշը կը քաշէր ետին դարձաւ. Քառիպէռն էր:

— Շնո՞րհ, զիս ներկայացուր.

Էօֆաթրաս ոհւէ դժուարութիւն ցոյց չտուաւ, որովհետեւ ֆրանկը՝ Անթոնինին էր որ պիտի մատուցանէր կայսրուհին տրուելիք ընծաները. շատ բնական երեւցաւ իրեն այս բանը, եւ գետնամած, խօսքը ուղղեց վերակա-

ցուհին.

— Թոյլ տուր, Պատրիկուհի՛, որ այս երիտասարդ
բարբարոսը խոնարհի ոտքերու գ:

Միենոյն ատեն, առաջ քչեց Քառիսէոը, կէս չոքած,
անոր առջեւ:

Բայց Անթոնին աւելի լայն տնզեկութիւններ ուղեց
— Ո՞վ է:

— Լիւթէքին եկած բարիզցի մը, աստուածային կայս
րուհին նուիրելու համար խարառեալ եւ հրաշալի մազերու
խուրձեր:

Քառիսէո հասկցաւ, որ իր կողմէն կը քաշէր:

— Ամէնէն զեղեցիկներուն մէջէն, քանի մը Հիւսկ-
նիր ալ պիտի գտնէ ձեզի համար, միակ զեղեցկութիւնը,
որ կրնայ կայսերական Աստղիկին զրացնութեանը դիմա-
գըրաւել:

Անթոնին զեղանի էր, գիտէր եւ կը թանկար որ իրէն
ըսուի ատիկա:

— Աւրախութեամբ կ'ընդունիմ զանոնք, ըստ նէ:

Դառնալով էօֆաթրասին.

— Կայորուհին պիտի ընդունի այս երիտասարդ օտա-
րոկանը, ես եմ որ զինքը պիտի ներկայացնեմ ձեռքպազի-
թեաոյ, աւելի ցած, ներքինիներու պետին ըստաւ.

— Ստուգիւ շատ լաւ է այս երիտասարդ կոլուան:
Էօֆաթրաս աւելի՛ բարձրացուց անոր արժէքը.

— Այնպէս չէ՞ Պատրիկուհի, աչք մը սիրոյ բոց մը,
թիկնեղ մը... եւ սրունքը, ի՞նչ զեղեցիկ:

— Այս, շատ աղէկ: Այս բարբարոսները քաջառողջ
են. բան մը, որ կը պակսի հոռվմայեցոց քով:

Անթոնին անցաւ, մինչեւ պարտէ զներու վրայ բաց-
ուած որմնածակերու աօղեւ, հազիւ պատասխանելով ող-
ջոյններուն եւ չաեմնել ձեւացնելով իր ամուսինը՝ Պելի-
գարիսոը, որ բազուկները խաչաձեւած կուրծքին վրայ
կը զիտէր իր անսարժան կինը, շրթներուն վրայ արհամար-
հանք՝ ծալքով մը:

Էօֆաթրաս, այս բարեացակամ ընդունելութեան առ-

ցեւ, կրկնապատկեց իր քաղցրախօսութիւնները երիտա-
սարդ օտարականին համար:

— Ա՞ն, ստուգիւ, թոյլ տուր որ յարգամեծարնմ ըզ-
քեղ, արգէն իսկ վերակացուհին չնորհներուն արժանա-
ցար: Այս՛, այս՛, կը ճանչնամ զայն, կը ճանչնամ մանա-
ւանդ իր սիրոը: Քեղի անկ է ուրեմն, երիտասարդ, իր
զեղեցիկ ճակտէն քաղել այնքան սիրոյ մրտենիներ, որքան
իր ամուսինը՝ Պելիգարիսու ունի գափնիներ, գլխուն վրայ:

Այդ վայրկեանին, երգեհոնները աւելի՛ ուժով սկսան
նուագել. իսունապէրէն, պաւատականները կարգի մտան եւ
պարտէզներէն թափորը՝ որ Օգոստոսուհին կ'առաջնորդէր
իր յարկարաժինները, սկսաւ իր մեծափառ անցքը:

Երկու նուպիացի կիներէ պաշտպանուած, իր շրջագ-
գեստին ծանրութիւնը այնքան կը ճնշէր ուսերուն վրայ-
թէոսորա յառաջացաւ խոնարհած զուխներու մէջէն:

Վեհափառօրէն զեղանի էր Մեծ, հասակազեղ, ալեծա-
ծան քալուածքով. հրապուրիչ, հազած էր ծիրաննեղոյն ըըր-
ջաղգեստ մը, ոսկի ժապաւէններով, մետաքսանիւս. այդ-
շրջաղգեստին վրայէն ալ, ներգաշնակօրէն ընդելուզուած,
ամէնէն թանկադին քարերով, ոսկիթել կապոյտ պատու-
ածան մը. որ ծալծալուն կ'իջնէր մինչեւ կապոյտ կօշիկնե-
րը՝ մարգարտայեռ զոյգ մը սւտակներով զարդարուն:
Մազերուն վրայ զրուած թեթեւ թաղէ մը վար կը կախ-
ուէին շարք շարք մարգրիտներ՝ իւրաքանչիւրը հարստու-
թեան մը համարժէք:

Այս ամէնքը աղէկ լին, սակայն նուա՛ղ շքեղ, քան
զանոնք կրող կինը: Գեղեցիւթեան երազ մըն էր, զրիթէ
զերմարդկային երեւոյթ մը, որուն կապոյտ ակնարկը,
վոսփորի ջուրին կամ երկնքի պէս վճիտ, կը փայլէր խուա-
ցած եւ գրգանոյշ բացով մը, այնպէս որ զայն տեսնողը
անմիջապէս պիտի կռահէր այդ բոցին զօրութիւնը, եւ
ինքն իր մէջ պիտի զարմանառ, եթէ նէ եղած չըլլար
կայսրուհի կամ տիրուհի:

Կը քայլէր յամբօրէն, վեհափառութեամբ եւ հրապու-
րանքով զեղուն, մատանիներու ծանրութեան տակ ճըն-

շուած երկու նորբ ձեռքերը՝ նուպիացի կիներուն մերկ ուսերուն վրայ նետած։ Հիացողական մրմունջ մը վեր կը բարձրանար իր անցքի պահուն։

— Փա՞ռք Օգոստոսուհին։

— Երկար կեանք՝ աշխարհի հրաշալիքին։
— Ողջո՞յն մէկ հստիկին։

Զլսելու զարնելով՝ թէոտորա շարունակեց իր ճամսան և գնաց երկնցաւ հանգստեան անկողնին վրայ, Ա. կուսին արձանին տակ։ Անթոնին իր մօտիկն էր։ արծաթեայ ողորկ հայելի մը տուաւ, որուն մէջ թէոտորա ակնտրկ մը նետեց։

Օրիթէս, սատրափիը, որ Քառիպէոի հետ խօսած էր, յառաջացաւ դէպի անկողինը. ծնրագրեց, սպասելով։

Թէոտորա, բաւական երկար զայն այդ վիճակին մէջ թողուց։ Յետոյ, հայելին մէկդի զնելով՝ զայն նոյն պահուն նշմարել կեղծեց։

— Ա՛ս, դո՞ւն ես, Օրիթէս։

— Պոլիսը ձգելէ առաջ, ըստ, կուգամ ողջունել արեւը՝ որ իրեն կուտայ լոյսը եւ կեանքը, ո՞վ դու, սատուածայի՞ն։

— Իր մեկնի՞ս, սատրափ։

— Այս գիշեր իսկ, Օգոստոսուհի։ Ու ես, քու խոնարհ ժառագ, կը խնդրեմ որ ընդունիս, մնաք բարովի առթիւ, իմ երկրիս այս գոհարները, աւազ, շատ անարժան քեզի համար։

— Բարի եկողներ թող ըլլան։

Երկու պ սրսիկ գերիներ*բերին ծանր սնտուկ մը եւ անկողնոյն մօտիկը դրին։ Երկու նուպիացի գերուհիները բացին կախորիչը, բայց թէոտորս, եւ ոչ իսկ ակնարկ մը նետեց անոնց վրայ։ Ծաելով դէպի սատրափը, խայթիչ շեշտով մըսաւ։

— Այդ գոհարներուն փոխսրէն, կ'ուզեմ խորհուրդ մը տալ քու տիրոջէ։ Խնձի անանի կուգայ, որ կը խնդայ վրաս ու կը ծաղրէ զիս։ Լուէ՛ դուն... կը զարմանայ եղեր ոք Յուստիանոս, ամէն բանի մէջ, ինձի խորհուրդ կը հարցընէ։ Պիտի ըսմա՛ս պարսիկ արքային, որ զինքը կը խրա-

տեմ, ժողուելու բոլոր իր կիները — թիւով երեք հազար — եւ անոնց խորհուրդ հարցնելու մեզի գէմ պատրաստելու վրայ եղող պատերազմի մը զատեհականութեան վրայ։ Մի՛ բողոքեր, լաւ տեղեկացած եմ...։ Սյդ կիներուն մէջ եթէ գտնուի մին, որ զինքը տարհանողէ ետ կենալու այդ արկածախնդրութենէն, թող վրնտէ միւսները եւ միայն ատիկա պահէ. Նէ խնայել պիտի տայ անոր կոկծալի դառնութիւններ։ Երթառ բարեաւ սատրափ եւ ողջոյններս ձեր արքայից արքային։

Օրիթէս ոտքի եւաւ, վեր տին խոնարհութիւն ըրաւ, բայց աչքերուն մէջ գէշ հուրով մը։ Պալատականները ոտքի կեցան անցնելու միջոցին։

Էօֆաթրաս, որուն քանի մը խօսք ըսած էր Պելիգարիոս, ծոեցաւ թէոտորայի ականջին։

— Պատրիկն Պելիգարիոս կը հայցէ...։

Օգոստոսուհին զայն ընդմիջեց բրտորէն։

— Թո՞ղ սպասէ։

Նշան ըրաւ սպատրիկի մը՝ որ մօտեցաւ իրեն, ծնրագիր։ Մէնտիւն էր, որ թէոտորայի չնորհիւ անուանուած էր Իլլիրիոյ կառավարիչ։

Մարդը, թոթովելով, այնքան յուզումը մեծ էր, կը ցաւ հազիւ իր չնորհակալիքը յայտնել։

— Երջանիկ եղի՛ր. Մէնտիւս, ըստ անոր թէոտորա, Երկնցնելով իր ծեռքը պարհել տալու համար։ հաւատարիմ եղիր, եւ յիշէ՛, թէ ի՞նչ կը պարտիս ինծիր։

Յետոյ գառնալով Էօֆաթրասի, որ անկողնոյն քովը անշարժ կը մնար ոսկեայ զաւազանիկը ձեռք ն մէջ։

— Այսօրուան համար բաւական է, Էօֆաթրա՛ս. Պելիգարիոսէն զատ եւ ոչ մէկը պիտի ընդունիմ։

Սական, Անթոնին տեսած էր Քառիպէու։ Ծոելով աշխուժօրէն դէպի կայսրուհին։

— Թոյլ տուր ինծիր խնդրելու, ո՞վ տիրուհի, ակնարկ մը միայն երիտասարդ օտարականի մը համար։

— Ո՞ւր է։

— Ոտքերուգ տակը, եթէ բարեհաճիս։ Բառիպէու հասկաւ որ իր ժամը հասած էր. յառաջա-

ցաւ մէկ ծունկը գետին դրած :

Սովորութեան համաձայն, Թէստորա շարունակեց իր
խօսքը Անթոնինի ուղղելով .

— ի՞նչ կ'ուզէ:

— Կ'աղացէ որ ընդունիք իր երկրին զանազան առար-
գաները. իր անձնութիրութեան ի յարգանս: Բարիզէն կու-
տայ. ֆրանկ մըն է:

Նուէր բառը իր սովորական ազգեցութիւնը ըրած էք
կայսրուհին վրայ:

— Ֆրանկները, ըսաւ նէ, պիտի ըլլան միշտ իմ պաշ-
տելի եւ բարի հիւրերս. նստէ՛, օտարական: Այժմ ո՞վ է
քու թագաւորդ:

— Շիլտըպէր՝ Քլովիսի որդին: ինքն է որ այս նը-
էքրները քեզի կը զրկէ, քու խոնարհ ծառայիդ միջոցաւ.
իր քեռորդին եմ:

— Ա՛չ, ուրեմն արքայական արիւն կը կրես: լաւ,
լոէ ինծի. բարեպաշտուհի Գլոթիլտ տակաւին կ'ապրի՞:

— Այո՛, Օգոստոսուհի:

— Եւ երիտասարդ թագուհի՞ն. ի՞նչ էր անունը:

— Իւլլիուսով:

Այսպէս շատախօսելով՝ Թէստորա քաղաքական ուղեգի-
ծի մը կը հետեւէր, որուն գլխաւոր պատճառն էր Պելի-
զարիոյ համբերութիւնը հատցնել եւ զայն ստորհացնել:
երբ հասկցաւ որ իր նպատակին հասած էր, իր մօտ կան-
չեց Նիկէփորոսը, օտարականները, պատգամաւորները,
ձամբորդները եւ վաճառականները ընդունելու պաշտօն աւ-
նեցող պատրիկ մը:

— Նիկէփորո՞ս, ըսաւ, մեր հիւրը քու խնամքներուդ
կը յանձնեմ. իմ կողմէս զայն առաջնորդէ կայսեր մօտ. քա-
ղաքին մէջ պատցուր, եւ տար պայտատ ուր պիտի բնակի
մեզի: Այժմ, ազատ թողէք զիս:

— Պղջոյններէն ետք՝ հեռացան. եւ ապա ներքինիները գոցե-
ցին բարելական բարձր դրան վարագոյրները, մեծ սրահին
մինակ թողլով Թէստորան եւ Անթոնինը:



Բ.

ԵՐԿՈՒ ԿԻՆԵՐ

Վարագոյրները գոցուելէ յետոյ՝ Անթոնին կամացուկ
մը զնաց եւ զանոնք քչիկ մը բացաւ, տեսնելու համար թէ
անզաղտնապահ ականջ մը չէր պահուած այդ շքեղ ծալքե-
րուն մէջ:

Վատահ՝ վերադարձաւ կայսրուհին քով, որ ակնարկով
մը զայն հարցուփորձելէ վերջ՝ ըսաւ ժամելով.

— Մինակ ենք. նստէ՛, որ խօսինք.

Անթոնին զոյգ մը բարձեր առաւ, անկողնին քոյէ՝ գե-
տինը գրաւ եւ նստեցաւ. այսպէսով Թէստորա անոր վրայ
կ'իշեէր: Մեղմօրէն իր ձեռքը անոր գլխին գրաւ:

Այդ երկու կիներուն միջեւ, ծագումով միեւնոյն եւ մին
միւսով բարձրացած պատուոյ եւ հարստութեան կատա-
րին, գոյութիւն ունէր հաճոյակատարութեան, զաւադրու-
թեան եւ իրերանման բնազիներու կապակցութիւն մը,
ինչպէս մէկին՝ նոյնպէս եւ միւսին քով, այնպէս որ, անոնք
կը նմանէին միեւնոյն ծառէն երկու պտուղներու:

— Ամուսինդ հո՞ն է, շարունակեց կայսրուհին: եւ
կ'ուզեմ անոր խօսիլ: Կայսրը ինծի պէս կը խորհի, որ դա-
սը բաւական է եւ ժամանակը եկած է անոր ներել ւ:

— Գիտես, որ, Օգոստոսուհի, ոչ ոք ինձմէ աւելի
բուն կերպով խնդրած է իր ներումը. բայց քու հաւա-
բուն կերպով խնդրած է իր ներումը. բայց քու հաւա-
բուն կերպով խնդրած է իր ներումը. բայց քու հաւա-

— Կը հասկնամ, ըսաւ Թէոտորա, խնդալով։ Մեր մէջ՝
ստուգիւ, այս Թէոտորաին հետ, շատ վտանգի ենթար-
կուած են։

Անթոնին զլուխը խոնարհեց, ինքն եւս խնդալով։

— Բայց, շարունակեց կայսրուհին, իմ խոստումս չեմ
ուրանար. նախ ձեր հաշտութիւնը, առա իր ներումը՝
սակայն, իթէ գժբաղպարար յամառի՛ . . .

— Զպիտի ընէ այդ բանը, տիրուհիս. զայն պիտի
գտնես ձկուն եւ քաղցր՝ տղու մը պէս։

— Զքեղ բռնի՛ց սակայն։

— Լա՛ւ։ Իր աչքերը ունին վաթսուն տարի՝ զիս յան-
շաւոր ակնելու համար. սակայն իր սիրութ քսան տարու-
է, զիս անմեղ կարծելու համար։

— Սէրէն աւելի բան մըն է այդ. եւ չպիտի կրնայի-
քնդունիլ այդքան տկարութիւն իր կողմանէ, առանց ունէ
թովչութեան՝ քու կողմանէ։

Անթոնին արագ ակնարկ մը նետեց իր տիրուհին վը-
րայ, բայց Թէոտորայի խրոխտ աչքին տակ, զլուխը ծոեց
եւ մրմիջեց։

— Ատանկ բան մը կայ։

— Թովչութիւն։

— Այո՛, եթէ կ'ուզես հասկնալ։

— Ո՞հ, այո՛, խօսէ, կ'ուզեմ։

Ու հետաքրքիր, ուշագիր, Թէոտորա ծռեցաւ զէպի-
վերակացուհին։

— Կը յիշե՞ս այն պառաւ եղիպտուհին, որմեզի հետ էր-
Ազեքսանդրիա, Ազիթիասի կրկէսին մէջ։

— Թամիրիսը։

— Թամիրիսը, այո՛, որ կը գուշակէր ապագան, մա-
զին, հայելիին եւ մանաւանդ ձեռքի փոթերուն մէջ։

— Կը յիշեմ, այո՛. ինձի համար գուշակեց ամենամեծ-
քազդ։

— Կը տեսնես, որ չարաշահութիւն չըներ, Գիշերը՝
Թամարիս կ'երթար քաղելու մոզական բոյսեր. յետոյ, ի-
բն ծանօթ բաղադրիչ նիւթերով կը չինէր սպեղանիներ։

օծանակներ, չպարներ, որոնցմով կը ներկէինք մեր այ-
տերը, տեսակ-տեսակ փոշիներ եւ հեղուկներ՝ հիւանդու-
թիւններու եւ արկածներու գէմ։

— Այո՛, այս, թովչութիւն կ'ընէր նաև, խաղի մէջ
շահնցնելու եւ կամ հարուստ եւ առատաձեռն սիրահարի մը
ծանօթացնելու մասին, ընդմիջեց Թէոտորա։

— Սակայն, մասնաւորապէս, շարունակեց Անթոնինը
հաւանութեան նշանէ մը յետոյ, զիտէ բաղադրել հեղուկ
մը, արթնցնելու համար սէրը, ամէնէն անշարքեր սիրտին
մէջ, զայն վերականգանացնելու իր նուազումներուն մէջ,
եւ քանակութիւնը քիչ մը շատցնելով, մղել մինչեւ ին-
լացնորութիւն։

— Ու այդ հեղուկը . . . ըսաւ Թէոտորա, ակնարկով
մը պատերէլով Անթոնինը։

— Գողցա՛յ անկից, պէտք է ըսեմ քեզի, որովհետեւ
այն ատեն բաւականաչափ հարուստ չէի զայն գնելու. այդ
հեղուկն էր, որ մեր առաջին հանդիպումին՝ խցուցի Պե-
լիզարիսսին՝ որ սիրահարս եղաւ, յետոյ ամուսինս, ապա
գերիս։ Բայց ժամանակին հետ, այդ հեղուկը իր յատկու-
թիւնը կը կորսնդնէ եւ ի վերջոյ բոլորովին կը շիջանի։
Մեր մէջ առաջ եկած անհամաձայնութիւնը անոր հետե-
ւանքն է, աւա՛զ, շատ ստոյգ, եւ ի զո՞ւր ամէն տեղ
փնտուցի Թամարիսը։

— Զայն գտա՞ր։

— Այո՛։

— Ո՞ւր։

— Հոս, իբօտրօմ Ռավիննաէն եկած գաղանազուսպնե-
ցու խումբի մը մէջ, որ պիտի սկսի խաղերու։

— Ու զու ի՞նքդ գացիր իր քով։

— Ասանկ բաներ ոչ ոքի կարելի է վստահիլ։

— Ուրեմն, զքեղ ճանչցա՞ւ։

— Ո՞չ. եգիպտուհին բնաւ չքաշուեցաւ ինձմէ։ ես
կրկէսին մէջ շատ մեծ կարեւորութիւն չունէի. Բայց գուն-
ազանդ պատուահի, զքեղ պիտի ճանչնայ։ Մեծ արուեստագէտ-
ազանդ բաղադրիչ Ալեքսանդրիա զքեզ կը ծափահարէր սա ա-
մէիր եւ բոլոր Ալեքսանդրիա զքեզ կը ծափահարէր սա ա-

նունին տակ՝ որ բոլոր բերաններու մէջն էր.

— Զո՞է:

— Այս, Զոէ, այժմ եղած աստուածային թէոտորա:

— Ու այդ հեղուկը գարձեալ գործածեցի՞ր:

— Այս գիշեր իսկ, Օկիւսթաւ Շնորհիւ ջերմին՝ որ կը կրծէ Պելիզարիոսը իր չնորհազրկութենէն ի վեր, ինձի անձնազոն գերի մը կրցաւ այդ հեղուկէն խմցնել անոր՝ որ քուն պիտի բերէր իրեն:

— Ու կը յուսա՞ս:

— Չեմ յուսար, բայց վստահ եմ որ զայն աւելի տաքցած պիտի տեսնես ինձի նկատմամբ:

— Տեսնենք ուրեմն անոր հրաշալի արդիւնքը, ըստ թէոտորա:

Զարկաւ ծնծղայի մը: Լոռեցաւ աճապարոտ քայլ մը դրան վարագոյրը վերցուեցաւ, իօֆաթրասն էր:

— Ներս բե՛ր Պելիզարիոսը:

Ներքինիներուն պետը խոնարհելով՝ աներեւութացաւ եւ դրան վարագոյրը ինկաւ:

— Մեսնեակս մտի՛ր, ըստ թէոտորա Անթոնինի եւ մտիկ ըրէ: Ճայնելուս պէս եկուր:

Անթոնին երկարած ձեռքին վրայ ծոեցաւ եւ համբոյր մը դրաշմեց, յետոյ շուտով մը մտաւ գաղտնի յարկաբաժիններուն մէջ, եւ զուռը կիսաբաց թողուց:

Նորէն դրան վարագոյրը բացուեցաւ, եւ Պելիզարիոս ներս մտաւ:

Վայրկեան մը կանդ առաւ վարանած եւ երկչոտ:

— Առա՛ջ եկուր, պատրիկ, ըստ թէոտորա:

Զօրականը՝ որ այնքա՞ն փառաւոր գլուխներ խոնարհեցուցած էր, այնքան պարտուած քաղաքներ իրեն հնազանդեցուցած, ծանր, հանդիսաւոր քայլերով իջաւ, հասնելով անկողնին քով, ուր կայսրուսին, անթափանցելի գէմքով մը անոր մօտենալը կը զիտէր, մէկ ծունկը զետին դրաւ:

— Ենդրած էիր զիս տեսնել, ըստ թէոտորա: Ի՞նչ ունիս ըսելիք:

— Նախ չնորհակալիքս կը յայտնեմ, թագուհիս, որ քարեհածութիւնը կ'ունենաս ծառադ իր մօտ ընօրունելու:

— Շատ բարի, կանգնի՛ր, նստէ՛ եւ խօսէ՛:

Պելիզարիոս, սարսափէ բռնոււծ, եպինոսէ աթոռակի մը վրայ նստաւ, ու խուլ ձայնով մը, որ յաւզումէն կը թրթոար:

— Ահաւասիկ, ըստ երեք ամիսէ որ, ամէն օր քու դրանդ առջեւ կը գտնուրիմ, մուրալու համար խօսք մը, նայուածք մը. եւ ամէն օր ինձի կ'ըսուի. «Կորսուէ»: Ու կը հեռանամ պալատականներու եւ սպասաւորներու հեգնող նայուածքներուն տակ: Կայսրը, իր բարկութեան մէջ, ու զեց, որ այս քաղքին մէջ ըլլամ իբր օտարական մը, իմ հայրենիքս մէջ աքսորական մը... Ես, որ ամէն տեղ ծափեր կը խէի, եւ մայրերը կ'երկարէին իրենց զաւակները, ըսելով ինձի. «Փրկէ՛ զայն, փրկի՛չ հայրենիքի, որպէսզի ըսելայ քեզի պէս քաջարի մը...»: Այսօր, իմ շուրջու ոչ ոք կը տեսնեմ. բարեկամը կը ծածկուի, ծնողքը դուռը կը փակէ, անցորդը իր վերարկուին փէշերը կը ժողուըտէ, ինձի չքսուելու համար:

— Գիտեմ այդ ամէնը, ըստ թթու կերպով թէոտորա:

Հոս եկար գանգատելո՞ւ համար:

— Ո՛չ, Օկիւստա: Բոլոր իմ տիտղոսներէս, իմ հարստութենէս մերկացած եմ, իմ պալատիս մէջ առանձինն կ'ապրիմ. թող այդպէ՛ս ըլլայ. բայց ինչ որ զիս կը սպան-նէ, սա է որ, կայսեր հրամանին հուատարիմ իմ զինուոր-նէ, ուեւէ մէկը ինձի հանդիպելու ժամանակ, կ'անցնի ա-ներէս ուեւէ մէկը ինձի հանդիպելու ժամանակ, կ'անցնի ա-նանց բարեւելու: կը պազատի՛մ քեզ, ստորնացո՛ւր զիս, զա՛րկ իմ մէջս հպարտ պատրիկը, որուն կը նախանձին. բայց ոչ զինուորը, որ միշտ իր պարտականութիւնը կը կատարէ: Մի՛ անպատուեր զինուորը:

Ու Պելիզարիոս, իր վերարկուին փէշը արտորանօք տարաւ դէմքին՝ ափրիկնան արեւէն թխացած այտին վրայ հոսող կաթիլ մը արցունքը ծածկելու համար: Թէոտորա:

Մարդը բարձրացուց գլուխը:

— Տուր ինձի առիթը, աստուածային, ինքինքս ըստ պահանելու Ավրիկէի կամ հտալիոյ մէջ, եւ կամ ուր որ ուշ զես: Այլեւս չպիտի տեսնես զիս, կ'երդնում որ...: Կայսրը իմ մահս կ'ուզէ. պիտի ըլլայ այդ բանը, բայց գոնէ պիտի ինսամ զէնքով: Փոխանակ յամբարար կրծուելով կաղնիի մը պէս՝ շանթէն զարնուած, յետոյ փոշիացած:

— Ու ինչպէ՞ս, ըստ վերջապէս թէստորա, Ասիոյ բանակը պիտի յանձնուի այն մարդուն՝ որ յաւակնութիւնը ունէր զիս դահէն զրկելու:

— Ե՞ս:

— Դուն: Երբ Պարսկաստան կը գտնուէիր, կայսրը ծանր կերպով հիւանդ ինկաւ այն համաճարակէն՝ որ կայսրութիւնը կը տասանորդէր. իր մահուան շշուկը հասաւ մինչեւ արեւելքի բանակին մէջ: Զօրական մը աղաղակեց թէ պէ՛տք էր անմիջապէս կայսր մ'ընտրել, թէստորահն չկառավարուելու համար: Ու այդ զօրագլուխը, կ'ըսուէր, թէ Պերփարիո՞սն էր:

Դժբախտը, հարուածին սասոկութեան տակ ոտքի եւաւ:

— Վա՛տ զրպարտութիւն մըն է այդ:

Թէստորա յաղթական ժպիտ մ'ունեցաւ:

— Պիւզէս, տանջանքի ենթարկուելով՝ իրապէս խոռոշովանեցաւ թէ այս խօսքը իրմէ ելած է:

— Ուրեմն ինձմէ չէ:

— Նաեւ ազատ ես, փոխանակ ձեռքերդ եւ ոտքերդ շղթայակապ, բանտի մը խաւարին մէջ՝ ընկղմած մնալու պասելու դահճին: Բայց ամէնն այս չէ քու անմեղութիւնը հաստատելու. ինչո՞ւ համար չներկայացար ինձի օր մը երբ քեզի կը սպասէի: Մէկը պաշտօն ունէր զքեզ իմ ներկայութեանս հանելու: Քու կի՞նդ: Վատահարար քեզի հազորդած էր ատիկա:

— Ո՞չ. Օգոստոսուհի: Չեմ խօսիր այդ կնոջ հետ: Գիտես թէ ամէն յարաբերութիւն խզած եմ անոր հետ:

— Յիմայաբար, սնոտի կասկածներու վրայ:

— Ամբողջ Պոլիս ականատես եղաւ իր ոճիրին:

— Բոլոր բանակը կրկնեց այն խօսքը, զոր բատծ չէիր:

Պելիզարիոս կարկամեցաւ այնքա՞ն հեռուն տարուած եւ այնքան աղէկ պատասխանին նենգութենէն: Հաղիւթով թովկեց.

— Կը համարձակի՞ բողոքել իր անմեղութեան վրայ:

— Բայց անսիջապէս, քու առջեւդ:

— Ո՛չ, Օգոստոսուհի, ո՞հ, ոչ: Եւ ոչ մէկ բացատրութիւն անոր եւ իմ միջնեւ: Աւելի յաւ ունիմ հաւտագ. . .

Թէստորայի ակնարկը զայն չէր ձգեր, պա՛զ, անգո՞թ կը հետեւէր մարդուն վարանումներուն, հասկնալով, որ առեղի պիտի տար:

— Զնէ զրպարտեցին, կ'ըսես, աստուածայի՞ն. այդպէս թող ըլլայ... իմ պարտքս է հաւտալ, կը հաւտամ քեզի. կը բաւէ այսքանը:

— Լաւ ուրեմն:

Կայսրուհին ակնարկը մեղմացաւ: Մարդը յաղթուած էր:

— Իրաւունք ունիս. Օգոստոսուհի, ուժասպառ եմ...:

Վասանց այդ կնոջ չեմ կրնար ապրիւ, որ քան ալ անարժան վուայ:

Մարդը շարունակեց, իբր երազի մը մէջ:

— Իր յիշատակը ամէն տեղ զիս կը հետապնդէ: Զայն կը տեսնեմ. անոր կը խօսիմ, կը սպառնամ. կ'ուզեմ զայն սպաննել: Բայց ասով հանդերձ, դարձեալ ի՞նքն է: Այս գիշերը, այս զիշեր իսկ, զիս երեք ամիսէ ի վեր կրծող զերմին խենթելութեան մէջ՝ զնէ կը կանչէի, զնէ կը փափաքէի չերմօրէ՞ն:

— Սիրոյ հեղուկը, մտածեց թէստորա:

— Այո՛, կ'ուզէի զայն, խելագարօրէն, վայրագօրէն, սիրոյ եւ կատաղութեան մոլուցքի մը մէջ զայն խղղելո՞ւ:

Գլարծես թէ թովչութիւն մը կայ ասոր մէջ: Այսպէս, տե՛ս առանձինն եմ քեզի հետ եւ քեզի կը խօսիմ: Եւ սակայն, այս վայրկեանին իսկ, կը զգամ իր երկու բազուկները, որոնք զիս կը սեղմնէն: Կը զգամ, կ'ըսեմ քեզի, կը զգամ

իր ակնարկները՝ իմիններուս մէջ խորասուզած եւ իր շըբթունքը՝ շրթունքիս վրայ:

Կայրուհին գաւաղանիկը առաւ զարնելու համար ծնծղային վրայ եւ մայիսով մ'ըստ:

— Կանչեմ զայն:

— Ո՛չ, կ'աղախմ, կը պաղատիմ քեզի:

— Էս'ւ, բայց կ'ուզեմ, կը հրամայնմ, որ կնոջդ հետապրիս անցեալին պէս, առանց գէշ յիշտակներու Ու բգոյշ կաց, պատրիկ, անոր նկատմամբ ունեցած բարեկամութեանս սիրոյն համար է, որ քեզի կը ներեմ: Մի՛ մոռնար երբեք, որովհետեւ ասկից վերջ, ինչպէս վարուիս առ հետ, նոյն կերպով պիտի վարուիմ քեզի հետ:

Պելիզարիս ծունկի եկաւ:

— Պիտի հնազանդիմ քեզի, տիրուհի, իբր հաւատաբիմ ծառայ:

— Կը հաւատամ:

Ծնծղային հարուած մը տուաւ, կտնչելով.

— Է՛ֆաթրա՛ս, բանալ տուր այդ վարագուրհները եւ թող ներս գան, ըստ ներքինապետին, որ անմիջապէս կանչեց, արեւը արգէն հորիզոնին վրայ է:

Այս կինը այնքա՞ն իշխողութիւն ունէր, որ անոնք դոր քիչ առաջ հիացուցած էր, համարձակած չէին թողուլ պարտէզները, առանց հոն հրաւիրուած ըլլալու: Անմիջապէս ներս ժտան, հետաքրքիր, զիտնալու համար, թէ կայսրուհին ի՞նչ ըրած էր երեկուան պարտեալին՝ Պելիզարիսով նկատմամբ:

— Մարսէլի՞ւս, կանչեց թէստորա:

— Ահաւասիկ եմ, աստուածային, նէօֆիթերու մէկ պետը, հազած իր ճերմակ զէնուզարդը եւ գլուխը՝ արծաթեայ սազաւարտ մը:

— Պահակներդ հո՞ն են:

— Այո՛, տիրուհիս:

— Թող կայսեր քով տանին մեր շատ հաւատարիմ եւ շատ նշանաւոր պատրիկը՝ Պելիզարիսը, պալատան մեծ հրամանատարը,

Բազմութեան մէջ, արագօրէն զսպուած, անակնկալ շարժում մը նշանարուեցաւ:

Պելիզարիս, թոթովելով, ձեռքերը միացուց:

— Ո՛հ, տիրուհի:

— Գնա, հիմա զբեկ պիտի ողջունեն:

Այնքան դասնութեան ժամերէ յետոյ, այսքա՞ն յանկարձակի վրայ հասած բախտէ մը շլացած՝ զօրականը հեռացաւ:

Թէստորա ձշմարիս ըսած էր: Բոլոր պալատականները, բոլոր անոնք՝ որ քիչ առաջ զայն կը հրմշտկէին առանց ողջունելու, խոնարհեցան խորունկ կերպով:

Անթոնին, կիսաբաց դոնէն, ամէն հնչ լսած: Էր: Զօրապետին երթալէն վերջ՝ աճապարեց գէպի թէստորա:

— Ո՛հ, տիրուհի իմ պահապան հրեշտակս ես:

— Գնա՛, այս յաղթութիւնը չարաչար չեմ գործածեր: Դիւցաղնը նախապէս աղէկ զգետնուած էր: Աւելի վատութեամբ վարուիլ հարկ չկայ: Ի՞նչ կիրք: Հաւտալս չդար:

— Սիրոյ հեղուակը անիկա է, ըսի քեզի, տիրուհի:

— Այո՛, ըստ թէստորա, մտածկոտ, կասկած չի վերցըներ:

Վայրկեան մը լոռութիւն պահեց, հետեւելով իր երազին: Յետոյ խօսքը ուղղելով Անթոնինին:

— Վազէ՛ շուտով լմնցնելու քու գործդ եւ իմինս, եւ ապագայէն զգուշացիր:

Օգոստոսուհին մէկ ձեռնահրամանին վրայ, պայտականները հեռացան. վերջալոյսը մանիշակագոյն կ'իջնէր մեղմիկ իրերու վրայ:

Թէստորա, փութկոտ, անկողինէն վար լջաւ, կանչելով՝

— Մակեղոնիա՛:

Հետեւորդը, այն որ Անթոնինի հետ զիտակից էր կայսրուհին բոլոր զալտնիքներուն, մօտեցաւ արագագարդը: Էօֆաթրաս խորը մնացած, իր ոպասէր աստուածայինին հրամաններուն: Թէստորա թեւերը բարձրացուց գլխէն վեր եւ աղուոր անառունի մը նման երբեքտած:

— ԱՌԵՔԻ ԱՐԱՐՈՂԸՆԵԹԻՒՆԸ լմեցաւ: ԱԼ բաւական են
զօրականներ, դեսպաններ եւ այլովք հանդերձ: Կը հաւտաս
որ հաճոյք պիտի զգայի սրունքներուս թմրութիւնը փա-
րատել փողոցներու մէջ: Ամէն ինչ պատրատէ՝ ըստ սովո-
րութեան եւ երկու զերի միայն:

Յետոյ կանչեց է փաթրասը,
— ի՞նչ կ'ուզես, ով շքեղ աստղ:
— եթէ կայսրը իմ բացակայութենէս մտահոգուի,
պիտի ըսես, որ Մակեդոնիաի հետ զնաց Ոսկեդրան աղ.
ըիւրները ուր պիտի ճաշեմ:
— Եյո՛, ո՞վ սուրբ Հոյս:
— Գահաւորակի պէտք չկա՞յ, մրմրաց Մակեդոնիա:
— Ո՛չ, ոչ հետիւտն: Ինչպէս միշտ: Օդը շատ աղէկ է:
Շարժուձեւով մը մղեց իր հետեւորդուհին եւ խօսքը
ուղեւով ներքինապետին:
— Զորրորդ ժամուն պիտի դառնամ:
Էօֆաթրաս խոնարհեցաւ բաւականաչափ, որպէսզի
կայսրուհին չնշմարէր իր ժամփար՝ տժգոյն եւ նուրբ շրթ-
ներուն վրայ:



Գ.

ԹԱՄԻՐԻՒՄ

Իրոտրօմին ընդարձակ հանդիսարանը, կամարաձեւ եւ
վոլորչի, կապոյտ մթութեան մը մէջ ծածկուած էր: Միայն
կայսերական օթեակը պաշտպանող ծանր սիւներէն մէկին
ոտքին տակը, տկար կրակ մը կը փալփէր պղտիկ սուտակի
մը նման:

Արեւը մարը մտած էր, եթէ մրցարանը տակաւին վեր-
ջալոյսի ցոլքերով լեցաւն էր, մութը կոխած էր արդէն սիւ-
ներու ստուերին մէջ: Կրակին շուրջը՝ որուն վրայ սան մը
կ'եռար, նստած էր պառաւ մը: Պառա՛ւ, բուն իսկ բառը
չէ: Պառաւ մը չէր, զառն կեանքէ մաշուած կին մը: Իր
ակնարկը վառվառուն եւ կասկածու. հոն կը կարդացուէր
նաեւ արծաթասիրութեան բոց մը, եւ եթէ սեւ ասուեաց
գլխանոցին տակ՝ ճերմակ մազերու պատրոյկներ կ'երե-
ւէին, ընդհանուր տեսքը ցոյց կուտար կորովի եւ ամէն
աղդուութեան ատակ արարած մը:

Այս պառաւը Թամիրիսն էր, եգիպտուհին, որ հմայք
կ'ընէր եւ ձեռքի փոթերուն մէջ կարդալ գիտէր:

Անտարրեկ՝ շուրջը անցած դարձածին, կրակին վրայի
կերակուրով կը զբաղէր: Երբեմն, սէկ զամբիւղէն՝ միւսին
հականցնէր, հարկ եղած բաները առնելու եփուելիքին հա-
մար: Ժամանակ առ ժամանակ. գաղտնի մոնչիւն մը կը
պոռթկար, կը տեւէր եւ ապա կը մարէր. ու նորէն, լոռւ-
թիւնը կը տիրապետէր մեծափառ եւ տպաւորիչ:

Թամիրիս կուկուզած էր, իր շունչով կրակը կ'արծար-

ծեր, երբ քայլերու եւ ձայներու շշուկներ հասան ականցին:

Կանգնեցաւ եւ սպասեց, որովհետեւ զիտէր ձախել բժժանք մը, շպար մը, եւ կամ գառագեղներու այցելու թեան եկողներէն Յուստիանոսի կամ Գառն Աստուծոյ պատկերով կոխուած դրամներ ստանալ:

Նիկէփորոսն էր, որ Քառիպէռի ընկերացած հոն կոտպար:

Այդ պահուն, երկու գաղանամարտիկներ մութ անկիւնէ մը դուրս ելան, եւ իրենց աշխատութիւնը լինցուցած ըլլալով եկան շարութիլ կրակին բոլորտիքը, սպասելով թամիրիսի պատրաստած կերակուրին:

Նիկէփուտած թեւը մտած էր Քառիպէռի, թէստորայի քժանաճոյքները այնքան այլազան էին, որ չէր գիտցուեր թէ ի՞նչ պիտի ընէր այդ մարզուն նկատմամբ: Կրնար ըշնել սիրականը կամ... աքսորեալ մը: Քառիպէռ սիրականներու հասակն ունէր: Եւ Նիկէփորոս զայն կը ինամէր ամէն պատահականութեան դէմ:

— Տեսա՛ր կայսրուէին, պայծառափայլ, քալելու միջոցին կ'ըսէր անոր: տեսա՛ր կայսրը: տեսա՛ր Այա Սօփիան, ուրեմն տեսար աշխարհի երեք հրաշայիքները: Աւելի վերջ, որովհետեւ կը յուսամ թէ երկար ժամանակ մեր հիւրը պիտի ըլլաս, պիտի այցելենք՝ քաղաքը հանգիստ հանգիստ: Քայթ իրօտրօմը կ'արձէր տեսնել առաջին առթիւ:

— Արդարեւ, շատ գեղեցիկ եւ կարծածէս աւելի մեծ է: Նիկէփորոս գոյունակ ժպիտ մ'ունեցաւ:

— Պաղը զայն իր բրուր շքեզութեան մէջ պիտի տեսնես: Խաղերու եւ վաղքերու բացումը պիտի կատարուիր կայսեր թագաւորութեան եօթներորդ տարեղարձին առթիւ:

— Ո՞ւր ենք, հոս:

— Ճիշդ կայսերական օթեակին տակը: Հոս է: որ վայրի գաղանները կը պահուին, միջնախաղերու սահմանուած:

Քալելով եւ խօսելով հանգերձ, չէր նշմարած թամիրի-

ոը եւ երկու մարդերը որ ոտքի ելած էին, տեսնելով այսուշ մնացող այցելուները: Յանկարծ զանոնք տեսաւ եւ էարցուփորձեց:

— Օ՞ն քաջեր, գառագնղի մարդոցմէ չէ՞ք:

Նսոնցմէ մին պատասխանեց:

— Այո՛, յարգելի՛:

Թամիրիս ինքզինքը ցոյց տուաւ:

— Ողջո՞յն, մամի՞կ: ըստ Նիկէփորոս: Դո՞ւն ալ Քայլինիտէսի խումբէն ես, որ մեզի կը բերէ վայրի գաղաններ:

— Այո՛, պատուելի, վանդակներուն պահապանն եմ: Փամանակին հեծելունի էի, բայց այնքան հեռաւոր անցեալի վրայ կը խօսիմ, որ հաղիւ կրնամ յիշել:

— Դուն ալ քու շրջանդ ունեցար, ինչչէս ես իմինսունիմ: աւա՛զ, ատիկա միշտ չ'ընար տեւել: Ինձի կ'երեւիթէ եղիստասէ՞ն ես:

— Աղէքքանդրիայէն, այո՛, յարգելի:

Բացուող եւ փակուող վանդակազբան մը աղմուկը ընդհացուց պառաւը, եւ մարդ մը մասւ չուաստուերին մէջ:

Հիանալի էակ մըն էր, չքո՞լ՝ աղմուութեամբ եւ ուժով: Պառաւը հպարտութեամբ զայն առաջ քաշեց:

— Ահաւասիկ դաւակին:

— Այս կարիճը քու տղա՞զ է:

— Ոյո՛, զեղեցիկ է: չէ՞:

— Շքել է, ըստ Թամիրէս:

— Այս, կրկաց Նիկէփորոս, զեղեցիկ անասուն մընէ այս: աւսէք իր ճակտին նեղութիւնը: ճիշդ իր ինամած անասուններուն չափ ուղեղ ունի:

Թամիրիս լսած չէր: շարունակեց գովել իր դաւակը, որ կը խնդար մեղմորէն, ապօւչ ձեւով մը:

— Քսան տարու է: Այսո՞ւ, ցոյց տուր թեւերդ յարգելիներուն:

Ամրու իր մկանները գուրս ցայտեցուց:

— Սուրբ Պագոս, յարեց Նիկէփորոս, հիացած: եւ բո՞նէ կ'ընէ այս բաղանդներով:

— Հօրը պէս գաղանաղուսաց է, պատասխանեց թամի-
քիս, վազը, գործի վրայ պիտի տեսնէք զինքը, եւ իրեն
հաւասարը չպիտի դանէք:

— Զեր գաղանները աղուո՞ր են, լաւ վիճակի մէջ:

— Աղուո՞ր, բացագանչեց թամիրիս: Կրնաս զատել
այն կայսերական վագրէն եւ մատակ առիւծէն՝ որ հոն են:
Յոյց տուաւ երկու մարդերուն վանդակ մը՝ ուր կը
հանգէք իր մեծավայելչութեան մէջ վագր մը շքեղ՝ որուն
ըիրերը կը ցոլացնէին տկար վառարանիս լոյսերը:

Բան մը անհանգիստ կ'ընէր Քառիպէոը:

— Փիզեր ունի՞ք:

— Այո՛, յարգելի, չորս հատ եւ ամէնէն գեղեցիկնե-
րը:

Թրանկը հետաքրքիր եր տեսնելու այդ կենդանինե-
րը, որոնց քաջագործութիւնները պատերազմներու մէջ՝
մինչեւ իր ականջը հասած էին, եւ որոնցմէ բնաւ տեսած
չունէր:

— Կրթուած են փիզերդ, հարցուց Նիկէփորոս:

— Շատ մարդերէ աւելի, պատասխանեց պառաւը: Ու-
նինք չուն: մը՝ Պեթոն, որ կ'ըսէ ժամը, կը զանազանէ դրամ-
ները եւ յոյց կուտայ թեթեւաբարոյ կիները ու խարուող
ամուսինները:

Նիկէփորոս խնդալէն մարեցաւ:

— Շատ գործ պիտի ունենայ Բիւզանդիոնի մէջ:

— Ա՛հ, ահաւասիկ, յարգելի՛, ըստ Քառիպէոի, ա-
հաւասիկ Քալդասը, կառավարներուն թագաւորը:
Արդարեւ, կամարի մը տակ երեւցան ութը նոր ան-
ձեր:

— Հո՛ս եկուր, Քալդաս, ձայնեց Նիկէփորոս:

Կառավարնը, ընկերացած իր բարեկամներուն, մօտե-
ցաւ երիտասարդ պատրիկին. անոիջապէս խօսակցութիւնը
դարձաւ յաջորդ օրը տեղի ունենալիք արշաւներուն վրայ:

Պալատը եւ ժողովուրդը երկու մասի կը բաժնուէին,
կապոյտները եւ կանանչները: Հակառակորդ երկու մար-
դիկ ընկերութիւններ էին, որոնցմէ մին կանանչ գոյնը ընտ-

բած էր, միւսը՝ կապոյտը: Ամէն ատեն, կայսրերը իրենց
նախընտրութիւնը տուած էին սէկ կամ միւս կողմին. եւ
ընտրութեան համաձայն, հակառակ կողմը միւս գոյնին կը
տիրանար: Նախապէս, պարզ խաղեր էին ասոնք, որ յե-
տոյց եղան խորհրդանշան մը, դաշնակցութեան կապ մը, և
կառարշաւներն ալ՝ քաղաքական ցոյցերու երեւոյթ մը.

Յուստիանոս ընտրած էր կապոյտը: Իր կողմնակիցները
այս գոյնը կը կրէին. իրեն զէմեղողները՝ միւս գոյնը:

Վաղքերու օրը, ըոլոր խանութիւնները կը գոցուէին. ոչ
գործ եւ ոչ ուրիշ զրոսանք: Ամբողջ ժողովուրդը կրկէսին
մէջ կամ կրկէսին շուրջն էր. փողոցները ամայի էին.
մեսեալ քաղաք մը պիտի ըսուէր: Բիւզանդիոնի սիրաը մէկ
բանի համար միայն կը բարախէր:

Քառիպէո, ուշագիր, մարիկ կ'ընէր Նիկէփորոսի ար-
ւած բացատրութիւնները. հեռուէն եկած ըլլալով՝ կ'անգի-
տանար այս բանները:

Կառավարներու եւ գոյներու վրայ գրաւ կը րոնուի
յարեց երիտասարդ Պատրիկը. հարստութիւններ կը զըր-
ուին այս կամ այն կառավարին գլխուն վրայ. երեկոյին,
կամ հարստութիւնը կրկնապատկուած է եւ կամ փնացած:

— Ո՞վ պիտի յաղթէ վաղը.

— Ո՞հ, կապոյտները, հաստատեց Նիկէփորոս: Իշխա-
նութիւնը մեր կողմն է: Կայսրը մեզի վատահած է քաղա-
քը. այն ատեն, կը հասկնաս, քաղաքը մերն է: Այսպէս.
Երէկ, զուարձանալու, եւ մեր ուժն ալ ցոյց տալու համար՝
Սիակրիւս անուն մէկու մը տունը կոխեցինք, հանրածա-
նօթ կանանչ մը, զիղեցինք եւ այրեցինք բոլոր իր կարա-
սիները եւ ստիպեցինք զայն իր կնոջ եւ աղջիկներուն հետ,
պարել կրակին շուրջը: Վստահ եմ որ քու երկրիդ մէջ ա-
սանկ գրանքներ չունիս.

— Ո՞հ, այո՛, ստուգիւ, յարեց Քառիպէո. բայց ա-
նոնք՝ որ ատանկ բաներ ընելաւ կը յանդգնին, կը կախ-
ուին:

Այս պատասխանը պաղութիւն մը առաջ բերաւ: Նի-
կէփորոս խօսակցութիւնը փոխեց:

— Երթանք ճաշելու, Քալդաս ալ միասին. աստ ւաշային կառավարը, որ մերիններէն է . . .

— Ու բախութեամբ, յարգելի՛, ըստ կառավարը:

— Ու սա խոչոր մանչն ալ, յարեց Նիկէփորոս: Ի՞նչ անունը:

— Ամրու, յարգելի՛ պարզ գաղանագուսապ մը, ըստ կամաց ձայնով կառավարը. նեղացած, այդպիսի մարդու մը իրենց ընկերութեան մէջ գտնուելէն:

— Սրդարեւ, բարձրաձայն յարեց Նիկէփորոս, գաղանագուսպ մըն է, սակայն կաշըմբուռն: Մնաց որ ես իմ գաղափարու ունիմ. ահաւասիկ. գրաւ դրինք, ես եւ քանի մը ընկերներ, ճաշելէ վերջ՝ երթալ եւ աղուոր ծեծ մը քաշել կանանչերու քաղաքին մէջ. այս Հէրքիւլէսը ամբոխին գլուխը պիտի ըլլայ: Է՛հ, եղիպատացի:

— Յարգելի՛, յարեց Ամրու, խոնարհելով եւ ողջունեւու:

— Միասին պիտի գաս, մեղի հետ ճաշելու:

— Եմ աղաս անարժան է ատանկ մեծարանքի մը, ըստ Թամիրիս, որ պալատան մեծաւորներուն մասին վըստանութիւն չուներ:

— Ո՛չ, ո՛չ, օ՛ն, ա՛ռ վերաբկուդ եւ հետեւէ մեղի: Թամիրիս պարտուած, վերջին խնդրանք մ'ըրաւ.

— Գոնէ, մի՛ դինովթնէք զինքը, վալը պէտք ունի իր բոլոր խելքին:

— Հանդիսատ եղիր: Օ՛ն, յառաջ:

Ես մը շարժիլ սկսաւ, Թամիրիսի աչքերուն տակ, որ դաւկին կը պոռար.

— Զդինովնաս, հա՛:

Ի պատասխան՝ քրքիջներու ձայն մը լսուեցաւ:

Պառաւը, սրտնեղած, մըմուալով վերադարձաւ իր աքար կրակին մօտը, առանց տեսնելու կին մը՝ ընկերացած ուրիշ կնոջ մը եւ երկու գերիներու, որոնք կամարներու կիսաստուերին մէջէն կը յառաջանային զէպի իրեն, յամբ քայլերով:

Երբոր բոլորովին մօտիկցաւ, ծռեցաւ եւ ձեռքը գրաւ պառաւին ութին վրայ, որ յանկարծակիր եկած, ոտքի

կանգնեցաւ:

— Ո՞վ ես գուն, զքեզ չեմ ճանչնար:

Թէստորա վեր առաւ իր քօղը:

— Լա՛ւ նայէ ինծի:

Թամիրիս անոր ձեռքը լունեց եւ զայն կրակին լոյսին մօտը տարաւ, քննեց զայն լուռթեամբ:

— Սպասէ՛ ուրեմն:

— Ալեքսանդրիա, Աղաթիասի կրկէսը, յարեց Թէստորա, այսպէս օգնելով պառաւին բթացած յիշովութեան:

— Զոէ . . . ըրաւ յանկարծ:

— Կեցցե՛ս, անունս մոցած չես:

— Քեզի մոռնա՛լ, աղջի՛կս կրկէսին մարգրիտը: Բայց նստի՛ր:

Փայտեայ կոճի մը առաջ քշեց. Կայսրուհին նստաւ առող վրայ:

— Ա՛հ, մեկնումիդ վրայ շա՛տ ցաւեցայ, բայց ինչպէ՛ս դաստի վիս:

— Մէկը արտասանեց անունդ, պատահմամբ, որպէս Թալլինիտէսի խումբէն մին. աեղեկութիւն քաղեցի եւ հաւասարի եմ:

— Այսպէս, միայն ինծի՞ համար եկար:

— Բայց, այո՛:

— Օ՛հ, շատ լաւ, որ քու պառաւ Թամիրիսդ մոցած չես: Միշտ աղուոր աղջիկն ես, գիտե՞ս:

— Կարծեմ թէ:

— Մի՛շտ, ըստ կայսրուհին ինդալով:

— Խօսելով հանդերձ՝ ներողամիտ կ'ըլլա՞ս, որ կերակուրս չայրեմ:

— Կ'աղաչեմ, մայրիկ, մի՛ նեղուիր: Հո՞ս կը բնակիս:

— Սյո իմ անասուններուս հետ:

— Ո՛հ, շիկերէին աղէկ հո՞տը . . .

Ոնդունքները բարախուն, Թէստորա ոտքի ելաւ եւ քայլ մ'առաւ զէպի վանդակները: Թամիրիս, իր սանին ուշադրութիւն ըննովդ հանդերձ՝ պատասխանեց:

— Այո՛, աղուոր հոտ մըն է եւ առողջարար:

— Ասիկա զիս կ'երիտասարդացնէ տասը շտարի, շարունակեց թէսոտորա վազրին վանդակին առջեւ, որ կը դառնար գէշ ակնարկով մը զայն դիտելով:

— Ո՞հ, զեղեցիկ վազրը. դիտէ՛, մայր. իր աչքերը ստուերին մէջ կը բոցավասին երկու հրաշալի զմբուխոներու նման:

— Կայսերական վազր մ'է, խատուտիկ, ինչպէս կը տեսնես. Այսաքս կը կոչուի. վտանգաւոր է. զգոյշ կա՛ց:

— Թո՞ղ. զիս ճանչնալու է. մարդերու հետ կ'ապրիմ. որսնք աւելի ահաւոր են եւ աւելի դաւազիր, քան զայռայց կը պաշտեմ այս անասունները. եթէ վերջնականապէս կրկէսը թողած չըլլայի, գազանազուսպ պիտի ըլլայի աւելի զիւրին է հնազանդեցնել այս անասունները, քան մարդերը:

Խորունկ մասձումի մը մէջ ինկաւ. խօսեցաւ, ինչպէս երազի մը մէջ:

— Խաղալ ասանկ կենդանիի մը հետ, ձեռքը մխրձնէլ իր բաշերուն կամ երկու ակուներուն միջեւ. վանդակին մէջ, անոր հետ դարձդարձիկ շարժումներ ընել. միայն անոր վրայ խորհիլ. ասիկա ինծի կուտայ ուրախութեան պղտիկ սարսուներ. վերջապէս, երբ վազր չկայ, մարդ կը զապէ ինչ որ կայ:

— Ո՞հ, վազրէն աւելի գէշը կայ, ինչ որ յաճախ տըշպաս կ'ըսէ:

— Ամրո՞ւն:

— Անունը կը յիշե՞ս:

— Կարծեմ թէ տասը տարուչկար եւ ինծի սիրահարած էր:

— Շատ մեծցած է եւ զեղեցիկ է. հազուազիւտ զեղեցիկ, անանկ որ կարելի է իմա դու ինքդ, անոր կը սիրահարուիս:

— Ուրիմն, ցոյց տուր ինծի, ըսաւ թէսոտորա, փառքշոտ կերպով.

— Հիմա դուրս ելաւ երիտասարդ աղնուականի մը հետ՝ որ զինքը ճաշի հրաւիրեց. անշուշտ որ, այդ ճաշը իմ մսապորանիէս աւելի աղէկ պիտի ըլլայ:

— Մի՛ վար զարներ քու պորանիդ. անուշ կը հոտի և կ'երեւի որ համեղ ալ պիտի ըլլայ:

— Եթէ սիրտգ կ'ուզէ՞:

— Կը հրաւիրե՞ս զիս :

— Թու տրամադրութեան տակն եմ. օ՞ն, հոտուըտա' սրուիկա. գգալր սանին մէջ միխճեց եւ լեցուն գուրս քաշելով՝ երկնցուց կայսրուհին քիթւն, որ կլելով՝ լիզուն շաղեցուց շատակերի մը պէս:

— Ո՞հ, որքա՞ն անուշ կը հոտի. ի՞նչ է այս :

— Սիսիսով, կարսով և արմաւով խառն, գառնուկի միս :

— Շատ լաւ. ինծի տուր կարսու՞ որ ստկեմ, նոյնապէս եւ դանակ մը :

— Մօտիկդ է, կոճզին վրայ:

կայսրուհին, զբօնելով՝ սկսաւ բանջարեղէնը ստկէլ, ինչպէս իր երիտասարդութեան զեղեցիկ ժամանակներու մէջ, մինչ թամմիրիս խօսելով կեր. կուրը կը պատրաստէր:

— Ի՞նչ լաւ զաղափար ունեցար, ինծի հետ ճաշել ուղելո՞գ:

Բայց ինչո՞ւ մեզի յանկարծօրէն թողուցիր ու մեկնեցար:

— Այդ ապուշ Աղաթիասը զիս շատ կը նեղէր. սիրահարուածէր այն խոշոր անձոննի կնոջ եւ հոգին անոր վըրայ էր. լաւագոյն ձիերը, պսակները եւ յաղթանակները անոր միայն վերապահուած էին, իւ կ ինծի հին խաղեր և ձղձիմ ձիեր. անանկ որ, վերջ ի վերջոյ ճանձրանալով՝ ձղեցի եւ մեկնեցայ ձիշդ մուտքս զործելու միջոցին: Ո՞հ, Աստուած իմ, տակաւին կը խնդամ:

Եւ իրօք, կայսրուհին խնդալին ճաթեցաւ:

Թէսոտորան չէր Օգոստոսուհին՝ որուն առջեւ կը զողացին եւ թիւզանդիսնը եւ կայսրութիւնը. պղտիկ Զոէն էր այժմ, հեծելուհին, գնդակ խաղացովը, աճպարաբ՝ որ կը վերյուշէր իր կեանքին սկզբնաւորութիւնը:

Թամմիրիս պնակները լեցուցած էր, երկու կիները ըսկըսան ուտուլ:

— Աւ ինչպէ՞ս կրցիր ինքզինքդ փրկել։
— Նաւ նստեցայ։
— Կը խօսուէր, թէ իզմիրցի վաճառականի մը հետ մեկնած էր։
— Մակալու, այս' զիս Պոլիս տարաւ, բացարձակա էս կ'ուղէր զիս կրկէսէն դուրս հանել, եւ բրդեղէնի պղտիկ խանութ մը բանալով ինձի համար, հետս պիտի ամուսնաւար, երբ մէկէն ի մէկ մեռաւ։
— Ա՛ն, խե՛զ աղջիկ, այն ատե՞ն։
— Այն ատեն բախտս զիս Հանդիպեցուց ուրիշ մը՝ որու հետ ամուսնացայ։
— Գոնէ լաւ ամուսնութի՞ւն մը։
— Բաւական աղէկ։
— Հարո՞ւստ է ամուսինդ։
— Բարեկացիկ։
— Ի՞նչ կ'ընէ։
— Քիչ մը ամէն բան։
— Կը հասկամ, թէ ի՞նչ է. խառնափնդորին մէկը աղտիկ Զոէ՛ս, աւելի լաւին իրաւունք ունէիր. ապուշ, որքա՞ն հրապուրիչ ես. պէտք էիր պատրիկ մը կամ տարիքոտ ծերակուտական մը զլիսէ հանել։
— Ի՞նչ կ'ուղես, ժամաս, մարդ կրցածը միայն կ'ընէ։
Ու կայսրուհին կարոսի տերեւ մը սկսաւ կրծել։
— Որդուզարդէդ կը հետեւցնեմ թէ այնքան բախտաւոր չես։
— Ճակատագի՞րը. բայց ինձի համար բաւական լաւ բաներ գուշակած էիր։
— Կարծեմ թէ, ցոյց տուր ձեռքդ։
Թէոտորա երկնցուց ձեռքը բաց, որուն վրայ ծոեցաւ թամիրին։
— Թա՛զը, այս', այս, ապագան տակաւին քո՞ւկդ է։
Ո՛հ, ի՞նչ մատանի է այդ։
— Հաւնեցա՞ր, առ քեզի։
— Երբե՞ք. շատ չունի՞ս անկից։

Այդ մատնիին համար՝ երկւ կիներուն միջեւ զէճ մը սկսաւ. թամիրիս կը մերժէր եւ միայն պղտիկ ոսկեցրամ մը կ'ուղէր կերակուրին ի վարձ. թէոտորա վերջապէս կօրցաւ իր ամբողջ քսակը տալ անոր։
— Կը տեսնեմ, որ ամուսինդ շատ կը սիրէ քեզի, քանի որ զրամը չէ որ կը պակսի զրպանէդ, ըստ պառաւը, խնամքով քսակը գոտիին մէջ զետեղելով։
— Պիտի փափաքէի որ ըստ թէոտորա, աւելի շատ սիրէ զիս. այս', ժամանակէ մը ի վեր, ինձմէ պաղած կ'երեւի եւ նուալ փութկոտ։
— Ա՛ն, աղջիկս, համբերել պէտք է։
— Այս', զուն որ այնքան գիտուն ես եւ զիտես շատ մը գաղտնիքներ, չունչու ոհւէ պատրաստուած բան, օրինակի համար սիրահեղուկ մը, որ զայն հպատակեցնէ ի՞մ բոլոր կամքերուս եւ քսահաճոյքներուս։
— Այս', աղջիկս, ունիմ. բայց մարդու բան ըսելու չէ, որովհետեւ բոլոր կիներն ալ պիտի գային ուղելու։
— Բայց, մայրիկ, ինձի՞ համար։
— Ո՛հ, քեզի համար, միշտ եւ առաջին տեսակէն։
— Մայրիկ, որքա՞ն բարի ես. տուր ինձի ուրեմն։
— Ոչ, պէտք է, որ թարմ թարմ պատրաստուի. թէ ոչ կը կորուսէ իր յատկութիւնը. բայց ճիշդ ժամանակին եկար, այս զիշեր լիալուսին է. մոդական բրյուրը ունին իրենց բոլոր ուժը եւ կախարդական իմաստները. այս զիշեր իսկ, քեզի համար պիտի պատրաստեծ եւ վազը պիտի ունենաս զայն։
— Որքա՞ն երախտապարտ եմ քեզի. ուրեմն վա՛զը, թէոտորա, զոն եւ ուրախ, քօղը ծածկելու վրայ էր, երբ։
— Ի գէալ, վազս իբօտրօմի մէջ, խաղերը պիտի սկսին։
— Այս'։
— Զպիտի՞ երթաս տեսնելու։
— Ո՛հ, ես, աղջիկս, զիշերը միայն զուրս կ'ելլեմ, խոտ հաւաքելու։
— Ու հետաքելու։

Թէոտորա իր քօղին մէջ փաթթուելով:

- Ո՞չ, ոչ:
- Մերիններէն մին է, սակայն:
- Այո՛, այդպէս կ'ըսուի. ճամբան կտրեր է ան. ու
գրաւ կր դնեմ թէ քեզի համահաւասար չէ:
- Գնա՛ տեսնելու. քեզի անակնկալ մը կը խոստա-
նամ: Ե՞րբ կը մեկնիք:
- Արշաւներէն վերջ, Ռալէննա եւ յետոյ Հռովմ:
- Պիտի տեսնուինք դարձեալ:
- Տուն կ'երթա՞ս:
- Ո՞չ անմիջապէս:
- Լուսնի լուսով փողոցները կը պտտիս, աղջի՛կ. ա-
տակը բան մը կայ:

Թէոտորա խնդաց.

— Կարելի է:

— Գոնէ Պատրիկի մը հետն ես:

— Ահ, ո՞չ:

— Անմի՛տ. կորի՛ր.

— Ուրեմն վաղը, սիրահեղուկին համար:

— Ոտքո՞վ պիտի երթաս.

— Ինչպէս որ եկայ:

— Եւ ոչ իսկ կառք մը.

— Ո՞չ:

— Այդ երպարանքով կարելի՞ է.

— Կը տեսնես:

— Անպիտա՞ն.

Սակայն կայսրունին պառաւին մտիկ չէր ըներ. մու-
թին մէջ անհետացաւ:

Փափաքածը ունէր կամ պիտի ունենար. հեղուկը՝ որ
Պելիզարիոսը մօտեցուցած էր Անթոնինին:

Ուրախութենէն սարսուն, գնաց միացաւ Մակեդո-
նիային եւ երկու գերիներուն:



Դ.

ԱՆԴՐԵԱՍ

Լուսինը մեղմօրէն կը զգուէր մրմնջող ծովը. թեթեւ
եւ անուշակ հով մը՝ մինչեւ թերասին վրայ կը բերէր քը-
նացող երկրին զօրաւոր հոտերը եւ մեծ ու սեւազոյն սմի-
զթէներ (ifs) ու գիշերը իրենց բարձր եւ նուրբ սիլուէթը
կ'երկարէն գէպի աստեղազարդ երկինքը, գէպի պլազ-
ացող աստղերը:

Տունը պզափիկ էր, բայց Սոկրատին հաճելի պիտի երե-
նար, ինչպէս կ'ըսուի: տան առաջակողմին վրայ: թէրաս
մը, պաշտպանուած գեղջուկ երեք մեծ սիւներէ եւ զար-
գարուած հարիւրամեայ որթատունկով մը:

Տանը պատերէն միոյն վրայ փորուած պզտիկ բոյնի
մը մէջ կը կանգնէր Աթինասի արձանիկ մը՝ որ իր ներկա-
յութեամբ յիշեցնել կուտար թէ հոն բնակող անձը կուգար
անմահն Յունաստանէն, ուր հին աստուածները դեռ քիչ
մը կ'ապրէին մարդերու յիշողութեան մէջ:

Անդրէաս, Աղաթօն ֆապէր եւ թեմոկլէս, գիշերուայ
խաղաղութեան մէջ, լմեցնելու վրայ էին իրենց ճաշը. եր-
կու գերիներ, լոիկ մնջիկ, կը սպասաւորէին անոնց:

Աղաթօն ի՛ բաժակը գէպի վեր բարձրացուց, իբր
յարգանք մը Բագոսի՝ եւ ըսաւ.

— Իրաւ որ, Թաթոսի պատուական զինի մըն է: Օրհն-
եալ ըլլայ զայն հասունցնող Աստուածը եւ օրհնեալ ըլլայ
զայն կարասին մէջ լեցնող այդեպանը:

Անդրէսս հաստատական նշան մ'ըրաւ:

— Ու ասիկա, բարեկամներս, ըստ իմ մառանիս մէկ նմոյն է միայն: Հանգուցեալ մօրեղբայրս թիւզանդիոնի մէջ հարատացած էր, զինիի վաճառականութեամբ: Իբր խելացի մարդ լաւագոյնը իրեն պահած էր:

— Փա՛ռք հանգուցելոյն, ըստ թեմովկլէս:

— Օրչնեալ ըլլայ մանաւանդ որ մեզի այս սեղանին չուրջը միացնել առւաւ, որովհետեւ առանց այս անսպասերի ժառանգութեան՝ երեք չպիտի թողէի իմ սիրական Առնէնքս, գալու համար թիւզանդիոն:

— Ոչ ի՞սկ հետաքրքրութեան համար, հարցուց թերահաւատն թեմովկլէս:

— Ոչ իսկ հետաքրքրութեան համար, սիրելի թեմովկլէս. իմ կեանքս, հո՛ն, թեթեւ եւ անո՛ւշ էր: Պղտիկ տուն մը, քանի մը գիրքեր, բանաստեղծներու սէրը, եւ ինք զինքս անոնց աշակերտը կալ ծելւ անմեղյաւակնութիւնս: Դեռ հօն պիտի ըլլայի, եթէ Տիոմէդ մօրեղբայրս բոլոր իր հարստութիւնը ինձի կտակած չըլլար եւ այս հրապուրելի տունը՝ որ իմ հայրենիքս կը յիշեցնէ: Բայց իմ աչքիս ամէնէն թանկագին երեւցող բանը, ապահովաբար, ձեզի հանդիպելուս բախտաւորութիւնը, եւ ձեր բարեկամութեան հարստութիւնն է:

— Ու սէրը՝ որուն վրայ չես խօսիր, յարեց ֆապէր չարասուն ակնարկով մը:

— Սէ՞րը:

— Ոյո՛, անգիտանալ մի՛ ձեւացնէր: Կրնա՞ց ծածկեր քու բարեկամներէց, թէ կիզիչ յետ-առուրներուն, ամայի փաղոցներէ, կամ երեկոյին, առաղերու լոյսով, երիտասարդ կին մը կուզայ հոս, գողունի կերպով, որուն հրապոյրէն, խոստովանէ, քիչ մը կը մոռնաս յունական գեղեցկութիւնը որիւզանդականին ի նպաստ:

— Սայոյդ է, տեղի տուաւ Անդրէսս: Բայց ինչպէ՞ս ազէկ գիտէք այս բաները:

— Մարսէլոս, իրիկուն մը, տունդ եկած միջոցին, տեսաւ հեռուէն անծանոթ գիղուհի մը ներս մտնելը, քո-

դարկուած: Առ ի քաղաքավարութիւն, հեռացաւ:

— Ինչո՞ւ այդքան գաղտնիք, հարցուց Ազաթօն:

— Այդ արկածախնդրութեան մէջ՝ ո՞ի՞ր մը գոյութիւն ունի արդեօք, հարցուց թեմովկլէս, զաւաթր պարպելով:

— Երբե՛ք, մ'այն տարօրինակ պարագաներ:

— Ատիկա աւելի պատճառ մըն էր մեզի յայտնելու:

— Ո՛չ, ահաւաս'կ պատմութիւնը. հրապուրիչ է սպիտի տեսնէք:

Հարժումով մը Անդրէսս գերիները ճամբեց:

— Հազիւ երեք ամիս կայ, իրիկուն մը, իբր հետաքրքիր կը պտտէի Յուլիոսի դրան մօտերը եւ առանձին չէի. խիտ եւ անհանգիստ բազմութիւն մը կը գիտէր ծովը որ տարօրինակ մակերեւոյթ մը ունէր: Հնոցի մը նման կ'եռար: Արեւը մարը կը մտնէր կարմրագոյն շողիներու մէջ եւ հեռուէն եկած հովը քաղքին վրայ կը գիտէր, կիզիչ կերպով: Քանի մը պտտողներ, ուրիշներէ աւելի անհանգիստ, ցած ձայնով կր խօսէին Անտիոքի նոր աղէտներուն վրայ, սկսած սիեւնոյն սպառնալից նշաններով: Եռուզեռ ծովը, յետոյ շարժը, հողին պատուածքներ՝ ժայթքելով յանկարծ բոցեր, եւ երկու հարիւր հազար գիտներ՝ կործանած քաղքին փլատակներուն տակ:

«Առջեւէս երկու կիներ կը քալէին յամբարար՝ գիտելով ծովը, մին՝ տարիքոտ, միւսը՝ դեռ մանկամարդ եւ գէմքը քօղով ծածկուած, միայն կը տեսնուէին աչքերը, աչքե՛ր խոռվեցուցիչ եւ գուրզուրալի: Իր փառայեզ քալ ուածքին մէջ՝ զգիսիչ յանդզնութիւն մը կար. Ներողութեան այնպիսի խոստումներով, որ ինքզինքիս թելազրեց անոր հետեւելու, քաղցրօրէն լիզուած ազնիւ նուազումով մը՝ որ արդէն զիս իրեն կր միացնէր: Երկու երեք անգամ ետեւ զարձաւ, եւ զիս իր քայլերուն վրայ տեսնելէն՝ ոչ զարժացաւ եւ ոչ ալ վիրաւորուեցաւ: Բալելով՝ հասանք մինչև լապտերներու դռները, ուր ճեմողները կը վիտային. մեր քայլերուն յամբացումը կը փառաբանէի, քանի որ զիս ներա կը մօտեցնէր, հազուստները քոււելու եւ անոր առու չանոտերը չնչիլու աստիճան, երբ յանկարծ գիտինը

մոնէց մեր ոտքերուն տակ, յետոյ ահեղ ճարճատիւն մը: Հողը այեկոծեցաւ. բոլոր Բիւզանդիոն սոսկումի ճիչ մը արձակեց: Բնազդաբար, անծանօթուհին բոլոր մարմնովը վրաս ինկաւ եւ ինծի փաթթ ւեցաւ. լոյս ծագեցաւ վրաս. թեւերովս համակ գրկեցի զայն անձկալից, ուարու՛ւն այս նոր ցնցումէն՝ որ գուցէ երկուքնիս ալ մահուան զիրկը պիտի նետէր: Բայց ամէն ինչ կը խաղաղի, հողը վերստին իր նախին հանգիստը կը ստան այ: Այն ատեն, վստահ, կը ձգէ զիս, ժպտելով նոյն իսկ այս զարհուրելի պատահարին վրայ: Բայց զայն իմ բազուկներուս մէջ սեղմած էի ցանկութեան բոլոր թափով. նէ ալ, հաւանութեան լքումով մը յանձնուած էր ինծի: Իրենն էի, նէ ալ՝ իմս էր:

— Շարունակութիւնը դիւրաւ կը գուշակուի: յարեց Աղաթօն:

— Զայն իր տունը առաջնորդեցիր, ըսաւ ֆապէր, դիտելով իր բարեկամին անսւարտ մտածմունքը:

— Երկուքնիդ ալ կը խարուիք, չեշտեց Անդրէսա. Ճեր գիտցածներէն չէր անիկա: Այդ իրիկունն ի կ հասկցայ իր անունը եւ այրի մը ըլլալը: Բաւականացայ իրեն գիտցնելու որ կը բնակէի այս տունը, որուն պարտէզները կը թերջուէին ծովէն, եւ բաժնուեցայ անկից, նոր տեսակցութեան մը անստոյգ յոյսովը: Զեզի չպիտի ըսեմ թէ ինչպէս տեղի ունեցան նախ Ս. Սարգիս եկեղեցին, յետոյ Դափնիներու պարտէզին մէջ մեր ժամադրութիւնները, որոնց միջոցին կրցի համոզել զինքը՝ գրան սեմէն ներս մտնելու: իր այրի մնալը նոր է: հանգուցեալ ամուսինը իրեն թողած է միայն կնճռոտ գործեր, այդպէս կ'երեւի: Հրամանին տակն է իր եղբօրը՝ որուն մօտ կը բնակի, եւ որ կայսերական դիւտան մէջ քարտուղար է: Խստաբարոյ, ափահ եւ անձնասէր սարդ մըն է, որուն միս կ մտածումն է զնէ ամուսնոցնել հակառակ իր կամքին, իրեն սիրահարուած ծերի մը հետ, անունը՝ Սիմէոն Ֆոքաս, կայսրուհին մեծափարթամ զոհարավաճառը: Այս կացութեան հետեւ անքով, վերջին ծայր խոհեմութիւն կը յանձնաբարէ ինծի եւ կ'արգիէ զիս իր տունը մտնելու: Գաղտնի կերպով կուգայ զիս տեսնելու,

յաձախ նաւակով՝ ընկերացած այդ տարիքոտ կնոջ հետ, որ իր ստնուուն է: Պզտիկ ծաղկեփունջ մը նախապէս կ'իմացնէ իր այցելութիւնը: Մերթա կը կոչուի: ձիւղերուն թիւը կ'որոշէ ժամը: Այս իրիկուն կը սպասեմ իրեն»:

Ոտքի ելաւ, սօտեցաւ ջրալից անօթի մը՝ որուն մէջ դրուած էին մրտենիի քանի մը սատիկներ:

— Կը տեսնէք, երեք ոստիկ: կը նշանակէ երրորդ ժամուն:

— Երջանիկ մարդ, ըսաւ թեմոկլէս հառաջանքով մը:

— Այս՛, ըսին միասին ֆապէր եւ Աղաթօն:

— Այսքան կարելի է երջանիկ ըլլալ, յարեց անդրէսա: Այդ կինը ունի ամէնէն նուրբ միտքը, ամէնէն զուվալի սիրտը, կնոջական ամէն հրապոյըներով: Երիտասարդ աղջկան պարզմութիւններ, տղայական դատողութիւն ե: մանկական զուարթութիւն: Ո՛չ, չեմ կարծեր որ ասկից աւելի մաքուր արարած մո, համեղ կին մը, զգլիիչ տիրուհի մը գտնուի, եւ ժառանգութեանս տիրանալու պէն, կը խորհիմ դրամով ծախու առնել եղրօրը հաւանութիւնը՝ քրոջը հետ ամուսնանալու համար:

— Թող Աթինաս ըլլայ քեզի օգնական, եւ խմենք քու երջանիկ ասուսնութեանդ, յարեց Աղաթօն:

Բոլոր բաժակները բարձրացան:

— Բայց խմենք նաեւ քու ժառանգութեանդ ստացումին համար, ըսաւ ֆապէր, որովհետեւ անկէ հախում ունի քու երջանկութիւնդ:

— Աւա՛զ, շարունակից Անդրէսա, գաւաթը վար զնելով. երեք ամ սէ ի վեր, ի գուր կը սպասեմ յանձնումին համար: Այս՛, ամիպէս է . . .: Գանձապահը զրամով կը ծախէ իր զատակնիքները, կառավարիչը՝ իր հրամանազիրերը, կայսրուհին՝ իր բարեկամութիւնը, ինչպէս ժամանակաւ կը ծախէր իր սէրերը: Կրկէսի հեծելուհին այսօր կը վարէ ծախէր իր սէրերը: Յուղուածութիւնը, Յուղուածութիւնը, Քայլայրութիւնը, Յուղուածութիւնը աստիճանները, քանի որ ժողովուրը զինք կը կոչէ «քուռակ»: Այս՛, իր կինը որ ժողովուրը զինք կը կոչէ «քուռակ»: Այս՛, իր կինը որ կը չնորհէ բանակի եւ եկեղեցւոյ աստիճանները, կ'աքսորէ իրեն ընդդիմացողները եւ կամ անոնց մազերը

խուզել կուտայ, կ'արգելափակէ եւ մոռացութեան փոսը կը
նետէ:

— Ու ինը քաղաքները իր անունը կը կրեն, շարու-
նակեց ֆապէր, ընդմիջելով Անդրէասը, եւ Օկիւստինի մէջ
արեւը կը լուսաւորէ իր ոսկեզօծ արձանը, պատկեր յայ-
րատ Աստղիկին:

— Եւ ի՞նչ արձան, գոչեց Թեմոկլէս. Որմնադիրի մը
ձեռագործը: Տափակ ձակատ, ապուշ խնդուք, ձռւկի խո-
շոր աչքեր:

— Այո՛, բայց կը ն Խանի՞օ այդ այլանդակ պատկերը
սատուածային Օգոստոսուհին, հարցուց Անդրէաս:

— Երբեք զայն չտեսա՞ր, իր կարգին հարցուց Աղա-
թօն.

— Ո՞ւր պիտի տեսնէ՞: Մեր հոռվմայեցի եւ յոյն տի-
կինները ժամանակաւ Կ'երթային բարձրագլուխ եւ ձակա-
տարաց բայց յորմէ հետէ մեր բիւզանդական սատրափնե-
րը որդեգրեցին Արեւելքի բարքերը. իրենց կինները ծած-
կուած եւ կառքով միայն դուրս կ'ելլեն, Օգոստոսուհին
Այա. Սօֆիայի մէջ՝ ոսկեգոյն շղարշի մը տակ կ'երեւի:
Ֆապէր բնդմիջեց.

— Վաղը զնէ պիտի տեսնես իրօտրօմի մէջ, ներկայ
արշաւներուն:

Թեմոկլէս ոտքի ելաւ, զնաց գուսնէն նայելու թէ զե-
րիններէն մին մտիկ Կ'ընէ՞ր, յետոյ վերադարձաւ իր բարե-
կամներուն քով:

— Եւ այդ վազքե՞րը, ըսաւ, կրնայինք քիչ մանոնց
վրայ խօսի: Անդապոնապահ ականջ չկայ մեզի մտիկ ընող,
իթէ քիչ մը խորհրդակցինք:

— Այս նպատակով էր որ ձեզի ժողվեցի իժ մօսս այս
իրիկուն: Բայց կը սպասեմ Մարտէլոսի, որ պալատան մէջ
զբաղած է: Ահաւասիկ իր ձայնը կը լսեմ:

Ե.

ԴԱԻԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Մարտէլոս, ներս թափանցող լուսնի ճառագայթներու
աղղեցութեամբը՝ մշուշապատ շրջանակին մէջ մտաւ: Կանգ
առաւ, ձեռքը ճակտին տանելով, ըսաւ.

— Ողջո՞յն ձեզի:

— Բարի եկաք:

— Քեզի կը սպասէինք, խօսելու համար մեր գործե-
րուն վրայ:

Մարտէլոս յառաջացաւ եւ վերարկուն աթոռի մը վրայ
դրաւ, խօսելով հանդերձ:

— Պալատէն կուգամ. երկու գէշ լուրես կը բերեմ:
Ենորհնազուրկ Փելիզարիոս վերստին իր պաշոնին գլուխը
անցաւ եւ Ֆոթիիւս մեռաւ:

Չորս բացագանչութիւններ միասին գուրս պոռթիկացին,
որուն յաջորդեց կարծ եւ մահագոյժ լոռութիւն մը:

Մանր չեշտով մը շարունակեց Մարտէլոս:

— Արեւամուտին, մեր բարեկամը դաշոյնի հարուա-
ծով մը զարնուեցաւ, ձերբակալուելու միջոցին: Մեզի կը
հետապնդեն: Կայսրը կը պատրաստէ անողոք հրովարտակ
մը, բոլոր հելլէնաց սծներու զէմ — ինչպէս որ կը կոչեն
մեզի — որ, քրիստոնեայ երեւոյթին տակ, հաւատարիմ
մնացած են դիւցազնական Յունաստանի եւ հանրապետա-
կան Հռոմի պաշտամունքին: Յամառող մնացորդ հեթանոս
ներէն չէ որ կը կասկածի, այլ մնացորդ Հռովմայեցինե-
րէն:

— Ո՞վ կրնայ մատնած ըլլու ֆոթիւսը, մրմռաց ֆա-
պէր:

— Հրտեսները՝ որ ամենուրեք են, պատասխանեց Ա-
լաթօն:

— Վերջապէս, յարեց Մարսէլոս, այսօր ինքն է, վա-
զը, կարգո մեղի պիտի գայ: Չենք գործեր:

Հինգ երիտասարդները նստեցան սեղանին շուրջ:

— Այս', ըստ Անդրէս, պէտք է գործել: Արդէն Ա-
թէնքի, Ռովինայի եւ Հռոմի մեր բարեկամները, որ զիս
իր պատգամաւոր ձեզի դրկեցին, պատրուակ բռնելով ժա-
ռանգութեան խնդիրը, այս, մեր բարեկամները անհամբեր
կը դառնան ինծի լուր դրկելով թէ «ի՞նչ կը սպասէք»:

— Առի'թը, ըստ Թափէր:

— Այդ առիթը այսօր ունինք*, շարունակեց Մարսէլոս:
իր զոց բռունցքը սեղանին զարնելով: Աւելի լաւը ե՞րբ
պիտի ըլլայ: Բռնակալութիւնը ամէն տեղ ցասում եւ ա-
տելութիւն ցանած է: Հարուստ կամ աղքատ, արհեստաւոր
կամ պատրիկ, ամէնքն ալ զայրացած, զրգուած են եւ
պատրաստ՝ ամէն բանի: Եշանի մը կ'սպասեն, տանք անի-
կա:

— Հարուածներու ժամը հասած է, Բայց տրամադր-
ութիւնը, դիտել տուաւ Թիմոկլէս: Եւ իր բանակը. ի՞նչ
պիտի ընենք անոր դէմ:

— Բանակը ինծի դաւակից է, հաստատեց Մարսէլոս:
Զայն կ'արհամարէ:

— Լաւ, յարեց Թեմոկլէս, բայց ինքնակալը իրեն
կողմնակից ունի կապոյտները:

— Մենք ալ ունինք կանանչները, դիտել տուաւ
Անդրէս, աւելի պարեկատ մարդիկ, որ Ձեզի եւ ինծի պէս
գիտեն, թէ օրհասական հայրենիքը ազատելու ժամը հըն-
չած է: Ժողովուրդը, աշխարհաքաղաքացի խուժանը որ
միայն կրկէսը կը ճանչնայ եւ կառավարներու հայրենա-
սիրական մրցապայքարները: Ամէն տեղ քսութիւն եւ լըր-
տեսութիւն՝ որ առաքինութեան կարդը անցած է: Արդա-
րութիւնը՝ ոտնակոխ, դաշտերը՝ խոպան, դպրոցները՝ փակ
եւ իր վարժապետները՝ կասկածելի: Ու այս ամէնուն վը-
րայ, ապուշ վահականներու միսթիքական բարբաջանքնե-

ը: Ահա թէ մինչեւ ուր հասած ենք: Եթէ ինձի պէս կը
հաւտաք թէ այս մահամերձ ահագին զանգուածին մէջ, մեծ
հոգի մը տակաւն գոյութիւն ունի, որ կը պայքարի, չու-
զեր մեռնիլ, օգնենք անոր, ազատենք զայն, զէնք առ-
նենք: Ոսկիի ապականութեան դէմ, երկաթի դիւցազնային
դարմանով դիմագրենք. Կարենք նեխած անդամը, նշտար.
կենք փտութիւնը եւ այսպէս, մեր կողմէ մաքրուելով՝
հոռվմէական չին հայրենիքը՝ նոր արիւնի մը մէջ, թող
գտնէ նոր երիտասարդութիւն մը:

Բոլորը ոտքի ելան, գոչելով.

— Այս', այս':

Բայց Թեմոկլէս շեշտով մը զանոնք հանդարտեցուց:

— Լութիւն: Մարդ կայ:

Նորեկ մը, թերասներէն անցնելով, ներս մտաւ:

— Սթերաքսն է, ըստ Անդրէս: գէպի անոր երթա-
լով:

Մարդը շնչասպառ էր. մօտեցաւ դաւակիթներուն, խօ-
սելու ճիգով մը:

— Մայր եկեղեցւոյ դրան առջեւ կոիւ կայ:

Ամէնքը իր շուրջը ժողութեցան. ֆապէր դաւաթ մը
լեցուց եւ անոր տուաւ: Սթերաքս, խմելէ վերջ ըստ:

— Ահաւասիկ: Քաղկեդոնէն եկող մարդ մը: Իր ման-
կարդ կնոջ հետ, ցամաք ելլելու վրայ էր, երբ կապոյտ-
ներու խումբ մը, որ կ'անցնէր ծովափէն, կը նախատէ կի-
ն: Մարդը կը զայրանայ, կապոյտները կը սպաննեն զայն,
եւ այդ չարագործներուն ձեռքը չիյնալու համար՝ չարա-
բախտիկ կինը ծով կը նետուի ու կը խղզուի: Քանի մը
քաջարի մարդիկ կը վազին, կապոյտները քիչուոր ըլլալով
կը փախչին, կանանչները կը հասկնան որ սպաննալը իրենց
մէ է, եւ նախկին զինուոր մը: Կնոջ դիակը ծովէն կը
հանուի, ապակի մը մէջ գրուելով՝ եւ ջահերու լոյսով կը
տանին կուսակալ է տէմոնի քով. մեծադոչ աղաղակներ
զինքը կ'ուզեն՝ որ սակայն, բաթակայ է: Խումբը վերսուին
ճամբար կ'ելլէ եւ ամէն մէկ քայլափոխի կը շատնայ: Ար-
քատիւսի վերջնակայանին մէջ կը հանդիպի կապոյտներու-
ուրիշ խումբի մը: Կոիւը կը սկսի, կապոյտները կը պար-

տուին եւ կանանչները յաղթական կը յառաջանան քաղքին
մէջ, պոռալով, կանչելով. «—ի մա՞ն կուսակալը, ի մա՞ն,
դանկաւոր»:

— ի՞նչպիտի ըսեմ ձեզի. ժամը հնչած է, նշանը
տրուած է, ըսաւ ֆագէր:

— ի գո՞րծ ուրեմն, պոռաց Անդրէաս:

— Այո՛, այո՛:

Մարսէլու զանոնք լուցուց ձեռքի շարժումով մը:

— Մինչդեռ ապօտա բութիւնը մեզի համար կը գործէ
փողոցին մէջ, մենք ալ գործենք անո՞ր համար, պալստին
մէջ: Մտի՛կ ըրէք: Այս զիշեր, պալստին մէջ հրաժայողը
ես եմ: Զեզմէ մին, զինուած, հագուած պահակաղինուորի
մը պէս, թող հետեւի ինձի:

— Ե՞ս ըսաւ Անդրէաս:

— Լա՛ւ. շարունակեց Մարսէլոս, դո՞ւն. աւելի մեծ
թիւ մը կառկածները պիտի արթնցնէր: Կայսեր քնացած
սենեակին մօտը կայ աղօթարան մը, ուսկից սանդուխով
կարելի է իջնել պարուզները: Այդ սանդուխը փակուած է
երկաթապատ երկու դուռներէ, բայց ես ի վիճակի եմ զա-
նոնք բանալու: Պալատ համարելուս պէս՝ Անդրէասը, պար-
տէզներուն նայող վարչ դրան իբր պահակ կը դնեմ. ապա
կ'երթաս իմ սովորական պաշտօնիս եւ կը սպասեմ: Կայսը
ուշ կը պառկի եւ հազիւ երկու կամ երեք ժամ կը քնա-
նայ: Երբ տեսնեմ իր լոյսերուն մարիլը, եւ երբ պահակնե-
րը նշան տան կայսեր անկողին մտնելուն, կը հաշուեմ
վայրկեանները, թողլու որ, ինքնակալը խոր քնու մէջ
անէանայ: յետոյ կը միանամ Անդրէասի: Սանդուխին գու-
ռը կը բանամ. այն ատեն, Անդրէաս, խօսքերս յիշողու-
թեանդ մէջ աղէ՛կ պահէ, կը հետեւիս ինձի եւ կը զնանք
աղօթարան: Ասկից վերջն է որ կը սկսին մեծագոյն դրժ-
ուարութիւնները: Վատահ պէ՛տք է ըլլանք թէ Յուստիա-
նոս հո՛ն է եւ կը քնանայ: Ատոր համար Անդրէասը կը թո-
ղում աղօթարանին մէջ եւ մինակ կը մտնեմ կայսերական
սենեակը, դիւրի՛ն բան: Մինակ գուռ մը բանալն է: Եթէ
Յուստիանոս բացակայ է, կը քաշուինք. եթէ արթուն է չ

պիտի կանչէ եւ դուն կը փախիս:

— Բայց դո՞ւն:

— Իմ անձո կարեւորութիւն չունի: Կը փախիս դուն:
Եթէ կը քնանայ, կուդամ քեզի իւացնել, կը հետեւիս ին-
ձի եւ մէկ ակնթարթի մէջ անոր բերանակապ կը դուի: Կը
կապուի, ինքինը պաշտպանելու կամ պոռալու անկա-
րելիութեան դատապարտուելով: Մինչդեռ դուն պիտի հսկես
վրան, ես պարտէզ կ'իջնեմ, կայսերական նաւամատոյցին
վրայ բացուող պոլատին դուուը կը վագեմ. նաւամատոյցին
վրայ. ինծի վատահելի մինակ մէկ պահակ կը դտնուի: Հո՛ն
է որ զուք ամէնքնիդ ինծի պիտի սպասէք. վեր կ'ելլէք
ինծի հետ. ձեզի կը յանձնեմ ինքնակալը, ձեռքերը եւ
սուքերը կապուած. նաւակի մը մէջ կը նետէք ու կը տա-
սիք:

— Այո՛:

— Ասիական կողմը, փրոթացի վանականներուն վան-
քը, իբր հերետիկոս աքսորուելու սպառնալիքով: Արդէն
անոր կը սպասեն եւ ձեզ կ'ապահովցնեմ թէ լա, սլաշտպա-
նութեան տակ պիտի ըլլայ հոն, տասը ոտք գետնափոր
տեղուոյ մը մէջ:

Մթիրաքս հարցուց.

— Լա՛ւ. բայց ի՞նչ պիտի ընենք զանիկա, այդ վան-
քին մէջ:

— Վանական մը, մազերը խուզուած մը, պատասխա-
նեց անոր Մարսէլոս: Բոլոր աշխարհի համար մեռած պիտի
ըլլայ ան:

— Լա՛ւ. բայց, իր կարգին հարցուց Ֆագէր՝ Մարսէլ-
լոսին, մենք ասիական եզրեքը անցնելով, դուն ի՞նչ պիտի
ըլլաս:

— Պալատ կը մտնեմ ուր վախնալիք միայն Պելիզա-
րիուը կայ, իր սենեակը պիտի ըլլայ ան, զբաղած հաշ-
տուելու իր Ասթոնինին հետ, եւ իրեն երբեք չծառացած իմ
խումբ մը մարդոց հակողութեան տակ: Առանց շշուկի կը
ժողուեմ պահակաղինուորները՝ որոնց երեք քասորդը իմ
կողմաշահած եմ: Կ'իմացնեմ անոնց թէ կայսրը վոսփորի

մէջ ինեղուեր է . կը մնայ միայն թէստորան բռնել . դիւ-
րին բան մը , հակառակ պալատի ներքիններուն : Ու Պո-
լիս արթննալուն պէս՝ պիտի իրազեկ ըլլայ թէ , կայսրը
մեռեր է , թէ կայսրունին արգելափակուեր է . թէ մենք
ևնք տէրը պալատին եւ կայսրութեան :

— Այո՛ . . . այո :

— Աւրեմն , որոշուած է գործի սկսիլ այս դիշեր իսկ :
— Այո՛ . այո՛ :

— Այն ատեն , ըստ Մարտէլլոս , ծանր շնչտով մը եւ
հանդիսաւորութեամբ որովհատեւ մեր գլուխները վտանգե-
լէ առաջ , պէտք է ամէնքնիս զզուչական միջոցներ ձհոյք
առնենք . չորրորդ ժամուն , Յուստիանոսի արձանին տակը
գտնուինք . որ վաղը զետին պիտի գլորի՛ . ձեր զէնքերը
վերարկուին տակ եւ ուշ չմնաք :

— Բառ մը եւս , ըստ Ասդրէաս : Զկայ մեր մէջ մէկը ,
որ չունենայ մայր մը , կին մը , քոյր մը , սիրական մը ,
որոնց արցունքները պիտի թուլցնէին մեր քաջասրտու-
թիւնը . խոստուծ տանք մէջ , որ անոնցմէ եւ ոչ մին ,
մեր աւո գիշերուան ծրագիրներէն կասկածի : Ոչ մէկ բառ ,
ոչ մնաք բարով մը եւ ոչ ալ արցո՞ւնք մը :

— Կը խոստանա՞ք , կ'իրդնո՞ւնք :

Անդրէաս ձեռքերը իրարու զարկաւ . Միքայէլ , իր մը-
տերիմ զերին , երեւցաւ , ձեռքը բռնած եղջիւրէ լապտեր
մը :

— Ո՛չ , լազմերի պէտք չկոյ . գիշերը լուսաւոր է եւ
ճամփան գիտենք : Յուստիանոսի արձանին առջեւ՝ չորրորդ
ժամուն :

Վեց մարդերը զիրար ողջունեցին լուսթեամբ եւ իրենց
վերարկուեին մէջ փաթթուելով հեռացան : անոնց քայլե-
րուն շուկը հետզետէ նուազեցաւ եւ ապա մարեցաւ :

Առանձին մնացած . Անդրէաս անոնց հեռանալուն ըս-
պասեց , լուռ , քանի մը քայլ ասայ զնաց . յետոյ Միքա-
յէլին զառնալով՝ որ անշարժ կեցած էր նոր հրամաններու
սպասելով .

— Աւրերուս աթէնէն կարճը զատէ եւ սենեակս դիր :

դանակիս քով :

— Այո՛ , տէր :

Անդրէաս , միշտ մտածկոտ , զնաց դարակի մը քով , ա-
նոր զաղմնի փականքը քակեց , եղէգնեայ գրիչ մը . կար-
միր մելանի աման մը եւ քանի մը կտոր մագաղաթ առաւ ,
յետոյ սեղանին մօտեցաւ , եւ Միքայէլի դառնալով .

— Գրելու միջոցիս , պարտէզին մէջ դիտէ եւ սպասած
անձս գալուն պէս , իմացուր ինծի :

— Շատ չպիտի սպասես , տէր , ահաւասիկ նոյն ինքը :

Միքայէլ տուն մտաւ . Անդրէաս ոտքի ելաւ , բաղրուկ-
ները երկարած , ժպիտը՝ չուրթներուն վրայ , եւ վազելով
գէպի մանկամարդ կինը . որ իր քօղերուն տակ գոզցես
զոլորշիացած , ոտքը կը դնէր թէրասին վրայ :

— Ինչպէ՞ս , դո՛ւն :

Ոստումով մը , երիտասարդ կինը իր մօտը եկաւ , ժպ-
տուն , զուարթ շրթունքները պատրաստ մատուցանելու :

Զ.

Ս Ե Ր

Սարսուն, զիրկընդիմառնումէ մը վերջ՝ ինքզինքը աշատեց, քօղերը մէկդի նետելով:

— Աւելի կանուխ եկայ, կ'ուզե՞ս զիս:

— Իմ անուշ սէ՞րս, ըսաւ Անդրէաս, մէջքէն գրկելով, եւ զնէ առաջնորդելով նստարանի մը վրայ: Աւելի շատ կը սիրեմ զքեզ, երբ կանուխ դաս, քան թէ ուշանաս: Շատ անհանգիստ պիտի ըլլայի:

— Անհանգի՞ս:

— Այո՛, քաղաքին մէջ կը ծեծկուին:

— Լաւ, ըսաւ Թէոտորա, զլուխը ետ ծռելով, վերըստին իր շրթունքները նուիրելու համար, ամէն գիշեր միւնոյն բաները կը պատահին:

Լութիւն մը տիրեց, յետոյ Անդրէաս անոր շրթունքները թողուց սրափալով:

— Այս անդամ, ըսաւ կոիւը աւելի լուրջ է, եւ քեզ փողոցներուն մէջ մինա՞կ տեսնելը:

— Ստնառւ հետո է:

— Գեղեցիկ պաշտպանութիւն, ստուգիւ, Մերթա՛: Ու եւէ ստորին մարդու մը չանդիպեցա՞ր:

— Ոչ ոքի, Այդ կողմը փողոցները ամայի են եւ պատերուն վրայ, միայն իմ շուքիս վագելը կը տեսնէի, լուսնի լոյսով:

— Ու չարսափեցա՞ր զիշերանց, այդ քաղքին մէջ:

— Ոչ. կը խորհիմ ատոր վրայ: Միայն զքեզ կը

տեսնեմ, պզտիկ տունը՝ որ ինծի կը ապասէ. պլպլացող լոյսը եւ կիսաբաց դռնակը. եւ որքա՞ն երջանկութիւն ինձի համար, իւրաքանչիւր քայլափոխիս զիս աւելի մօտիկ զգալով զէպի քեզ: Ուրախութեան ի՞նչ եռուզեռ, երբ քութը կ'ըլլամ:

Անդրէաս, մեղմիւ անոր գլուխը զէպի ետեւ ծռեց եւ իր աչքերը անոր աչքերուն մէջ մլաճեց: Լութիւն մը տիրեց, ուր այս երկու էակները զիրար կը հասկնային, առանց խօսակցութեան:

Անդրէասն էր, որ առաջին անգամ, ինքզինքը աղամեց սիրագրկումէն:

— Անունդ ի՞նչ է:

թէոտորա թէթեւ ցնցում մը զգաց. Անդրէաս վերըստին անոր փաթթուեցաւ:

— Անո՞ւնս կը հարցնես. չե՞ս գիտեր:

— Մերթա, այո՛, զիտէի ատիկա: Բայց ուրիշ անուն մը ունի՞ս:

կսմաց մը, մէկդի ըրաւ թէոտորան, եւ ձեռքը երշընցուց զէպի սեղանը, մօտեցնելով իրեն մազաղաթը, եղէգնեայ գրիչը եւ մելանը:

— Ո՛չ, ուրիշ անուն չունիմ:

— Այո՛, հօրդ անունը:

թէոտորա անոր նայեցաւ, անվստահութեան եւ անհանգստութեան զգացում մը աչքերուն մէջ: Անդրէաս չանդրագարձաւ:

— Բայց, հայրս կը կոչուէր Յովհաննէս Տիսքորիտէս, կիպրոսի քարտուղար՝ պալատան գիւանատունին մէջ, ինչպէս. որ մինչեւ հիմա եղբայրս՝ էվանկէլիսս. այս ամենին պարզէն պատմած եմ զքեզի: Ինչո՞ւ, այս մանրամասնութիւնները:

Անդրէաս գրած էր. գրիչը վար գրաւ:

— Ճշգիւ զքեզ նշանակելու համար, աստղի՞կ:

— Հո՞ս:

Ու իր նուրբ մատովը՝ ուր կը փայլէր համեստ մատանի մը, կը ցուցնէր մազաղաթը:

— Այո՛:

— Ի՞նչ է այդ:

— Կտակս:

— Կը մեկնի՞ս:

Ճիշ մը եւ միեւնոյն ժամանակ անձկալից հարցում մը և Անդրէաս դէպի անոր դարձաւ եւ ուժով մը, թեւերուն մէջ առաւ:

— Բայց ո՞չ:

— Ուրեմն, վտա՞նդ մը:

Անդրէաս աւելի ուժով անոր փարեցաւ:

— Բայց ո՞չ, ըստ անոր: Ասանկ քաղաքի մը մէջ, առ մէն ինչ նախատեսելու է: Կրնամ հալածուիլ, սպաննուիլ, ինչպէս դու ինքդ ալ, վտանդի մէջ ես, հոս գալուդ համար: Վերջապէս, շատ հարուստ չեմ, սակայն դու ինձմէ աւելի աղքատ ես: Ազգական չունիմ: Դուն կը կազմես միակ ընտանիքս եւ ինչ որ ունիմ, որո՞ւ կրնամ կտակել, եթէ ոչ անոր՝ որ տիրուհիս է, բարեկամուհիս է, եւ որ, քիչ ժամանակէն պիտի ըլլայ իմ պաշտելի կի՞նս:

Կրկին, երկուքն ալ իրարու մէջ հալեցա՞ն:

Այս անգամ թէստորան էր, որ ինքինքը աղատեց:

— Ու դուն ցաւ 'պիտի զգաս, չէ՞ քու երջանիկ կեանք քըդ միացնելով ինձի պէս խեղճ կնոջ մը, դուն՝ որ կրնամ երազել աւելի բախտաւորներու սէրը:

— Զքեզ կը նախընտրեմ:

— Ո՞չ, դուն զիս կը սիրես աւելի՛ աղքատ:

— Այո՛, կը խոստովանիս քեզի, իմ աստղս, աւելի բարեպատիկ, աւելի հպարտ պիտի զգամ անձս, երբ քու կեանքիդ երջանկութիւնը ինձի պարտիս.

Ու իր երկու թեւերովը, դէպի իրեն ծուած մարդուն վիզին փաթթուեցաւ եւ հանդարտ ու խորամանկ կերպով, զայն հարցուփորձեց:

— Բայց, մտիկ ըրէ ինձի եւ զիս արնքան մի՛ սեղմեր: Եթէ պատիկ քաղքենուհի մը կամ վաճառականի մը այրին ըլլալու տեղ, պատրիկուհի մ'ըլլայի, օրինակի համար, պալատներով, կերիներով, զանձերով, դոհարներով, ի՞նչ

պիտի ընէիր:

— Ի՞նչ յիմարութիւն:

Ու Անդրէաս խնդալ սկսաւ:

Թէստորա իր նուրբ մատերը անոր լերնին դրաւ:

— Վերջապէս, հնթաղրենք որ այդպէս եղած ըլլայի, զիս պիտի արհամարհէի՞ր Այս, գուցէ պիտի ըսէիր ինձի, ձւոք՝ ձեռքէս զատելով. «Պատրիկուհի, զւշեր բարի. կը մաղթեմ...» եւ զիս փողոցը պիտի ձգէիր,

— Ո՞չ, զքեզ մինչեւ դուռը պիտի առաջնորդէի:

— Եւ յետո՞յ:

— Յետոյ, այլեւս անգամ մըն ալ զիս չպիտի տեսնէիր:

— Պիտի փախէիր ինձմէ: Ուրեմն, զիս չպիտի՞ սիրէիր:

— Այո՛, պիտի սիրէի:

— Ուրեմն, ինչո՞ւ համար:

— Որովհետեւ, քու դասակարգդ եւ հարստութիւնք, իրարմէ բաժնուելու պատճառ մը պիտի ըլլար, փոխանակ քու աղքատութեանդ՝ որ զմեզ իրարու կը մօտեցնէ եւ զիս աւելի գուրգուրանքով քեզի կը կապէ:

— Ինձի համոյք պատճառելու համար այդ բանը կ'ըսես: Բայց ներքնապէս, պիտի հպարտանայիր սիրուած ըլլալուդ համար քալաքին բարձր դասակարգէ կնոջմէ մը, թերեւս ամէնէն մեծ կի՞նը:

Իր ակնարկը աւելի հարցաքննող եղաւ բայց փայլակի մը պէս արագ անցաւ:

— Ո՞չ, ո՞չ բոլորովին, յարեց Անդրէաս, ոտքի ելլեւով. որովհետեւ աւելի քիչ կապուած պիտի ըլլայիր ինձի:

— Հիմակուան չափ, եւ հակառակ ամէն բանի:

Ներա մօտեցաւ եւ ձեռքը բռնեց:

— Ինչո՞ւ այս բոլոր երազները:

Թէստորա թողուց իր ձեռքերը գերի, անորիններուն մէջ, բայց իր սուր նայուածքով պրպտեց մինչեւ խորը Անդրէասի աչքերուն:

— Գիտնալու համար, թէ մինչեւ ո՞ւր կը սիրես զիս:

— Ա՛հ, ըսէ ասիկա, յարեց զուարթութեամբ. ահաւասիկ, թէ ի՞նչ ըսել հարկ է:

Յետոյ, վերստին հարցուփորձ:

— Նայէ՛ ինծի, դէմ առ դէմ, աչքերուս մէջ, աչքերուս խորունկութեանը մէջ, մինչեւ յատակը, ինչպէս ետինքս կը նայիմ, եթէ քեզի ըսէի, ո՞չ, այրի չեմ. այլ ամուսնացած:

— Ո՞հ, ոչ. խնդիրը կը տարբերի այն ատեն: Ուրիշի մը կի՞նը:

Գարշելու ձեւ մ'ըրաւ եւ ապա.

— Անգամ մը եւս, ինչո՞ւ բոլոր այդ ենթաղրութիւնները:

Ինքինք ժողուցեց:

— Տեսնելու համար, թէ մինչեւ ո՞ր աստիճան կը սիրս զիս:

— Ո՞ն, քանի որ ատանկ չէ:

Իր կարգին, նէ ալ ստքի ելաւ, հանդարտ եւ փութկոտ ու իր թեւերովը պարուրեց անոր պարանոցը:

— Ինչ որ է, ըսէ, թէ զիս պիտի սիրէիր, նոյն իսկ եթէ այդպէս ըլլար, նոյնիսկ եթէ յանցաւոր, երդմնազանց եւ չնացող ըլլայի՛: Կ'ուզեմ ատիկա, պէտք ունիս որ ինծի ըսես, որպէսզի զգամ, թէ քու սէրդ վե՛ր է ամէն բանէ, թէ կ'ատէ ամէն բան՝ որ ինքը չէ եւ թէ աշխարհի մէջ ուրիշ պարտականութիւն չունի. չունի ուրիշ օրէնք՝ երկրի վրայ. ուրիշ աստուած՝ երկնքի մէջ, բայց ինքն իսկ, միշտ ինքը. մինա՞կ եւ ամէն տե՞ղ:

Նէ քաշեց զայն կրկնակ նստարանին վրայ:

Անդրէաս, պոռացնելու աստիճան, զնէ սիլմեց իր կուրծքին վրայ:

— Լաւ ուրեմն. այո՛, մի՛շտ զքեզ պիտի պաշտեմ, ուրովհետեւ ո՞ւր է միջոցը, զքեզ չպաշտելու, թէ ոչ ուրիշ կերպով:

— Ինչպէս ուրիշ կերպով:

— Այո՛, աւելի նուող հրապուրանքով, նուազ գորոշ վով եւ անուշութեամբ, որովհետեւ զուն այն ատեն պիտի

նմանէիր ուրիշներու, եւ իմ կեանքիս մէջ պիտի ըլլայիր սովորական սիրուհի մը, փոխանակ ըլլալու բարին, այն որ միւս բոլորները մոռցնել կուտայ, եւ որ, առաջինը չըլլալով, է սակայն միակը:

Հանդարտիկ, նէ իր այտերը անոր այտերուն դրաւ ու յետոյ.

— Իրաւունք ունիս: Մնանք ինչ որ ենք. այդ է իրականը, մնացեալները ցնորք են:

Ուրախ, զնէ աւելի լաւ տեսնելու համար, Անդրէաս քիչ մը անդին հրեց զայն:

— Բարեբախտաբար. որովհետեւ եթէ գուն ուրիշի մը կինը ըլլայիր, չպիտի կրնայիր ըլլալ իմ կինս, ինչ որ չպիտի ուշանայ կարծեմ:

— Ա՛հ, կը կարծե՞ս:

— Այո՛, կը հաւտամ թէ մօտ օրէն այլեւս ժառանգութեան խնդիրս կը կարգադրուի համաձայնութեամբ կայսերական ելեւմտական պաշտօնէին հետ. եւ իմ դէմս չպիտի ունենամ ոչ թրիպոնիէնի մը ընչաքաղցութիւնը եւ ոչ ալ կայսրուհին գոհարավաճառ՝ Սիմէոն Ֆոքասի արծաթասիրութիւնը:

— Ինչո՞ւ համար:

— Որովհետեւ թէ Թրիպոնիէն, թէ Ակուսիան, թէ կայսրը եւ իրենները մէջանէն պիտի վերցուին:

Թէօտորայի աչքերը ուշադրութեամբ յառեցան իր սիրահարին աչքերուն:

— Ի՞նչ բան քեզի այդպէս խորհիլ կուտայ:

— Ի՞նչ որ կ'անցնի քաղաքին մէջ:

— Այդ խեղճուկրակ կապոյտներու եւ կանանչներու կոփուը:

— Ո՞հ, այդ խեղճուկրակ կոխւներուն տակ՝ ինչպէս որ կ'ըսես, ամբողջ ժողովուրդ մը կայ, որ կ'ուզէ լուծը թօթվելաւ եւ կը կարծեմ, թէ պիտի յաջողի:

— Դո՞ւն ալ, ըսաւ Թէօտորա, այդ յիմար գաղափարները ունիս: Երբեք այդ կերպով խօսած չէիր ինծի:

Անդրէաս անոր ծռեցաւ, համբոյրի յհետ առ տմաքմ ը, բ

— Արովհետեւ, ուրիշ բանով զբաղած էինք, աւելի լաւ կերպով ի դլուխ հանելու համար:

Թէստորա ոտքի ելաւ, քանի մը քայլ առաւ և իր գէմքին արտայատութիւնը փոխուած էր, ժաման եւ սիրահար կինը չէր այլեւս, այլ մտահող, անհանդիստ եւ կասկածու կինը:

— Արդարեւ, ըստ նէ, տանդ մէջ, ոչ կայսեր պատկեր կայ եւ ոչ ալ ոնեւէ սուրբի նկար:

— Ներողութիւն. Սոփոկլէսի. Պղատոնի եւ Մինէրվայի պատկերները կան, մատովը ցոյց տալով վերջինին պղատիկ մէկ արձանը:

— Մինէրվա... կուռք մը:

— Մինէրվա Աթինէ: Կուռք, արդարեւ, իմ սրբազն հայրենիքս:

— Երազո՞ղ:

— Կը հեգնե՞ս զիս:

Վ. բատին անոր մօտեղաւ նէ եւ իր թարմ բազուկնորվ փարեցաւ անոր վիզին:

— Ո՛չ, Անդրէասս. այսպէ՞ս կը սիրեմ քեզի: Նոյն իսկ ատոր համար է որ զեկդ կը սիրեմ, որովհետեւ բանաստեղծի եւ մանկունակ անքծութիւններու պատրանքը ունիս: Ամէն բանի կը հաւտաս:

— Նոյն իսկ Յուստինիանոսի պատժուելուն:

— Կ'ատե՞ս ուրեմն զինքը:

— Բոլոր հոգիովս:

— Ի՞նչ ըրած է քեզի:

— Ինծի՝ ոչինչ. ուրիշներու:

— Զար է միայն այն պարագային, երբ կը վախնայ:

— Մէկը կայ, որ զինքը չար կ'ընէ: Իր վա՛տ Թէստորան:

Երիտասարդ կինը յանկարծ ետ ընկրկեցաւ, դատապարտելի դէմքով մը:

— Վա՛տ...

Անդրէաս քայլ մ'անոր մօտեցաւ, բռնեց դաստակը աւանց խստութեան:

— Ա՛հ, չպիտի պաշտպանես այդ կինը, որ կ'աքսորէ, երկրէն դուրս կը հանէ, կը կեղեքէ եւ կը պատուէ կայսրութիւնը, արիւն եւ ոսկի քաշելով անկէ: Ու պալատին զնտանները: Իր լրտեսները իր գահինները: Եւ Պիազիանոսը մեղցնելու հասախճան ծեծել տալը, զինքը երգած ըլլալուն համար, եւ...

— Ամէն ըսուածներու կը հաւտա՞ս:

— Բայց ինչ որ գիտեմ, բոլոր աշխարհ ալ գիտէ: Աւքարած մը, Բիւզանդիոն տեսած է, ժամանակաւ, անոր կրկէսին մէջ, կարապի մը հետ կէտայի սէրերուն մնջնակատակելը: Մեսալինա մըն է, անյատ: յափրացած, որ կ'երթայ մինչեւ նաւահանդիսար, գիշերուան սիրահարներ ժողուելու:

— Հո՛ն, ուր դուն ինծի հանդիպեցար:

— Այդ կնոջ հետ ինքզինքդ մի՛ բաղդատեր:

— Բայց, սխալ է ինչ որ կ'ըսուի: Սո՛ւա: Մի՛ հաւտապար, Անդրէաս, կը ստեն. գարշելի, վատ, անրդար բան մըն է այդ:

Այնքան անձկալից աղաղակ մը արձակած էր, որ Անդրէաս ետ ընկրկեցաւ զարմացած:

— Ի՞նչ ունիս:

Հարցումը, Թէստորան խոհեմութեան հրաւիրեց, բայց ոչ լուութեան:

— Ո՛հ, կը սաղատիմ քեզի. այդ կերպ մի՛ խօսիր այդ կնոջ նկատմամբ, որ միշտ բարի եղած է իմ եւ իմիններում մասին, եւ յետոյ կը զգածուիմ, երբ զեկդ այդքան քինախնդիր կը տեսնեմ, դուն՝ որ վեհանձն ես եւ այնքան բարի: Թո՛ղ այդ դժբախտ կինը եւ ուրիշներու պէս մի՛ պարսաւեր: Ինչպէ՞ս կը հաւտաս այդքան զրպարտութեան, կատաղութեան եւ նախանձի:

Անդրէաս խսիլ կ'ուզէր. նէ ծեռքը անոր բերնին զը քաւ:

— Լոէ՛, լոէ՛. Եւ ոչ մէկ բառ անոր նկատմամբ. կ'աղաչեմ: Եթէ յանցաւոր է, Աստուած է որ զինքը պիտի պատիէ: Բայց դուն զայն նախատելու պէտք չունիս: Քեզի

չարիք մը ըրած չէ եւ դուն զայն կ'անարգես առանց որ նէ
կարենայ ինքինքը պաշտպանելու : Անգութ եւ անարդար
բան է այդ:

Զգաց նէ . որ դարձեալ շատ հեռուները կ'երթար+
ինքինքը ժողութեց:

— Է՞ն, ի՞նչ կարեւորութիւն ունի մեզի համար թէու
տորան: Կայսրուհին հոգովը պիտի զգաղինք: Միայն իմ
վրաս խորհէ՛, քու Միրթափդ՝ որ հու է . նէ՝ որ զքեզ կը
պաշտէ եւ հետը կը խօսիս, ուրիշի մը նկատմամբ: Ուրիշ+
ները գոյութիւն ունի՞ն: Ապերախտ . . . :

Թէոտորա զայն մեղմօրէն քաշելով՝ տարաւ նստեցուց
կրկնակ աթոռին վրայ, եւ է՛ կատուի մը նման, անոր
ոտքերուն տակ կծկուելով.

— Տեսնենք, եթէ ժառանգութեանդ տիրանաս, ի՞նչ
պիտի ընենք:

— Աթէնք պիտի մեկնինք. տունս պղտիկ է, պիտի
մեծցնենք:

— Ու պարտէ՞ղ: կ'ուղեմ մեծ եւ ընդարձակ պարտէգ
մը:

— Պիտի ունենաս: Արդէն կայ. Ազրոբոլիսի դէմը,
ուր մայրածուտի արեւը կը ցոլացնէ իր շքեղութիւնները: Ու
հոն, շատ խաղաղիկ օրեր պիտի լանցնենք, գուն՝ մշա-
կելով ծաղիկներ, ես՝ իմ ոտանաւորներուն վաճկերը համ-
րելով, հեռու այս լիմար Բիւզանդիոնէն, ուր մարդ հա-
ղիւ ժամանակ կը գտնէ զիրար սիրելու, երկու գողունի
համբոյրներու միջեւ, ուր՝ նոյն ինքն սէրը՝ տենդ ունի,
ուր՝ կինը անօգուտ բաներով ժամանակը կ'անցնէ: Օ՞ն,
երջանիկ պիտի ըլլանք հոն եւ մեր սէրը ճաշակելու եւ ի+
րարու նուրիրուելու խորին զուարթութիւնը պիտի գիտնանք
վայելել: Բայց աչքերդ կը փակե՞ս. ինձի մտիկ չես ըներ
այլեւս:

Թէոտորա անոր կուրծքին փարեցաւ:

— Ո՞ն, այո՞ . այո՞ . . . մտիկ կ'ընեմ քեզի: Խօսէ՛ այդ-
պէս, մի՞շտ: ի՞նչ քաղցրութիւն է քեզ մտիկ ընելը: Գոզ-
ցես եցա՞զ մըն է՝ որ զիս կ'օրօրէ: Ինձի կը թուի թէ հե-

ռո՞ւն եմ . . . մինակ՝ քեզի հետ եւ աշխարհի մէջ միայն եր-
կուքնիս գոյութիւն ունինք. ո՞վ երիտասարդութիւն սիրո-
տի: ի՞նչ հանգստութիւն: Մեզմիւ, զուրգուրանքով, ի՞նչ
որ ինձի կ'ըսես, հոգւոյս մէջ կը սահի՞: Մայիսի զեփիւռ-
մըն է, որ զիս կը փայփայէ: Թարմ եւ զովացուցէ՛ է, ա-
ռաւուի ցօղին պէս: Պիտի ցանկայի հոն ըլլալ միշտ եւ յա-
ւիտեա՞ն . . . ինքինքս այնքան լաւ եւ մաքուր կը զգամ:
Ա՛ն զիս քու կուրծքիդ վրայ, որպէսզի զզամ քու ուզածգ,
Միրթա՞ն՝ զոր կը սիրես, Միրթան միայն Միր-
թան:

Իրենց շուրջբոլորը տիրող մեծ լոռութեան մէջ, ձայներ-
ոը կը բարձրանային, հետզհետէ մօտենալով. ծխոտ եւ
կարմիր լոյս մը կը տեսնուէր հեռուն, որ միեւնոյն ժամա-
նակ կը մօտիկնար, ինչպէս շշուկը:

Թէոտորա, յանկարծ ետ քաշուելով ոտքի ելաւ շուտով
մը, անհանգստութիւնը՝ եւ՝ ձայնին և՛ ակնարկին մէջ:

— Ի՞նչ է այս:

Անդրէաս ալ ոտքի ելած եւ թէրասին ծայրը կեցած-
էր: Դարձաւ անոր, որ կ'անուանէր Միրթա:

— Զոհհեղձ կնոջ մարմինը քաղքին մէջ կը պտացնեն:
— Ո՞ր կինը:

— Կինը այդ տարաբազզ մարդուն՝ որ սպաննուեցաւ
կապոյտներու կողմէ եւ որ ոճրագործներու զազաննութիւն-
ներէն խուսափելու համար՝ ինքինքը ծովը նետեց:

Թէոտորա պլլուեցաւ Անդրէասին:

— Մի՞ վախնար, հոս չեն գար: Մտի՞կ ըրէ, կ'երգեն:
Արդարեւ, այդ եռուզենին խուժանէն երդ մը կը
բարձրանար, խուլ երդ մը, աւելի ցասումի աղաղակ մը:

Ա՞ն, ա՞ն

Թէոտորա

Հասարակաց վայրերը

Երր կը գեղերէիր իրիկունը

Անդաստակներու շուքին տակ

Ամէն ոք կրցաւ վայելել զքեղ, անյա՞գ:

Ա՞ն, ա՞ն,

Թէոտորա:

Խուժանը կ'անցնէր թէրասին պատին տակէն. ձայները
յստակօրէն կը լսուէին ու կատաղութեամբ:
— էվընսրի երդն է, կայսրուհին դէմ, ես ալ զիտեմ,
ըսաւ Անդրէաս:

— Ո՞հ, ոչ, ոչ դո՛ւ, ոչ դո՛ւ:

Անոր վրայ նետուեցաւ, դլուխը ձեռքերուն մէջ առնե-
ւով եւ ականջը խցելով, որպէսզի անիկա չըսէ:
Ո՞հ, ա՞հ

Թէոտորա

Այն ատեն, աղիտաբեր գեղեցկութի՛ւն
Ուկիով մը, ինքզինքդ կը ծախէիր դո՛ւն.
Թող կայսրը արձակէ ըզքեղ
Սւելի քիչ, աւելի նուազ պիտի արժես.

Ո՞հ, ա՞հ

Թէոտորա

— Ո՞հ, թշուառականնե՛ր, մրմնջեց Թէոտորա:
Չայները կը հեռանային եւ քիչ մը յետոյ արձագանդ-
ները միայն լսելի կ'ըլլային,

— Կը տեսնե՞ս, ըսաւ Անդրէաս, խոռվութիւն կայ:
Թէոտորա սարսուռ մ'ունեցաւ, ոչ թէ վատ ըլլալուն
համար, այլ վախցաւ իր սիրոյն համար:
— Այո՛, խռովարարներ են, սակայն չուտով զնտան-
ները պիտի լցուին: Պէտք է որ մեկնիմ:
— Քեզի կ'ընկերանած.

Քողարկուեցաւ:

— Ո՞չ, ո՞չ: Հոն նաւակ մը ունիմ երկու գերիներով
որոնք ինծի կը սպասեն:

— Լա՛ւ, նաւակով: Սակայն կ'ուզեմ քեզի ընկերանալ:
— Ո՞չ, կ'ըսեմ քեզի. իմ ստնտուիս տունը կը կար-
ծեն զիս. գերիները երբ քեզի տեսնեն եղբօրս պիտի ըսեն,
ամէն ինչ կը կորսուի այն ատեն:
— Բայց վտանգ կայ:

— Փողոցներուն մէջ, այո՛, բայց Վոսփորի մէջ, ո՞չ:

— Ե՞րբ զքեղ պիտի տեսնեմ:

— Վազը, եթէ կ'ուզեմ, պատասխանեց Թէոտորա, իր-
վերջին քողը կապելով. Սուրբ. Էմիլիէն եկեղեցին, երկ-
րարդ ժամուն: Այդ ժամուն, ոչ ոք պիտի ըլլայ հոն:

— Պիտի գամ. երթաս բարով:

— Ո՞հ, ո՞չ, ոչ երթաս բարով, բնա՛ւ, այլ ցտեսու-
թիւն:

Մեղմիկ փչող հովիկը, յեղափոխական երդին վերջին-
գանգիւնները կը բերէր դեռ: Անդրէաս չորս բոլորը դիտեց-
տեսնելու համար թէ շրջականները ազա՞տ էին: Թէոտորա-
այդ պահուն կատաղութեան եւ սպառնալիքի շարժում մը-
ըրաւ, բայց երբ Անդրէաս իրեն կը դառնար, ձեռքով համ-
բոյր մը զրկեց եւ աներեւոյթացաւ.



զարներուն համար, ոսկեփայլ նօտարաններ, մեծափարթամ
քարձիկներ. միայն կայսեր աթոռը ոսկեձոյլ էր եւ աւելի
բարձր քան միւսները:

Այս պահուն երբ ներս կը մտնենք, կայսրն Յուստի-
նիանոս սեղանին մօտ, պրպտելու վրայ էր այն նամակնե-
րը՝ զոր իրեն յանձնած էր անշարժ եւ ոտքի վրայ կեցող
պատգամաբեր մը: Կայսրը, մտահոգ, կը կարդար զանոնք,
աշտանակի մը մէջ զրուած երեք օրհնուած մեղրամոմի
լոյսերովը:

Փրեսիւս, կայսեր առաջին քարտուղարը եւ մտերի-
մը, ետեւը, ոտքի վրայ էր, մինչդեռ երիտասարդ ֆրանկը՝
Քառիպէո եւ Թրիպոնիէն անկիւն մը քաշուած, ցած ձայ-
նով իրարու հետ կը խօսակցէին:

Թրիպոնիէն կը չնորհաւորէր Քառիպէոը, կայսեր հետ
ճաշելու պատիւին արժանանալուն համար, մինչդեռ խեղճ
ֆրանկը, պահոց օր ըլլալով, մաքուր զրով աղթան միայն
կերած էր: Այս մտերմիկ խօսակցութիւնը յանկարծ ընդմիջ-
ուեցաւ կայսեր կողմէ:

— Գանձապա՛՞ն:

Թրիպոնիէն, իբր զսպանակէ մը մղուած, անմիջապէս
ոտքի ելաւ եւ տիրոջը առջեւը կեցաւ:

— Տէ՛ր իմ:

— Մաի՛կ ըրէ՛ ահաւասիկ կեսարիայէն եկած լուրերը՝
որոնք զեկող պիտի ուրախացնեն ինձի չափ:

Սկսաւ կարգալ զօրեղ եւ հնչուն ձայնով մը:

— Հերետիկոս սամարացիներու ապստամբութիւնը
վերջնականապէս խղզուած է արեան մէջ: Հարիւր հազար
ապստամբներ ցիր ու ցան եղած են. քաղաքը՝ երկար ժա-
մանակի համար լքուած եւ աւերակ պիտի մնայ:

Գանձապահը խոնարհեցաւ:

— Նախախնամութիւնը, ո՞վ տէր, յայտնօրէն, թա-
գաւորութեանդ այս մեծ գործին ընկերակից է:

— Այս՛, այդ կողմէն ապահովուած ըլլալով՝ այժմ պի-
տի զբաղինք հելլէնացածներով. յանուն Քրիստոսի:

Գանձապահը խաչակնքեց ինչպէս եւ կայսրը:

Է.

ԿԱՅՍՐԸ ԵՒ ԿԱՅՍՐՈՒՀԻՆ

Մակնորայի պալատան ոսկեփայլ եռընկողմանոցին
մէջն ենք:

Յուստիանոսի աշխատութեան սենեակը՝ ընդարձակ եւ
արտաքոյ կարգի շքեղ սրահ մը: Խորը կար դուռ մը՝ այն
աղօթարանին վրայ. ուրկէ Անդրէս եւ Մարտէլոս ներս
պիտի մտնէին, մինչեւ կայսեր մօտ: Աջ կողմը, ոսկեղօծ
պատուհան մը, ուրկէ կ'երեւէր վոսփորը. քիչ մը անդին
մետաքսեայ վարագոյրով ծածկուած ուրիշ դուռ մը, որ
կ'առաջնորդէր կայսրուհին յարկաբաժինը. այդ դրան դի-
մաց, ուրիշ դուռ մը՝ ուրկէ կարելի էր երթալ կայսեր նըն-
ջասենեակը եւ ծածուկ խուցերը:

Աղօթարանին դուռը այնպէս մը շինուած էր որ միո-
այն մէջտեղի մասը կը բացուէր, եւ երկու ոսկեայ խոշոր
նիզերով կը զոցուէր. դրան աջ եւ ձախ մասերուն վրայ կի-
ռաքանդակ, կոսդանդիանոսի եւ Դշոյն Հեղինէի պատ-
կերները նկարուած էին, այն՝ որ սուրբ խաչը գտաւ: Վերի
մասին վրայ Աղամ եւ Եւան նկարուած, դիտութեան ծա-
ռին հետ. հրաշալի ոսկեյատակ մօգայիք մը:

Ոսկիով եւ թանկագին մարմարներով շռայլուած այս
սրահին ձեղունն ալ շինուած էր լիբանանեան մայրի գե-
րաններով՝ ոսկի, արծաթ եւ փղոսկր բանուած քներով ըն-
դելուզուած:

Սրահին մէջտեղը, ոսկեղօծ պրօնզէ ծանր սեղան մը,
վրան լեցուն ձեռագործներ եւ թանկագին քարերով կազ-
մաւած գիրքեր: Ու տակաւին պղտիկ սեղաններ՝ քարտու-

Յետոյ շարունակեց.

— Միեւնոյն հարուածով պիտի շարունակեմ ջախջախել օձը. ժամը պատեհ է լմացներու համար այդ հեթանոսական աւելորդապաշտութիւնները: Համաստեղութիւնները նպաստաւոր կ'երեւին:

Այդ պահուն, հօֆաթրաս, կայսրուհիին յարկաբաժիններէն ելելով՝ սրահ մտաւ:

Կայսեր զօրեղ նայուածքը զայն նշմարեց անմիջապէս:

— Ո՞հ. կայսրուհին:

Հօֆաթրաս մօտեցաւ, ողջունեց եւ պատասխանեց
— Խրիսիոն, հասարակաց ճեմավայր՝ Աղքիւրներէն կուգայ, ո՞վ վեհափառութիւն. աստուածայինն Ակուսթանոն չէ եղեր:

— Հոն երեւցած է, գոնէ հոն ընթրած է:

— Խրիսիոն կը հաւասաբ թէ կայսրուհին այս իրիկուն հոն տեսնուած չէ:

Յուստինիանոս, յանկարծ ոտքի ելաւ, անհամբերօրէն քանի մը քայլ առաւ, թշնա մալիթ լոռութիւն մը պահելով:

Յուստինիանոս այն ատեն իր փառաց զագաթնակէտին վրայ էր: Իր հպատակ ժողովուրդները, նոյն խակ իր զրածի երկիրները, իր մէջ կը աեսնէին մեծ իմացականութիւն մը եւ կառավարելու կարողութիւն մը, միասին թէոտորացի հետ, որուն միտքն ալ հաւասարապէս հազուազիւտ կոռվ մը ունէր:

Պալատներու եւ եկեղեցիներու շինող, մեծ բարենորոշիչ եւ իր զօրապետներովը՝ երջանիկ աշխարհակալ մըն էր: Իր համբաւը ո՛չ չափազանցուած էր եւ ոչ ալ յափշտակուած: Սակայն, յանուն կրօնքի, վանականներուն որսն ժէր եւ միեւնոյն ժամանակ որսը իր կնոջ, սիրոյ թոփչքներով, կամ զարուրելի բարկութիւններով, այնպէս որ պալատականները չէին ըմբռներ թէ, իրօք կը սիրէ՞ր թէ կ'ատէր թէոտորան: Այդ երկու զգացումներն ալ գոյութիւն ունէին իր սիրտին մէջ.

Յանկարծ դարձաւ հօֆաթրասի՝ որ միշտ անշարժ գամուած կը մնար իր տեղը:

— Պալատան ժամացոյցը քանի՞ կը ցուցնէ:

— Զորբորդ ժամը, ինքնակալ:

— Լա՛ւ, զնա:

Էօփաթրաս՝ ուրախ, ոք կրցած էր այս դժուարին պաշտօնը կատարել առանց արգելքի, դուրս ելաւ, խոնարհելով:

Կայսրը սեղանին մօտեցաւ եւ սկսաւ կարդալ. Հսկող պահակներու ձայները, տկար կերպով կը լսուէին, զիշեցային թռչուններու հիւճիւններու նման:

Թրիոպոնիէն՝ բառիպէոփ միացած, ցած ձայնով վերըստին խօսակցութեան սկսած էր:

Երկար վայրկեան մը անցաւ:

Յետոյ. վերստին, կայսրուհին սենսակին մետաքսեայ վարագոյրը վեր առնուեցաւ եւ հօֆաթրաս, կայսեր սպասած լուրը տուաւ:

— Օգոստոսուհին վերադարձաւ, վեհափա՛ռ, հիմակ իսկ:

— Շատ աղէկ:

Կայսրը վերստին ոտքի ելաւ, բայց նշմարելով Քառի պէոր, զէպի անոր յառաջացաւ. Փրանկը փութէոտութեամբ կանգնեցաւ:

— Գիշեր բարի, իմ հիւրս: Փրեսիիւս քեզ պիտի առաջնորդէ քու յարկաբաժինդ:

— Աստուած թող քեզի երջանիկ երազներ պարզեւէ, ըստ Քառիպէռ, խոնարհելով իր երկարած ձեռքին վրայ:

Յետոյ հետեւեցաւ Փրեսիիւսին, ու անյայտացան:

Յուստինիանոս, ընթերցումի մէջ ընկղմած ըլլաւ կեղծեց:

Մետաքսեայ վարագոյրը վերցուեցաւ ու թէոտորա անվարան երեւեցաւ: Ինչպէս որ գիշատիչ զազան մը կը յարակի իր որսին վրայ, նէ զնաց զէպի կայսրը. ձեռքը անոր ուսին դրաւ ու ըստ:

— Մինակ ես, խօսի՞նք:

Բայց Յուստինիանոս արգելեց զայն: Իլլիրիոյ հիւճակներէն միոյն մէջ ծնած այս մարդը, որ կեանքի բոլոր դժուարին մասն առաջ մէջ ծնած այս մարդը, որ կեանքի բոլոր դժուարին մասն առաջ մէջ ծնած այս մարդը:

բախտութիւնները ճանչցած էր եւ իր մանուկ հոգիին մէջ զդացած էր բոլոր փառասիրութիւնները՝ որոնք օր մը զինք պիտի առաջնորդէին կեսարական ծիրանիին, ինքինքէն ելաւ, իգական այս յանդգնութեան եւ նենդութեան առջև: Երկու քայլ յառաջացաւ դէպի թէստորան. ձեռքը բոնեց եւ հարցուց ներա, որմէ կը կասկածէր.

— Ուսկի՞ց կուգաս:

Թէստորա զգաց վասնզը եւ խուսափեցաւ շիփշիտակ պատասխաննելէ անոր հարցումին:

— Քաղաքէն, ըստ նէ, վատահութեամբ: Շատ զեղեցիկ անցուդարձեր տեղի կ'ունենան շիտակը:

— Այդ բաներուն վրայ ետքը պիտի խօսինք: Այժմ խօսինք քու վրադ:

Թէստորա. ինքզինքը չկօրսնցուց. հաստատ մնաց իր դիրքին մէջ, կիներուն գործածած միջոցը ի գործ դնելով:

— Կ'երեւի որ կախ մըն է:

— Անգամ մը եւս կը հարցնեմ, ուսկի՞ց կուգաս:

Ու կայսրը բռունցքով զարկաւ սեղանին:

Թէստորա աթոռի մը վրայ ինկաւ ու պատասխանեց.

— Անգամ մըն ալ կ'ըսեմ. քաղաքէն կուգամ:

— Հետիոտն, երկու զերիով եւ կնոջ մը հետ:

— Թափո՞ր մը պէտք էր ինծի:

— Գիշերուան այս ժամո՞ւս:

— Այո՞ւ, եթէ գիշերը պայծառ է:

Ցուստինիանոս քանի մը քայլ առաւ եւ խօսեցաւ ինքնիրենը.

— Լուսնի լուսով, փոլոցներուն սալայատակները չափչիել արկածախնդիր աղջկայ մը պէս . . . կայսրունի՞ մը . . . :

Թէստորա առիթը ձեռքէ չհանեց. կինը երեւցաւ:

— Եթէ, ինծի հաճելի բաներէն զրկուելու համար կայսրունի ես, չարքեր որ ըլլամ, չէ՞:

— Քու աստիճանիդ յարմար հաճոյքներ կան. ընտրէ զանոնք:

— Իմ աստիճանիս յարմար մէկ հաճոյք կայ միայն.

այս՝ որ ինծի ախորժելի կը թուի: Եթէ հաճոյք կը զգամ վար գնելու իմ վասմութիւնս, որ վերջապէս զիս կը յոդ նեցնէ, եւ աստուածայնութիւնս որ զիս կը սպաննէ, այո՞ւ, եթէ հաճոյք կը զգամ թափառաշրջիլ, ինչպէս իմ չքաւութեանս գեղեցիկ ժամանակներուն, ո՞ւր է չարիքը: — Լա՛ յիշտակներ արդարեւ, ախորժ զգալու համար:

իր կարգին թէստորա հարուածը տուաւ.

— Դ՞հ, զու, զու այս սենեակին հեղձուցիչ օդին մէջ միայն երջանիկ ես, պարապօքէն վիճելու համար վանաշմիայն երջանիկ ես, պարապօքէն վիճելու համար վրայ, եւ կաններուն հետ. միոթիքական նրբութիւններու վրայ, եւ կամ երազել աչքերդ առաստաղին, աւելի կարեւոր խնդիրկամ երազել աչքերդ առաստաղին, այսինքն թէ «հրեշտակները սեռ ունին թէ ներու վրայ, այսինքն թէ «հրեշտակները սեռ ունին թէ ոչ. հրեշտակները երկո՞ւ սեռ ունին, թէ ոչ մէկ սեռա»: ոչ. հրեշտակները այսինքն կ'ըսեց կը հրապուրէ: Բոլոր «Ա՞ն, ահաւասիկ ի նչ բան գքեզ կը հրապուրէ: Բոլոր հաճոյքդ այդ է, լա՛ւ: Երկո՞ւ քեզի չըսի, որ կայսր մը հաճոյքդ այսինքն է, լա՛ւ: Երկո՞ւ քեզի չըսի, որ կայսր մը պիտի կրնար լաւագոյնս գործածել իր ժամանակը. թո՞ղ զիս ազատ ուրեմնե:

— Իմինս պարկեշտ է, քուկինդ չէ:

— Ինչէ՞ն գիտես. Ամէնս պարագայի մէջ, երբ կ'ուզուի կին Ֆը, հին ժամանակներու խաթունի մը պէս ըմբռնել, ըստ այսնմ կ'ընտրեն զնէ:

Կայսրը, գաֆան գէմքով մը, դարձաւ դէպի անոր, իր

բոլոր ոխը և բարկութիւնը գուրս թափելով:

— Արդարեւ, զայն չեն ժողուերցեխին մէջէն. իրաւունք ունիս:

Բայց թէստորա հարուածը նախատեսած էր. գատառ լսանեց.

— Ցեխին մէջ, ուր հանդիպեցանք իրարու: Հայրս աճպար էր. քուկինդ սայլորդ, անուանետքէն դէպի վատակ:

— Ալ աւելի իրաւամբ. եթէ ստորնութենէ մեկնած պէտք չէ այս ժողովուրդին յիշեցնել տալ մեր ծառնք, պէտք չէ այս ժողովուրդին յիշեցնել տալ անց գումը, մեր արարքներով ու հարկ է մոռցնել տալ անց եալը:

— Աւելի ջանա՛ ներկան ժողովնել տալ անոր:

— Նա կը պատուէ ներկան։
— Ժողովուրդը կ'արհամարհէ քեզ։
— Այդպէս թո՛ղ ըլլայ. կ'ատէ զիս, բայց չարհամարհէր. կ'ատէ անոր համար որ, կատակերգուհի մը՝ կայսրուհի ըրած եմ։

Թէոտորա զայն բերած էր այն կէտին՝ որուն կը ցանկար։ Այսուհետեւ պիտի կրնար զայն կեցնել։

— Անոր, կատակերգուհին հետ ամուսնացած ըլլալուդ համար, հէ՞: Երկինք զքեզ ստեղծած էր վանական կատ փաստաբան ըլլալու, եւ դուն եղար ժառանգորդ կեսարներու։ Ատիկա կը պարտիս կատակերգուհին . . . : Յուստինիոս կայսրը, մօրեղբայրդ, դժնեայ, մանկամիտ ծերուկ մըն էր եւ ես դատապարտուած էի հէքեաթներով եւ երդորվ զայն զրօսցնել։ Կատակերգութիւն։ Իր կինը՝ Լիւֆիսինա, կ'ատէր զքեզ եւ ես անոր զերուհին եւ աղախինն էի։ Կատակախաղ՝ Բայց կեղծախաղ՝ որ զքեզ պատրիկ ըրաւ, յետոյ Յուստինիանոսի որդեգիրը, վերջապէս, կայսր, ահաւասիկ, չնորհիւ այդ կեղծ դերասանուհին, որ միշտ յոգուտ քեզի աշխատեցաւ։

— Ինչպէս իրեն օգտին համար ալ։

— Քու մեղսակցութեամբդ, քանի որ, զուն ալ վերջապէս մե՛ծ զերասան մ'ես։ Օր մը Վիթալիէնի հետ կը հաղորդուիս, զայն իբր եղբայր ընդունելով եւ ընկերակից կայսրութեան։ Նոյն իրիկունն իսկ խողխողե՛լ կուտաս նրկու դրան միջեւ։ Յանուն Սրամազի, տակաւին այդքան ուժ չունիմ։ Առտուն՝ կատակախաղը, իրիկունը՝ ողբերգութիւնը։ Ի՞նչ արուեստագէտ։ Մի՛շտ բեմին վրայ։ Այն օրէնքները՝ զոր թրիպոնիէն կը ստեղծէ եւ դուն կը ստորագրես։ Այն ձակատամարտները՝ զոր Պելիզարիոս կը շահի եւ յաղթականը զու ինքդ կ'ըլլաս։ Ես արհեստո փոխած չեմ. զերս փոխած եմ միայն։ Երբեմն՝ Պարուհի, այսօր՝ կայսրուհի։ Ինչպէս որ դուն կեսար, անխօս զերասանէն վերջ։ Ո՛հ, Աստուած իմ, թո՛ղ կեղծիքները։ Մէկդի թի՛ր փայտեայ սուրդ եւ սուտ դափնիներդ, ո՛վ զու մաքանենդ կեսարդ։ Թէ կը յաւակնիս, բեմէն զուրս, կեսա-

րութիւնդ վայլեցնել մինա՞կ, մինակ ինծի՞ նկատմամբ, ո՞չ նշարիտը, իմ ընկերակիցս ես, պիտի թոյլ տա՞ս ո՞ր ժիծաղիմ քիչ մը այդ բանին վրայ։

Յուստինիանոս, բոռւնցքը զարկաւ սեղանին եւ ոտքի կայնելով, սպառնալից, յառաջացաւ դէպի այդ կինը՝ որ իր երեսին կը նետէր ցեխի ծրաբներ։

— Եւ սակայն, եթէ այդ կայսրն եմ ես, քեզի՛ հետու քեզի դէմ։

Թէոտորա լրբենի ակնարկով մը նայեցաւ անոր։

— Ըրէ՛, եթէ կարող ես։

Յուստինիանոս կատաղութեան մանչիւն մ'արձակեց։ Հասկցաւ, որ այս կերպով չպիտի կրնար յաղթել այդ կնոջ որ իր վրայ ազգելու զօրաւոր գիտակցութիւնն ունէր։

Իր վերջին հարցումին դարձաւ։

— Ուսկի՞ց կուգաս։

— Ճեմավայրի Ազրիւրներէն։

— Կը ստես. մարդ զրկեցի հոն, չկայէր։

— Հոն չէի՞։

— Քեզի տեսած չեն։

— Որովհետեւ ինքզինքս ցոյց տալ չուզեցի։

— Կրկէս մտնելդ տեսած են, գաղանազուսպներուն քով։

— Ո՛հ, ա՛հ, լրտեսութիւն. շատ լա՛ւ ուրեմն. այո՛, կրկէս զացի։

— Ու յետո՞յ։

— Լրտեսներդ չըսի՞ն քեզի։

— Ո՛չ։

— Ուրեմն, կը ծածկեն քեզմէ ճշմարտութիւնը։ Եթէ աւելի լաւ տեշեկացած ըլլային՝ վերահասու պիտի ըլլայիր, որ սիրահարիս քովն էի։

Այս խօսքը արտասանեց նէ, աչքերուն եւ ձայնին մէջ լեցուն ատելութեամբ։

Կայսրը բանեց ուժով մը եւ սեղմեց անոր դաստակը, աժգունել տալու աստիճան. բայց նէ ունէ գանգատ չյայտնեց։

— Մի՛ բաեր այդ բանը, թշուառակա՞ն, նոյն իսկ
ձաղրանքով։

Քանց ձեռքը եւ ահոելիօրէն խնդաց, խնդուք մը ար-
համարհական։

— Հեզնե՞լ: Կիները սյնքան խորամա՞նկ են. կարող
ըսել չժմարտութիւնը, նոյն իսկ կատակելով։ Ու մինչդեռ,
զրաղած եմ, քաղքին մէջ մեզի սպառնացող վտանգը աղ
դարարելու։

— Վտա՞նգը, հարցուց Յուստինիանոս, թերահաւատ-
ի՞նչ վտանգ։

— Լրտեսներուդ հարցուր։

— Բաւակա՞ն է: Ի՞նչ կայ, ո՞ր վտանգին վրայ կը խօ-
սիս։

— Այն վտանգներուն՝ որ կը սպառնան քու ամուսինի
պատիւիդ, բաւա հեզնութեամբ։

Վերտափն կայսրը բռնեց անոր դաստակը, բարկու-
թեամբ լցուն աչքերուն սպառնալիքին տակ եւ մօտեցնե-
լով իրեն։

— Բաւակա՞ն է. ոսէ՛, ի՞նչ կայ։

Թէսոտրա ճողապրելով անոր ձեռքէն գնաց պատուհա-
նին կողմը, խօսելով։

— Ապո՛չ շորի՞ր (ինձի հետ, այս անմիտ վիճաբա-
նութիւններդ . . . առիւծին), մատակ առիւծին հետ . . . , երբ
պէտք եղած ճիրանները չունիմ պատրաստուելու վրայ ե-
ղող ապատամբութիւնը զսպելու։

— Ապստամբութի՞ւն։

— Այո՛, ապստամբութիւնը: Մինչդեռ զուն. հո՛ս, քու
թրիպոնիէնիդ հետո ոչինչ թուղթեր ստորագրելու վրայ ես,
գիտե՞ս, թէ ինչո՞վ կը զբաղի ժողովուրդու: Իր սուրերը կը
սրէ եւ ջահերը կը վառէ: Ահա, հո՛ս եկուր։

Կայսրը, ա՛ որ նման, գէպի որմնածակը դնաց, որուն
ցանցերէն լուսինը ներս կը թափանցէր իր ճառագայթները։

— Մտիկ ըրէ, բաւա կայսրուհին, գէպի նաւահանգիս-
տը երկարող ազմուկները: Քնացող քաղքի մը կը նմանի:
Այս իրիկուն, խուժանը փողոցներուն մէջ կը պտացնէ,

վրիժառութեան գոռում զուումներով կապոյտներու կողմէ
սպաննուած կնոջ մը գիտէր: Զինեալ մարզերու խումբեր
երգեր կ'ոռնան ինծի գէմ, քեզի գէմ ալ: Վերջապէս, քու
կողմնակիցներդ երեք անդամ՝ պարտուեցան չկանանչներէն՝
որ կը փնտոնն կուսակալը, կախելու համար, սպասելով՝
քու կարգիդ։

— Կարելի՞ բան է այդ։

— Կարելի է, քանի որ կը տեսնես: Ու իմ գիշերային
պայուտներս, գոնէ զանոնք քեզի իմացնելու աղէկութիւնը
ունին։

— Հրամաններ, չուտով: կանչենք իօտէմօնը եւ Պելի-
գարիոսը:

Կայսրը կ'երթար զանոնք կանչելու, երբ կայսրուհին
զինքը կեցուց։

— Շը՛թ: Ամէն ինչ խորհած եմ։

— Ունի՞ս . . . :

— Զիս բաւտկանաչափ յիրար մի՛ կարծեր, որ ժա-
մանակս կորսնցնեմ քու զրպարտութիւններդ լոելով:
Մինչդեռ զիս կ'անարդես, կը վազեն Պելիզարիոսի եւ կու-
սակալին; զանոնք հոս բերելու հրամաններով: Անօդո՞ւտ է
պալատը ոսքի հանել։

Յուստինիանոս հիացումով նայեցաւ կնոջը.՝ բարկու-
թիւնը իջաւ, կասկածները անհետացան։

Դէպի անոր գնաց, նստեցուց զայն, եւ բնականաբար,
յանկարծական շարժումով մը ճնրազրեց անոր առջեւ։

— Ա՛հ, այսպէս վայել է քեզ նկատմամբ: Լաւ խոր-
հրդատու մըն ես. փրկութիւնն ես, իմ իմաստութիւնս եւ
ուժս ես։

Թէսոտրա իր ձեռքը զբաւ անոր զլխուն վրայ, տարօ-
րինակ ժպիտով մը.

— Ա՛հ, այո՛, վանքի մը մէջ նետէ խաղերգուհին եւ
քու յաւ իտենականութեանդ չեմ տար մէկ ժամ իսկ ապրե-
լու։

Վարագոյրը բացուեցաւ եւ էօֆաթրաս իմացուց։

— Պատրիկն Պելիզարիոս կը ինդրէ . . .

— Այս, այս, թող ներս մտնէ՛ ըստ ուժով մը Յուսու
տինիանոս, ոտքի ելլելով։ Ու քու եւ Աստուծոյ օդնու-
թեամբը։

Բայց Թէստորա զայն ընդմիջեց բաւական խստու-
թեամբ։

— Աստուծը հանգիստ թո՛ղ. սի՛ ստիպեր զայն մեզ-
մով զբաղելու. աւելի ապահով է այդ։

Ը.

ԿՈՒԻԻԻ ՆՄԽՈՐԵԱԿԻՆ

Խումբ մը մարդեր ներս մտան, Պելիզարիս Մէնտիւս,
Քոնթանդիօլիս եւ կուսակալ խօտէմօն։

Կայսրը արագօրէն անսնց ընդպառաջ գնաց. մինչ կայս-
րունին, պրոնզէ սեղանին առջեւ՝ կայսերական աթոռին
վրայ կը նստէր։

— Նուտով նե՛րս մտէք, ըստ կայսրը. ողջոյնի հարկ
չկայ։

— Յետոյ, սպառնալից, խօտէմօնի դառնալով։

— Ա՞չ, ահաւասիկ ես, կոյր կուսակալ ինչպէ՞ս
կ'ըլլայ, որ կայսրունիքն կ'իմտնամ եւ ոչ թէ քեզմէ,
դուրսի խռովութիւնը։

Դողդոջուն այդ բարկութեան առջեւ, որ կրնար իր
գլուխը նետել տալ, կուսակալը ջանաց ինքինքը չքմե-
դացնել։

— Քու լորիմութիւնդ ներողամիտ թող ըլլայ ինծի-
կուդայի հրամաններդ ստանալու, երբ հարկ եղաւ օդնու-
թեան հասնիլ, կատաղիներէ պաշարուած Պրետորատունի
Պաշտօնէի ։ Ճիշդ ժամանակին աղատեցի զայն, սակայն իր
պալատը կրակներու մէջ է։

— Սպանէ՛, ըստ Թէստորա, հրամայական կերպով:
Մեր մօտը անօգուտ ականջներ կան: Էօֆաթրա՛ս, քունի
հրամանը հնչեցուր: Թող դիտնան, որ կայսրը առանձին է
իր սենեկակը: Հառկցա՞ր:

Կօֆաթրաս դուրս ելաւ, իր ոսկեայ գաւազանիկներո-
վը զարնելով ծնծղայի մը, ու պոռալով։

— Ի քուն, ի քուն, ի քուն։

Անմիջապէս պահակները եւ ներքինիները կրկնեցին
քառը՝ որ հեռաւարութեան մէջ կորսուեցաւ. յետոյ խո-
քունկ լուսթիւն մը տիրեց։

Այդ միջոցին կայսրը իր տեղը գրաւած էր, սեղանին
քովիկը: Թէստորա իր քովը նստած՝ բարձրկներուն վրայ.
քովիկը, պատրիկը եւ կուսակալը ոտքի վրայ էին, նս-
տելու հրամանին սպասելով։

— Հիմա, ըստ կայսրունին, կրնանք խօսիլ, եւ դուք
ալ կրնաք նստիլ։

Կուսակալը, ոչինչ, կամ քիչ բան գիտէր խոռվութեան
ծագումին վրայ: Կայսրունին եղաւ՝ որ մեզի ծանօթ եղե-
լութիւնները պատմեց: Բարեբախտաբար իրեն համար, կու-
տակալը կըցաւ լաւ լուր մը տալ կայսեր: Վաճառականին
սակալը կըցաւ լաւ լուր մը տալ կայսեր: Վաճառականին
բալքաս, կառավարը, որուն վրայ կազուաները մեծ յայ-
ռանէին շահելու համար յաղթանակը, յաջորդ օրուայ կա-
ռարշաներու միջոցին։

— Այդ ձերբակալումը, յարեց կուսակալը, բնականա-
բար զրդուեց ըմբռստները՝ որոնք տունս եկան մահուան
սպառնալիքի աղաղակներով: Քաջասրութեամբ ընդունե-
լով զիրանք՝ կարելի եղաւ ի վերջոյ զանոնք տարտղնել։

այժմ աւելի հանգարտ են։

— Կը կարծես, որ խոռվութիւնը վե՞րջ գտած է, հար-
ցուց կայսրը:

— Զեմ կարծեր, տէր: Վաղը, խաղերու բացումին ըստ պատճնք բազմութիւնը անշուշտ պիտի պահանջէ գերիներու, մանաւանդ Քալքասի պատութիւնը:

— Ի՞նչ է քու խորհուրդդ: Անոնց պատժուելուն կողմակից ես:

— Խիստ պատիմ մը, Աստուածային:

Կայսրը գառնալով դէպի Պելիզարիոս.

— Ո՞վ, նշանա որդ, քու կարծիքդ ի՞նչ է:

— Միւնոյնը, վեհափառ.

— Երկու կուսակցութիւններուն այ, թէ կապայտներուն և թէ կանանչներուն, չէ՞;

— Երկուքին ալ, այո՛, աէր:

— Է՞ւ. Բայց թշնամիներով միտի շրջապատուինք միաժամանակ. ի՞նչ ուժ ունինք:

— Փափուկ կէտը այդ է, յարեց զօրապետը: Չխօսինք բանտարկեալներու մասին՝ որոնք սրտանց խռովարաներուն հետն են, ոչ ալ պահակազինուորին, ցուցանոլներ. անոնք՝ առաջին պարտութեան զմեզ պիտի մատնեն:

Կայսրը պահ մը լուռ մնաց: Թէոտորա զայն կը դիտէր հետաքրքրութեամբ:

— Քու զօրութիւնդ անոնց քով վնտուելու չես, յարեց Պելիզարիոս. այլ միացեալ բարբարոսներուն մէջ, հեծելաւոր և հետեւակ, երկաթեայ մարդեր՝ որոնք իմ հրամանիս տակ ծառայած են:

Պելիզարիոս զանոնք մի առ մի թուեց, ցոյց տալով գտնուած զօրանոցները:

Էօտչմոն տիրութեամբ զլուխը երերցուց:

— Ասոնք աղէկ, բայց շատ քիչոր են քաղաքին համար:

— Ամբողջ քաղաքը, յարեց կայսրը, զարմացած:

— Այո՛. Ինքնակալ, սովորական խոռվութիւն մը չէ այս: Զերդ Յաւիտենականութիւնը կը թոյլատէ՛ ինձի խորհուրդ մը տալու իրեն:

— Խօսէ՛:

— Զքեղ քնացած կը կարծեն, օդուէ զիշերէն: Այն-

անցքէն՝ որ մեզի ձեր քով բերաւ, գաղտնիօրէն պալատան զուոր կ'ելլէք, բարեպաշտուիչ Ակութեամբ հետ: Նստէ՛ կայսերական նաւակ մը, ձեզքէ՛ նեղուցը եւ այս զիշերը անցուր արեւելեան եզերքին վրայ, ուր զուն ապահովութեան մէջ պիտի ըլլաս, Քաղկեդոնի պահակազրքին պաշտ պահութեան տակ: Արշալոյսին բերը ապստամբները պալատ պահութեան տակ: Արշալոյսին բերը ապստամբները պալատ համեստով՝ պիտի զան զքեզ պաշարելու դուն պիտի ըլլաս զիշենք պաշարողը, որովհետեւ շրջականերու պահամիները զիշենք պաշարողը, ուր Պելիզարիոս անոնց պիտի քալեն, ուր Պելիզարիոս անոնց պիտի ջախջախուի մուրճին դիմադրէ: Ապստամբութիւնը պիտի ջախջախուի մուրճին դիմադրէ, եւ զուն յաղթական ներս պիտի մտնես: Եւ սալին միջեւ, եւ զուն յաղթական ներս պիտի մտնես: Կայսրը մտիկ ըրած էր, առանց զայն ընդմիջելու եւ

խորին ուշադրութեամբ:

— Խորհուրդ աղէկ է, ըստու: Քու մտածումդ ալ ա՞յդ է, Պելիզարիո՞ս:

— Այո՛, տէր: Կր հաստատեմ իօտէմոնի խորհուրդը: Պիտի հնակելինք անոր, ուրեմն մեկնութին վրայ խորհելու է, Ոկուսթաւ:

Թէստորա ունէ շարժում չըրաւ, սիայն ըստու: Եւ արշաւները: Մեկնիլ կը նշանակէ վաղուան խաղերու բացումին ներկայ չըլլալ:

— Ապահովապիս:

— Ու ո՛չ կրկէս, ոչ խաղ եւ ոչ ալ արշամ՞ւ. ոչի՞նչ ի՞նչ կ'ըսէք: Ծողովուրզը զրկէ իր հացէն, Յուսինիանո՞ս: ապահովաբար այնքան զլու իւ չպիտի ցցէ, որքան եթէ զինքը զրկես իր հաճոյքներէն:

— Է՞ւ, ուրիմի, Ակութեամբ, մենք ննք, որ պիտի բանանք ամրաշաւները՝ եթէ տեղի պիտի ունենան:

— Առանց Ակութեամբի եւ առանց կայսեր, գոչեց թէստորա, որուն ջղայնութիւնը հետզետէ մէջտեղ կ'ելլեր:

— Պիտի ըսինք, թէ կայսրը հիւանդ է, թոթովեց կուսակալը:

— Վախէն, այնպէս չէ՞: Ու կայսրուհին ձայնը արհամարհական եղաւ: Սակայն պէտք է ընտրութիւն մընել, ընդմիջեց

կայսրը, անհամբերութեամբ. վասանդ՝ կենալուն մէջ, ապա-
հովութիւն՝ մեկնումին մէջ:

— Եա՛ւ ուրեմն, ըստ Թէոտորա պաղ կերպով. ևս
ընտրութիւնս ըրած եմ. չպիտի մեկնիմ, եւ հոս առանձին,
պիտի խօսիմ անոնց գիմաց այր մարդու մը լեզուով։ Մեր
գոտնուած բարձրութենէն, Յուստինիանո՞ս չենք կրնար վար
իջնել. աւելի լա՛ւ է սպաննուիլը։ Դուն փախչիւ կը փա-
փաքիս. լա՛ւ, կամքը քուկդ է։ Ես կը մնամ։ Եթէ զիս
խողխողեն, իմ պալատիս մէջ պիտի ըլլամ, պսակը՝ ճակ-
տիս, իմ կայսրութեանս մէջ փաթթուած։ Ու երբեք ատ-
կեց աւելի գեղեցիկ գագա՞ղ չպիտի ունենամ։

Ներկաները հիացումով կը նայէին այդ կնոջ՝ որ միա-
կը կ'երեւէր ունենալ իր ուժին եւ դերին գիտակցութիւ-
նը։ Իր ընթացքը, Յուստինիանո՞ը վերակենդանացուց։

— Այդպէ՞ս թող ըլլայ։ Մնա՞նք ուրեմն, քաջարի՛

կին։ Երկինք կը ներշնչէ զքեզ, ինչպէս ամէն բանի մէջ։

— Ակուսթա, ըստ Պելիզարիսու, կ'ողջունե՞մ զքեզ։

Կայսրը կ'ուզէր խօսիլ եւ հրամաններ արձակել, երբ
կայսրուհին յարկաբաժինին դուռը բացուեցաւ եւ սեմին
վրայ երեւցաւ Անթոնինը։

— Անթոնին, յարեց կայսրուհին, զարմացած։

Պելիզարիուի կինը, շուտով մը յառաջացաւ, ողջունեց
կայսրը,

Յետոյ, դառնալով իր տիրուհիին։

— Ներեցէք ինծի, Ակուսթա, դէպքը շա՞տ ծանր է։

— Նստէ՛, խօսէ՛, ի՞նչ կայ։

Անթոնին, չնչահատ երկու ձեռքերով կուրծքին ճըն-
չեց, սրտին խոռվայոյզ բարախումները հանդարտեցնելու
համար։

Յետոյ՝ կցկոուր բառերով, խօսեցաւ.

— Պելիզարիոս հազիւ զուրս ելած էր, առանց իր

մարդերուն գիտութեան, երբ զէնքերու ձայներ մը իմ ու-

շադրութիւնս գրաւեցին փողոցին մէջ։ Լուսնի լոյսով, կը

տեսնեմ տաւնը շրջապատուած պահակազինուորներէ։ Իմ

կիներէս մին, ահաբեկ, վագեց ինծի, ըսելու որ պետը իւ-

րեն հարցուցեր է, թէ զօրապետը տո՞ւնն է։ Գերուհին
միամտօրէն պատասխաներ է. թէ իր առանձնասենեակը
ըլլալու է։ Անմիջապէս, պահակները տեղաւորեր են անց-
քերուն վրայ։ Այս ամէնը զիս յանկարծակիի բերին. վար
իէայ եւ հարցուցի սպային, թէ ի՞նչ հրահանգով այդպէս
կը վարուէր։ «Անշուշտ, ըստ ինծի, կայսեր կամքովն է,
որ կ'ուզէ պաշտպանել նշանաւորն Պելիզարիոսը»։ Զնաւ-
տացիր։ Բայց այդ հրամանը ո՞վ ձեզի հաղորդեց, հարցուցի
իրեն։ Կայսրը։ «Ոչ, պատասխանեց։ հարիւրապետ Մար-
սէլլոս»։ Այն ատեն, հանգստանալ կեղծեցի. զինուորնե-
րուն գինի տալ տուի, եւ առանց տեսնուելու եկայ ձեզ
իմացնել։

— Եատ տարօրինա՞կ է այս, ըստ Յուստինիանոս. որ
կը սկսէր վախնալու. նմանօրինակ հրաման մը տուած չեմ.
Մարսէլլոս»...

— Այս զիշեր, պալատան հրամանատարը ինք չէ։
Հարցուց Թէոտորա Մշնախւոփ։

— Ոյո՛, տիրուհի, նոյն ինքը։

— Ի՞նչպէս, մեզի պիտի մատնէ՞ր, մրմնչեց կայսրու-
հին։

— Կասկած չկայ, Ակուսթա, հաստատօրէն ըստ Պելի-
զարիոս. հրամանը կեղծ է. նոյն իսկ ընտրութիւնը պա-
հակազօրքին՝ որոնք կ'ատեն զիս։

— Աւելի վատ, քան արտաքին թշնամին, ըստ Յուս-
տինիանոս եւ անհանգստաթեամբ քալել սկսաւ։ Սպառնա-
լիքը իմ պալատէս իմ զոնէս կը սկսի։ Սպաննութի՛ւնը։

— Ու մարդասպանները ինչպէ՞ս պիտի կրնային մին-
չեւ հոս գալ, ըստ Պելիզարիոս։ Կայսրուհին եւ կամ ձեր
մօտ գալու համար, բոլոր անթքերը կը պահպանուին ներ-
քինիներու կողմէ։

— Այս կող էն պահպանութիւն չկայ, ըստ կայսրը,
ցոյց տալով աղօթարանը։ Մարդասպանները կրնան պար-
տէզին կողմէ եւ դարձարձիկ սանդուխէն գալ։

— Բայց հարցուց Պելիզարիոս, պարտէզին եւ աղօ-
թարանին միջեւ դո՞ւռ կայ։

— Երկու, երկաթեայ նիզերով, բայց բանալիները ի-
քենց քովն են, ըստ Թէոտորա. եւ պահակներ կան: Այս
զիշեր. Մարսէլլոսի մարդիկն են որ պահակութիւն կ'ընեն:

Ահ ու դողէն, Յուստինիանոս հրաման մը արձակեց.

— Գնացէ՛ք, ձերբակալել այդ թշուառական Մարսէլ-
լոսը:

Թէոտորա ուսերը թոթուեց:

— Ու եթէ իր պահակները իրր գաւակից ունենայ, չէ՞
որ ինքինքնին պիտի պաշտպանեն:

— Ուրեմն, յարեց Յուստինիանոս խենթ դարձած:

— Ուրեմն, շարունակեց Թէոտորա, քու թշնամիիդ
կոկորդէն բռնէ եւ խեղամահ ըրէ գայն առանց աղմուկի,
քանի որ առաւելութիւնը ունիս զայն թակարդի մէջ ձգե-
լու:

— Ահաւասիկ ճշմարտութիւնը. յարեց Պելիզարիոս:

— Ու մանաւանդ, շարունակեց կայսրուհին, զմեզ
յանկարծակիի բերել չտանք: կը կարծեն, որ կայսրը կա-
նուխէն պառկած է եւ ամէն վայրկեան կրնան հոս գալ:
Կոնսդանդիոլո՞ս, ա՛ռ այս ջանք, աղօթարանին կարմիր
գուռը բաց եւ սանդուխին վարը հսկէ, եթէ մէկը բանալ
ուզէ գուռը, ե՛կ, իմացուր մեզի:

— Եթէ շատ հոգիո՞վ գան, թոթովեց Յուստինիանոս:

— Մենք ալ երեք հոգի ենք, ըստ Պելիզարիոս վըս-
տահօրէն: Մնաց որ, առաջին կոչին, մեր պահակներն ու
օդնութեան պիտի գան մեզի.

Դարձաւ դէպի անզգածն Թէոտորայի.

— Ներէ՛, Ակուսթա, որ հոս կը խօսիմ իբր գօրավար.
հոռմէ՛, ներս մտնել եւ սպասել դէպքերուն: Դուն, Էօաէ-
մո՞ն, աղէկ հասկցիր սա ըսաօս. ամէն տեղ լոռութիւն եւ
մթութիւն: Հսկէ՛, աղօթարանին գռնէն գւ սպասէ այդ
մարդոց գալստեան: Եթէ երեք, չորս, կամ աւելի բազմա-
թիւ են, պահակ ներքինիները կանչէ: Եթէ, ընդհակառա-
կը, մարդը առանձին է, թող որ ներս մտնէ, յետոց
կարէ անոր փախուստի ճամբան: Այս ամէնը պաղարիւնով
եւ առանց աղմուկի:

Հաղիւ թէ այս հրամանները տրուած էին, երբ Կոնս-
դանդիոլոս վիրատին երեւցաւ, քիչ մը զեզնած:

— Ահաւասիկ անոնք:

Յուստինիանոս, ձայնը դողդոջուն, հարցուց.

— Բազմաթիւն:

— Ո՛չ, Աստուածային. Երկու, առ առաւելն երեք:

Թէոտորա անոր մօտեցաւ եւ կիսածայն:

— Տեսա՞ր զանոնք:

— Ո՛չ, Աստուածային, բայց պարտէզին զուռը բաց-
ուեցաւ ու անժիշտապէս գոցուեցաւ, առ առաւելն հազիւ ե-
րեք հոգիի անցք տալով:

Պելիզարիոս կայսրուհին ու կայսրը առաջնորդեց մին-
չեւ վերջնոյս սենեկը:

Յետոյ, սեղանին մօտենալով՝ լոյսերը մարեց. մինակ ։
լուսինը ճառագայթեց սենեկին մէկ անկիւնը:



թ.

ՈՍԿԻԵ ՍԼԱՋԸ

Յուստինիանոսի շուրջը տիրող խիւռ ձեւակերպութիւններու համաձայն, շքեղ պալատան մէջ, ամէն շարժում, արարողութիւն, ամէն գործ կը կարգադրուէր վերին աստիճան զգուշութեամբ. բոլոր շշուկները պիտի դադրէին, երբ պահակները, աղաղակներով իմացնէին կայսերական քունը:

Ամենախորին լուսթիւն մը կը տիրէր այն սրահին մէջ՝ ուր այնքան գմնեայ խօսակցութիւն մը տեղի կ'ունենար: Պելիզարիոս եւ Մէնտիւս, մութ անկիւն մը կծկուած՝ կը սպասէին առանց ձայնի եւ խօսքի, գէպքերուն, ձեռքերնին իրենց կարճ սուրերուն վրայ: Հինգ վայրկեաններ, տարիէ մը չափ երկայն թուեցան:

Յետոյ, լուռ ու մունջ, աղօթարանին դուռը կէս մը բացուեցաւ. շուք մը, մութին մէջ երեւցաւ: Այդ շուքը սեմին վրայ կեցաւ: Պելիզարիոս եւ Մէնտիւս կունեցին, որ մարդը ներս մտնելէ առաջ ակնարկով սթութիւնը կը չափչիք: Անշարժ կեցան:

Մարդը, քննութենէն զօտահ, կէս մը դառնալով՝ գէպի աղօթարանը՝ ուսկից ներս թափանցած էր, յստակ, եւ երկու դարանականներէն լսուելու աստիճան բարձր ձայնով մը մըմոաց.

— Սպասէ՛, երթամ հասկնալու թէ քնացա՞ծ է:

Պատասխան չտրուեցաւ:

Մարդը կամաց կամաց յառաջացաւ, առանց արգելքի, ինչպէս մէկը. որ զիտէ այդ տեղերուն ծակն ու ծուկը,

լոյսին, նոյնպէս եւ մութին մէջ, ազատորէն շարժելով ։ Մինչեւ կայսեր գուար զնաց եւ կամացուկ մը նիզը զարձուց, յետոյ ներս մտու: Իրեն ետեւէն Պել/ զարիս և Մէնտիւս ալ ներս մտան:

Այդ վայրկեանին, թէոտոր այի գաղտնի յարկաբաժին-ներուն դրան վարալոյուը վել թւեցաւ եւ կասրուհին՝ Անթոնինի հետ միասին, երեւցաւ, տկնարկով՝ մթութիւնը շափելով եւ ականջ տալով: Իր հոգեյոյզ սպասումը կարճ տեւեց. հեռուէն կուրի աղմաւկ մը եւ աղաղակներ լսուեցան. յետոյ Մարսէլլոսի ձայնը մարձրացաւ.

— Անդրէա՛ս, օգնութիւն: գէպի ինծի:
թէոտորա, ան Իջական կեր զով հասկցաւ: Փայլակի՝ մը արագութեամբ՝ իր միտքը յիշեց, ինչ որ այդ իրի կունն իսկ, իր սիրահարը ըսած էր Յուստինիանոսի մասին, խորհրդաւոր կերպով սպասնական:

Զկրցաւ ինքինքը բռնել, եւ Անթոնինի դաստակէն կախուած՝ ինքն ալ աղաղակեց:

— Անդրէասը հո՞ս: Ա՛հ, չարաբախտի՛կը:
Բայց կայսրուհին, անօգուտ արցունքներով եւ յուսաւ հատութենէ ինքզինք լքող կիներէն չէր: Խոյացաւ գէպի՝ աղօթարանին դուռը եւ ոսկեայ նիզերով ֆակեց զայն. եւ աղօթարանին դուռը եւ ոսկեայ նիզերով ֆակեց զայն. եւ թեամբը, արգելք մը աւելի ըլլալու համար մահուան եւ անոր միջեւ՝ որը կ'ուզէր աղատել:

Դրան միւս կողմէն, Անդրէաս բոլոր ձիզը կը թափէր, զայն բանալու համար, աղաղակելով.

— Քա՞ջ եղիր, Մարսէլլոս, սի՞րտ առ:
Անթոնին ալ թէոտորայի միացած էր, կոթնելով իր բոլոր ծանրութեամբը այդ անիծեալ զրան՝ զոր Անդրէաս, իր կատաղի հարուածներով սկսած էր տեղէն ելեցնել:

— ի՞նքն է, ի՞նքը... ըսաւ թէոտորա. իր ձայնն է:

Ա՛հ, գժբա՛խտը:

կայսեր սենեակին մէջ՝ կոիւը կը շարունակուէր, երբ յաւել աղաղակ մը բարձրացաւ, աղաղակ մը պայթող, այն քա՞ն ուժով որ բոլոր պալատը լեցուց:

Այն ատեն թէստորա հասկցաւ թէ այդ աղեխարշ աղազակէն ինչողէս կընար օգտուիր: Թէրեւս իր սիրականին աղատումը անկից կախեալ էր: Ծոեցաւ Անթոնինի:

Անթոնին ալ հասկցաւ. նա ալ սկսաւ պոռալ.

— Լմիցաւ. մնու՛ւ: կայսրը աղատեցաւ:

Դրան ետեւէն յուսահատութեան ճիչ մը բարձրացաւ և անմիջապէս դուռը շարժուելէ դադրեցաւ:

— Կը մեկնի՛, ըսաւ թէստորա, խանդավառութեամբ:

— Բայց . . . :

— Ասուծոյ սիրոյն, լոէ՛, լոէ՛, մեկնեցաւ:

Կուսակալը՝ Էստէմոն ներս մտաւ, լոյսերը վասեց: Անթոնին եւ թէստորա դուռը ձգեցին եւ նիզերը քաշեցին ու սեղանին սօտեցան այն վայրկեանին, երբ Պելիզարիոս, Մէնտիւս եւ Կոնսդանդիուս դուրս կ'ելլէին կայսեր քովէն, իրենց բազուկներուն մէջ բռնած հարիւրապետ Մարտէլլոսի մարմինը: Անոնց ետեւէն երեւցաւ կայսրը, բոլովին դեղնած:

Երեք մարդերը բարձիկներուն վրայ տարածեցին մարմինը. կայսրը մտացաւ:

— Մարած է միայն, ըսաւ Պելիզարիոս. Մէնտիւս, Գլխուն վրայ սրակոթի հարուածով գրեթէ զայն մեռցնելու աստիճանին բերած էր: Ամէն ինչ լմիցաւ, տէր, եւ առանց աղմուկի:

— Լա՛ւ, ըսաւ Յուստինիանոս. բայց միւսնե՞րը:

— Միւսները ովքե՞ր են, ըսաւ թէստորա, գերմարդկային ճիզեր թափելով, որպէսզի ակռաները չկափիկափէին:

— Գոնէ այն, որմէ օգնութիւն կ'աղաղակէր. Անդրէասը:

— Բայց ոչ, ես բան մը չլոեցի, ըսաւ նէ:

— Այո՛, այո՛, Անդրէաս աղաղակեց. անունը ականչիս մէջն է եւ չպիտի մոռնամ:

— Աղօթարանը, ըսաւ Պելիզարիոս, յառաջանալով կէպի դուռը:

Բայց թէստորա արգելք եղաւ անոր:

— Մի՛ բանար, պատրիկ, մի՛ բանար:

— Ինչու, հարցուց Պելիզարիոս, գարմացած:

— Եթէ հոն են տակաւին:

Զօրավարը առաջ անցաւ, նիզերը քաշեց. մանք հոսնը, ու դուռը բացաւ:

Աղօթարանը պարապ էր:

— Պարա՞պ, պարա՞պ, աղաղակեց թէստորա, այնքան հրձուանքով, որ բոլոր աչքերը գէպի իրեն դարձան:

Բայց Պելիզարիոս աղօթարանը մտած էր նոյն իսկ, արապղծութիւն ըլլալով հանդերձ՝ բացած էր սրբադան պատկերներու առջեւի ոսկեայ դուռը. հոն ալ մարդ գտած էր: Սրան զարձաւ գոչելով.

— Փախե՞ր է: Կոնսդանդիուսո, ա՛ռ պահակները, սանդուխները եւ պարտէզները պրպտէ. այդ մարդը, ողջ կամ մեռեալ, պէ՛տք է մեղի:

— Բայց մէկը չպիտի գտնեն, ըսաւ թէստորա, որ կ'ուզէր ժամանակ շահնեցնել իր սիրականին փախստեան համար: Ո՛չ ոք կայ:

Սակայն Յուստինիանոս, առանց մտիկ ընելու կայսերակին այս անհաստատ միջամտութեան. հրամայօղական կերպով ըսաւ:

— Դաւակիցներ ունի, կ'ըսեմ քեզի՛, ու պալատիս մէջ Հարիւրապետ մը եւ իմ զահակախումբէ՞ս: Սպաննութիւն՝ սնարիս վերեւ, Պէտք է զիտնալ ասէն բան. ցնցեթէք այդ սրիկան, արթնցուցէք, եւ կանչել առէք դահիճները:

Կոնսթանդիուս ահերեւոյթացաւ:

Պելիզարիոս, ծուած Մարտէլլոսի վրայ, կը քննէր վիճակը: Գլուխը վեր առաւ:

— Ինքինքին կուգայ:

— Բա՛ւ է որ, բա՛ն մը չխօսի, ըսաւ թէստորա, ցած ձայնով Անթոնինին:

Մարտէլլոս, արմուկին կ'ոթնած՝ կէս մը կանգնեցաւ եւ ակնարկ մը նետեց իր բոլորտիքը. պահիկ մը լուռ կերպ ամէնուն լութեան մէջ. նուազում մը պիտի ունեցաւ սար, սակայն կրցաւ զսպել ինքինքը եւ մըմնչեց.

— Այո՛, կը հասկնամ . . . :

Զի՞նքը շրջապատողներուն նայեցաւ եւ աչքերովը վիճաւ-
ուելով Անդրէասը, աւելցուց .

— Ազատա՛ծ: Ա՛հ, օրհնեա՛լ, փառաւորեա՛լ են աստ-
ուածները.

Կոնսդանդիոլիս սրահ մտաւ, նուպիացի դահիճները ե-
տեւէն, բեռնաւորուած իր կաշեայ պարկերով, որոնք կը
պարունակէին չարչարանաց գործիքները:

Թէոտորա, ներքնապէս ուրախ, հասկնալով որ փըն-
արոտութները անօդուտ եղած էին, հարցուփորձեց կոնս-
դանդիոլիսը:

— Ոչ ո՞ք:

— Ոչ, տիրուհի, ոչ ո՞ք. սանդուխը պարապ էր:

— Ո՛հ, խուսափեցաւ մեզէ, ըստ Յուստինիանոս կա-
տաղութեամբ:

Ծոեցաւ Մարտէլոսի վրայ, զոր երկու դահիճները, երդ
կայն չուաններով դաստակներէն կը կապէին:

— Ո՛հ, մատնի՛չ, այդ փախուստը զքեզ կ'ուրախաց-
չէ. բայր գուն ձեռքիս մէջն ես, զուն՝ որ տիրոջդ մահը
դաւադրեցիր:

Մարտէլոս պիշտիշ նայեցաւ:

— Մա՞հը. ո՛չ, Գահընկեցութի՞ւնը. այո՛:

— Ու ինչո՞ւ համար իմ գահընկեցութիւնս, չո՞ւն հե-
րետիկոս:

— Ի՞նչ հարկ քեզե ըսելու. չպիտի հասկնայիր: Խառ-
մր խաղացի, ու կորսնցուցի: Աւելի ուժով զուն ելար.
լմնցո՞ւր ուրեմնի:

— Կարծածիդ չափ ոչ չուտով: Նախ պէտք է լնծի ը-
սել գաւադիր ընկերնորուգ անունները:

— Չունիմ:

— Այո՛, զոնէ մէկ հոգի, այն՝ որմէ օգնութիւն ինդր-
բեցիր:

— Զեմ հասկնար թէ ի՞նչ ըսել կ'ու զէք:

Յուստինիանոս, կատղած, ոտքովը անոր դէմքին զոր-
կաւ:

— Պոռացի՛ր. «Անդրէաս», աւազա՛կ. ո՞վ է այդ Անդ-
քէասը. երկու հաղար Անդրէաս կայ. անոնցմէ ո՞րն է:

— Փնտոէ:

— Քու փորոտիքներուդ մէջ, չարչարելով.

— Գտիր ուրեմն զայն:

Առանց այլեւս բան մը հարցնելու, Յուստինիանոս դար-
ձաւ դահիճներուն.

— Փչեցէ՛ք կրակը. դուք ալ կարմրցուցէք աքցաննե-
րը, այս մարդուն համար. Դոր տանջանք մը հնարեցէք ա-
ւելի վարագ, աւելի նուրբ:

Թէոտորա զգաց վատանգը, որ վերստին իր սեւ թեւե-
րովը իրեն կր մօտենար:

— Ո՛չ, Յուստինիանոս, ըստ նէ, յուսալով քիչ մը
այս կերպով կայսրը զթութիւն բերել:

— Պիտի խօսի, կ'ուզեմ որ խօսի: Մերկացուցէք իր
զրահներէն: Հիյա, ուսկի՞ց պիտի սկսինք:

Դահիճը պողպատեայ ունելիները ցոյց տուաւ կայսեր,
նոյնպէս եւ Մարտէլոսի ձեռքերը եւ ոտքերը:

— Եղունգները քաշել հանել, այո՛, սկսելու համար ա-
ղէկ է այդ:

Ու Յուստինիոն, բարձիկներուն վրայ երկնցաւ. այդ
անելի տանջանքին ուեւէ մանրամասնութիւնները աչքէ
չվրիպեցնելու համար. բայց Թէոտորա. գրեթէ անոր վրայ

նետուեցաւ:

— Ո՛չ. կ'աղաքեմ քեզի. զաղանային է այդ:

— Քեզի նուազ դթասէր ճանչցած եմ:

— Այդ չարչարանքներու տեսքէն յոգնա՛ծ եմ:

— Կնոջական զգայնութիւն. նուազ տկար էիր, երբ
մենելու աստիճան խարազանել տուիր այն՝ որ զքեզ եր-
գած էր: Օ՞ն. դահիճներ, ի գո՞րծ:

Բայց Թէոտորա, գիտնալով որ ամէնէն տոկուն հոգին
անգամ չի կրնար գիտադրել կարգ մը տանջանքներուն, եւ
թէ Մարտէլոս, վերջ ի վերջոյ բերան. տուով Անդրէասը,
այս վերջինն ալ պիտի կորսուէր, այո՛, զգալով այս բա-
րերը, Թէոտորա այս անգամ մաքտանցաւ իր բոլոր նենդա-
ները:

Թրտութեամբը ամէն միջոցներով եւ բոլոր քաջասրտուա-
թեամբը:

— Սպասէ՛, դեռ ո՞չ:

Ու հրամայական շարժումովը կեցուց զահիճները
որոնք գործի ակնելու վրայ էին:

Ծոելով դէպի Յուստինիանոսի, սկսաւ զայն համողել.

— Կ'երդնում որ այս մարդը՝ բռնութեամբ եւ տանջե-
լով, բան մը չպիտի խօսի: Առանձին ձգէ՛ զիս անոր հետ,
քու զահիճներէդ աւելի ճարտար պիտի ըլլամ եւ բոլոր
զաղտնիքը պիտի կորզեմ:

— Դո՞ւն:

— Այո՛, ես քաղցութեամբ եւ խորամանկաւթեամբ+
եթէ աւաղողիմ միշտ ժամանակ կայ զինքը զահիճներուն
յանձնելու:

Յուստինիանոս վարանեցաւ, յետոյ հասկցււ որ, ար-
դարեւ միջոց մըն էր, եւ թէ տանջանքները շատ անդամ
չէին յաջողեր, ու չարչարեալները կը մեռնին լուսթեան
մէջ:

— Լա՛ւ, բսաւ, բայց շուտ ըրէք:

— Զիս առանձին թող անոր հետ, ա՛ն, առանձին,
մի՛ բնդդիմանար, առանձին կամ բան մը չեմ կրնար ը-
նել, կը խոստանամ իրեն կեանքը ազատելու, չէ:

— Միշտ խոստացիր:

Կայսրը դէպի որմնածակը ուղղուեցաւ իր ետեւէն տա-
նելով բոլոր պատրիկները՝ որոնց հետ սկսաւ խորհրդակ-
ցիլ, խաղերու բացումին առթիւ, յոջորդ օրուան ձեռք
առնու ելիք միջոցներուն վրայ:

Քաղաքը հեռուէն հեռու տակաւին խոռվութեան մէջ
էր, և կուսակալին պալումը կ'արէր միշտ:

Շարժումով մը Աւկուօթոս զահիճները հեռացուց նոյն-
պէս եւ Անթոնինը: Յետոյ, ձոելով Մալալուսոր վրայ՝
չորս կողմը զիտելով հանդերձ:

— Եռւտ մտիկ լրէ՛ ինձի, Մոլոկոս, եւ կիսա-
ձայն..., վայրկեանները համրուած են. կ'ուզես ազատել
Անդրէասը, իչչէս որ ես ալ: Բարեկամուէի մըն է որ քե-

զի կը խօսի:

Մարտէլլոս արհամարհական ժպիտ մ'ունեցաւ:
— Այո՛, շարունակեց թէոտորա, բնականաբար, չես
հաւատար, լա՛ւ ուրեմն, մտի՛կ ըրէ: կ'ուզեմ Աթինացի
Անդրէասը ազատել որ հոս եկոծ է իր հօրեղբօր ժառան-
գութեան տիրանալու եւ որ կը բնակի Փրօթօնտիտի վը-
գութեան տիրանալու, չէ՞:

— Ճիշտ է, Ասուուած իմ: Ինչպէ՞ս զիտէք:

— Աւելի ցած: Մտիկ ըրէ զեռ: Հոն էր, աղօթարանին
մէջ, երբոր զինքը օգնութեան կանչեցիր եւ սակայն չ'ե-
կաւ, որովհետեւ զուոր գոտէցի: Անոր պոռացինք որ քեզի
մեղոցոցին, այն ատեն փախուստ տուաւ, ազատելով իմ
միջոցաւս. հիմա կը հակնա՞ս:

— Այո՛, այո՛, կը հաւտամ: Այն կինը՝ զոր կ'ընդու-
նէր:

— Ես եմ:

— Ահ, թշուա՛որ, ըսաւ Մարտէլլոս, ինքն է որ այս
զաղտնիքները քեզի պարզեց:

— Երբեք: Իմ յաւիտենական ձեռքիս վրայ կ'երդնում+
արան մը չըսաւ: Բան մը չէի գլուխ, բայց Պելիզարիս պա-
րան էր, երբ քու մարզերդ զացին իր սունը: Անթոնին
եկաւ:

— Ասոր համար ամէն ինչ կորա՞ւ:

— Կը հաւտա՞ս հիմակ, որ ամէն զնով կ'ուզեմ Անքը
ազատել:

— Այո՛, բայց վատահ եղիր, Անդրէաս վախնալու տե-
ղի չունի: Տանջանքը չպիտի կրնաց բառ մ'իսկ իւել ինձմէ:

— Ո՛չ, տարաբախտ մարդ Պիտի խօսիս:

— Ո՛չ:

— Պիտի խօսի՛ս կ'ըսեմ քեզի: Չոս զիտերէ թէ ի՞նչ
զաղանային միջոցները զործ պիտի զնեն, ամէնէն քա-
շարի մարզն անզամ պոռացնելու համար: Երբոր թաց պա-
րանով մը պիտի ճնշեն ճակատդ, աչքերուդ զունզը զուրը
բանով մը պիտի ճնշեն ճակատդ, աչքերուդ զունզը զուրը
պոռթկացնելու աստիճան... երբ որ փշուած ոսկրներդ ա-

Նիւին տակ, աւազի պէս պիտի վշրտան, երբ միսդ պիտի հոսի արիւնոտ ցեխի նման, վայրկեան մը պիտի կեցնեն քու տանջանքներդ, և քիչ մը օդ նչել պիտի տան, այս ատեն ամէն ինչ պիտի յայտնե՞ս:

Պիտախանիւս ալ կ'երդնուր, բան մը չյայտնել ու մեռնիլ, եւ սակայն կաթիլ մը ջուրի համար, անմեղներ բերան տուաւ: Երոպէնտ, հոս սա տեղը չդիմացաւ դահճներուն, և առաջին անգամ իր մօրը անունը աղաղակեց: Դուն աէ պիտի տաս Անդրէասի անունը, հայրենիքը, բնակարանը ու ամէն ինչ:

— Ու դուն, Աւկուսթա, չե՞ս կրնար ինայել ինծի դահճներուն անլիթութիւնները:

— Ինչպէ՞ս պիտի կրնայի ընել, այդ վատ արարածին հետ՝ որ վախէն գաղան կտրած է. Հազիւ հաւանեցաւ այս պղտիկ յապաղումին, ու անհամրեր կը սպասէ:

— Է՞ւ ուրիմն, առանց իս վրաս խօսելու, քանի որ ընելիք բան մը չկայ, միջոց մը չունի՞ս Անդրէասը ազատելու:

— Եւ ոչ մէկ միջոց, եթէ խօսիս, ու պիտի խօսիս: Բայց դուն բան չունի՞ս: Փնտւէ, փնտունք միասին:

— Այո՛, բան մունիմ... թէ ի՞նչ պէտք է ընել:

— Ի՞նչ:

— Իմ մահս:

— Քու մա՞հդ.

— Յանկարծակիորէն, տանջանքէ առաջ: Տո՛ւր ինծի զէնք մը: Դիակը չեն կրնան խօսեցնել, ու Անդրէաս պիտի ազատի:

— Այո՛, քու մտհդ ճիշդ է, այո՛.

Ցուսդինիանոս դլուխը դարձուց եւ հեռուէն հարցուց.

— Օ՛ն, եղա՞ւ:

— Համբերութիւն, համբերութիւն, պատասխանեց Թէոտորա, առանց դառնալու: Համկացողութեան մը պիտի գանք:

Յետոյ, վերստին ծռելով Մարսելլոսին վրան

— Կը տեսնե՞ս, անհամբեր կը դառնայ

Բայց ինչպէ՞ս ձեռքերդ քակելու է: Ամէնք ալ մեղի կը նային:

— Սպաննէ՛ զիս. այս բանը ընելու կարող կին մես, չէ՞.

— Ե՞ս...

— Մտածէ՛ Անդրէասին վրայ: Մտածէ, թէ հիմակ անոր մահացու թշնամին ես եմ. ես եմ որ զինքը զահիճներուն ճանկին մէջը պիտի ձգեմ, մտածէ՛ եւ ըստ այնմ գործէ:

Երկա՛ր սարսուս մը ցնցեց կալսրուհին՝ որ ըմբռնեց, թէ Մարսէլլոս ողբերգական ճշմարտութիւնը կ'ընէր:

— Ո՛չ, ըստ նէ, զքեզ պիտի վիրաւորեմ, այսչափ.

— Առաջին հարուածով զիս պիտի սպաննես, եթէ աղէկ մտածես, որ այդ հարուածը զիս կ'ազատէ: Կ'երդնում քեզի, թէոտորա՛, մահը իմ ազատումս, իմ փրկութիւնս է: Կրնաս խնայել տալ զարհուրելի չարչարանքները եւ տակաւին կ'անձրկիս: Ազոտէ՛ զիս այս զահիճներէն: Ասկից աւելի վեհանձն գործ մը ըրած չպիտի ըլլաս, եւ ասիկա, անդենականին մէջ՝ քու շատ մը ոճիրներդ մոռցնել պիտի տայ: Այս սպաննութիւնն է, որ ուրիշներու համար ազատութիւն պիտի աղաղակէ:

— Ու ինչո՞վ զքեզ սպաննել, թշուա՛ռ մարդ: Զէնք չունիմ:

— Այո՛, զէնք մունիս, կը տեսնեմ վրադ, ըստ Մարսէլլոս:

— Ո՞ւր:

— Այդ սլաքը, գլխուղ վրայ: մի՛ դպչիր անոր, կը նան շարժումդ տեսնել:

— Ոսկի սլաքը, շատ տկար է, պիտի ծոփ: ատիկա միայն մազերը կրնայ բռնել:

— Ո՛չ, ո՛չ, վատահ եմ, թէ ո՛չ: Սրտիս, հոն ուր դուն անոր բարախումը կը զգաս, հոն պէտք է որ մխես զէնքը, զեհանձնօրէն մինչեւ յատակը:

— Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չափաղանց անգութ բան է:

— Թէոտորա՛:

= 90 =

Զարաբախտ կնոջ ճակտին վրայէն քրտինքի կաթիլներ
կը հոսէն եւ ձեռքերը այնքան կծկուած էին որ եղունգ-
ները ափերուն մէջ կը խրէին:

— Թշնամիի մը մասին, այս՝ կատաղութեան, բար-
կութեան, վրիժոսութեան համար, բայց քեզի դէմ . . . չեմ
կրնար.

— Ուրեմն զգուշացի՞ր, ամէն ինչ պիտի ըսեմ:
— Ո՞չ:

— Կ'երդնում քեզի, հիմա,որ եթէ այդ ահոելի ողե-
վարքէն զիս ինայելու զթութիւնը չունենաս, ես ալ կա-
րեկցութիւն չպիտի ունենամ ո՛չ քեզի համար, եւ ոչ ալ
անոր համար. եւ աքցաններուն տաքը կամ երկաթներուն
պազը զգալէ առաջ՝ պիտի պոռամ թէ ո՞վ է Անդրէասը, եւ
ալ աւելին, թէ դուն իր սիրուհին ես:

— Զպիտի ընհմ այդ բանը:

— Պիտի ընհմ. փրկութիւն՝ վասն փրկութեան. չար-
չարանք՝ վասն չարչարանաց,

— Մարսէլլո՞ւ . . . :

— Աճապարենք: Առամբեր կը դառնան, կ'ըսէիր. ես
ալ անհամբեր կը դառնամ: Մա՞նը, եւ անմիջապէս, թէ ոչ
կը խօսիր:

— Ո՞չ.

— Բայց կ'ուզես:

Քիչ մը կանգնեցաւ, մատուցանելով այսպէս բաց
կուրծքը. Յետոյ, բարձր ձայնով, աղաղակեց.

— Այդ Անդրէասը, է . . .

— Ա՞ն, անէ՞ծք. լոէ՞:

Իր ծոծք սկին մազերը բանող ուկեայ սլաքը հանելով՝
Թէոտորա զայն ճօնեց եւ վատահ շարժուածքով մը, զայն
ժղեց մինչեւ կոթը Մարսէլլոսի կուրծքին մէջ. որ ինկաւ,
հեծեծելով. — Ծնորհակալ եմ:

Թէոտորա ոտքի ելած էր ուզիդ. քստմած, աչքերը՝ յի-
մար եւ ձեռքերը՝ դողդոյզուն:

Ճարժուձեւերը տեսնուելով՝ բոլորը ներս խուժեցին:—
— Ի՞նչ ըրիր, հարցուց կոպտութեալ իր Յուստինիանոս:

Իրական թեան վերահասու, Թէոտորա, քայլ մը ետ-
երթալով, ըսաւ.

— Զիս նախատեց, ծաղրեց, այն ատեն բարկութիւ-
նը . . . Զեռքս հասած առաջին զէնքով զարկէ՛.

— Զարնուա՞ծ. թշուառակա՞ն:

— Սրտէն, կարծես:

— Ի՞նչ սխալ, ըսաւ կայսրը, ծռելով Մարսէլլոսի
մարմիոյն վրայ:

— Ասանկ բաներու մէջ, մարդս իր տէ՞րն է: Թաղուկս
աւելի արագ եղաւ քան բանականութիւնս:

— Կնոջ ապուշ շարժում, ըսաւ կատաղօրէն կայսրը:
Բայց իրօք մե ա՞ծ է:

Էյուէմոն, որ մարմիոյն վրայ ծռած էր, կանգնեցաւ:

— Լինցած է, տէ՞ր դիսկ մըն է այլեւս:
Յուստինիանոս ոտքը զետինը զարկաւ ու դառնալով
Թէոտորային:

— Ու չիրցի՞ր Անդրէասին ով ըլլալը հասկնալ:

— Բնաւ:

— Ա՞յ, կուեկէ՛ք ուրեմն մարդասպաններուն դէմ,
քանի որ մանն իսկ անօնց ընկեր կ'ըլլայ:

— Իր բարեկամներուն մէջ պիտի փնտակնը, ըսաւ
Էյուէմոն, կը զարդարեցնեմ քեզ, տէ՞ր, թէ իր տանը մէջ
բաներ մը պիտի գանուի, մեր խուզարկութիւնները դիւ-
րացնելու համար:

Թէոտորա զաղոնօրէն բոնեց գաստակը Անթոնինի՝ որ
իր մօտ եկած կեցած էր: Ու կամացուկ մը իր բարեկամու-
հին ականջին:

— Ծուտո՛վ, փսխուր անոր գերիները եւ տունը այ-
լեւ տուր:

— Հասկցաւ, ըսաւ Պելի զարիսով կինը:

Ու անժիշտապէս զուրս թուաւ:

— Պէ՞տք է որ ոլաքդ զուրս հանեմ, Ակուսթա, հար-
ցուց Էյուէմոն:

— Ա՞ն, Առուած իմ, ոչ: Ամէն աեղ արի՞ւն հոսեցնե-
լու համար:

— Տէ՞ր, հարցուց նորէն կուսակալը, ի՞նչ պիտի ըս-
նենք մարմինը:

— Ծով, նետել տուէք, ըսաւ Յուստինիանոս:

տերը ձկնորս մը տեսած էր մարմինի մը ծփալը ծովուն վրայ: Կայսերական արդարութեան ստորին գործերուն միջամտելէ քիչ մտահոգ Սթանիսլաս վանքին դուռը զարնելով և գիտակը դրան սեմին վրայ զնելով, խոյս տուած էր, թողով վանականներուն ուղածնին ընելու:

Անոնք ճանչցան Մարտէլոսը: Այս այն վանքն էր, ուր գաւագիրները պիտի բերէին Յուստիանիանոսը իբր գերի: Տունը մարդ զրկեցին: Գերիները փախած էին եւ տունը կ'այրէր: Մեռեալին յայրը եւ քոյրը լուրը առնելով՝ եկան մարմինը առին եւ տարին Սթերաքսի տունը, ուր ուրոշուեցաւ մարմինը թաղել պարուզին մէջ, ի ներկայութեան միտյն իր բարեկասներուն եւ իր լացողներուն:

Այդ միջոցին, Թէոտորա Անթոնինի հետ միասին գաղտնաբար պալատէն գուրս կելէր, առտուան առաջին ժամերուն եւ կ'երթար Անդրէասին:

Կ'աճապարէր նէ, զինքը տեսնելու, փախուստը ապահովելու եւ կեանքը աղատելու անոր՝ որ քիչ մնաց յաւիտենապէս պիտի կորսուէր եւ այժմ ոչ ոք պիտի կրնար զայն երեւան հանել:

Երկու քօղարկեալ կիները արագօրէն կըքալէին, Թէոտորա անհանգիւտ էր: Երբեք Յուստիանոս իր նկատմամբ այնքան կասկած ունեցած չէր, պէտք էր խոհեմութիւնը կրկնապատկէր:

— Վատա՞հ: Ես որ ոչ ոք տեսաւ մեր գուրս ելլելը: Եւ թէ մեր ետեւէն եկող չկա՞յ:

— Այո՛, տիրուհի, փողոցը ամայի է, ինչպէս բոլոր քաղաքը. խռովութիւնը շուտով զսպուեցաւ. ըստ ինքեանցատ ծանր չէր, եւ հիմակ, ամբողջ քողաքը թափած է իփոտրօմ:

— Այո՛, ժամանակը սուղէ. պէտք չէ որ պալատին մէջ զիս փնտռեն. երէկուան տեսարանը բաւականէն աւելի զօրաւոր էր: Կայսերական վազը ցոյց տուաւ իր ճի-

Ժ.

ԹԱՂՄԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Լոյսը ծագելու վրայ էր, երբ Անդրէաս տուն նկատընկուած եւ գեֆդեղին: Իր հաւատարիմ գերիին՝ Միքայէլին բան յը չըսաւ. միայն հրաման տուաւ պատասխանելու ամէն անոնց, որ պիտի գալին զինքը փնտռելու, թէ ամբողջ օրը տունէն բացակայ պիտի ըլլար, յետոյ այրեց քանի մը զրութիւններ. Ժամ յը վերջ որոշեց երթալ զըտնել իր մեղսակիցները, իւացնելու համար անոնց Մարտէլուսի մահը:

Հազիւ գուրս ելած էր, երբ երկու մարդ ներկայացան եւ կուսակալին հրամանաւ տունը խուզարկեցին: Ոչինչ գտան իրենց փնտառուքներէն եւ սպառնալից հեռացան:

Միքայէլ զնաց Անդրէասը գտաւ Սթիրաքսի առւնը եւ եղելութիւնը հասկցուց անոր, Անդրէաս անտարբեր մնաց այս լուրէն: Այնքան տիրութեամբ եւ յուսախառութեամբ համակուած էր, որ իրեն անձնականին վերաբերեալ բաներուն նկատմամբ ալ անտարբեր կը մնար:

Այսուհանդերձ, Միքայէլը ճամբելու ատեն ըսաւ.

— Եթէ Միրթան զայ, ըսէ որ հոս կը գտնուիմ:

Դնաց մօտիկ իր բարեկամներուն՝ որոնք Մարտէլոսի թաղումով զբաղած էին: Արշալոյսին, Ժիւիէնի դրան մօ-

բանները, ժամանակն է եղիպտուհիին սիրահեղուկին դիմել:

— Պիտի կրնա՞ս ունենալ, հարցուց Անթո՞ին, զարմացկոտ կերպով:

— Այո՛, այս իրիկուն իսկ:

— Տեսա՞ր զայն:

— Այո՛, երէկ:

— Ո՞հ, պիտի տեսնես, թէ ի՞նչ զօրութիւն ունի այդ հեղուկը:

Հասան Անդրէասի տունը. Միքայէլ զանոնք ընդունեց: Անդրէասի հրամանին հումածայն, բառ որ տէրը բացակայ էր, եւ թէ զայն պիտի դանէր Աթիրաքսի տունը, որուն ուր ըլլալը բացատրեց:

Թէոտորա վարանեցաւ հոն երթալու: Անթոնին, աւելի խոհեմ, աւելի իմաստուն կը նկատէր պալատ վերտպառնալը, բայց կայսրուհիին, սիրուհիին ցանկութիւնը, ամէն բանէ աւելի զօրեղէնեղաւ եւ որոշեց տեսնել Անդրէասը՝ ուր որ ալ ըլլար:

Իրեն հետ քաշեց տարաւ Անթոնինը:

Երկու կիները ընդունող գերին, զանոնք պարտէ զին մէջ, մարմարեայ նստարանի մը վրայ սպասցնել տուաւ. յետոյ միաժեցաւ թանձրախիտ ստուերին մէջ: Հազիւ թէ անհետացած էր, եւ ահա, ազնիւ, ծա՞նը, քիչ մը հեռուէն նրդ մը, առաւօտու խաղաղիկ օդին մէջ բարձրացաւ:

Աստուած հրզօր, խընամակալ դու վերին
ի քէն հայցեմք հառաչանօք լալագին.

Հանգո՛ զնոգի ծառայիդ քո մեղաւոր
ի յօթեվանս յաւիտենից երկնաւոր:

Երկու կիները իրարու փարեցան:

— Ի՞նչ կ'անցնի կը գառնայ, բառ Թէոտորա:

— Թաղժանական արարողութիւն մը. հեռանա՞նք, տիւնին:

Բայց Թէոտորա բոնեց անոր ձեռքը. աւազուտ ճամբուն վրայ. ոտքի ձայն մը կը լսուէր. Անդրէաս երեւցաւ:

Ոստումով մը, Թէոտորա անոր դէմը եւաւ:

— Ա՞հ, եկա՛ր վերջապէս ի՞նչ երջանկութիւն:

Անդրէաս փարեցաւ անոր, անսահման ուրախութեամբ մը, վերստին զնէ տեսած ըլլալուն համար, զնէ՝ զոր կը սիրէր, եւ քիչ մնացած էր, որ անգամ մըն ալ չպիտի տեսնէր:

Յետոյ հարցուց.

— Ո՞վ զքեզ հոս բերաւ:

Թէոտորա անմիջապէս չպատասխանեց: Անթոնինի դարձաւ ու ըսաւ.

— Աղէ՛կ ուշադրութիւն ըրէ՛ եւ իմացուր ինծի, որ ժամը չմոռնամ:

Անթոնին հեռացաւ եւ ճամբուն դարձուածքին մէջ անյայտացաւ:

Թէոտորա Անդրէասը մարմարեայ նստարանին վրայ քաշեց, ու անոր ձեռքերը բոնելով.

— Այժմ, մի՛ ստեր այլեւս. ամէն ի՞նչ գիտե՞մ:

Անդրէաս, ապշած, զարմացումով անոր նայեցաւ, անանկ որ Թէոտորա վախցաւ շատ աճապարած ըլլալուն:

— Այո՛, ամէն բան գիտեմ, եղբօրմէս: Պալատան դիւնատան մէջ, այս առտու, կը խօսուէր գիշերուան անցուղարձին վրայ: Հարլւրապես Մարմէլլոս, աղօթարանէն՝ կայսեր սենեկալ մտաւ, հոն բռնուեցաւ ու սպաննուեցաւ. սակայն մեզսակից մ'ունէր, եւ այն ալ զո՞ւն էիր:

— Ես . . .

— Այո, զո՞ւն. Մարմէլլոս պոռաց. «օդնութի՞ւն, Անդրէա՛ս» կամ «Անդրէա՞ս, գէպի ինծի»: Ու Անդրէասը դո՞ւն ես:

Անդրէաս գլուխը ծոեց:

— Հիմա, կը խօստովաճիմ. այո՛, ես եմ:

— Այսպէս, իմ թեւերուս մէջէն ելլելէ վերջ՝ այս զեղեցիկ զործին ետեւէն վաղեցիր. քու յօյսերուդ եւ քու վախերուդ վրայ առանց բառ մ'իսկ ըսելու:

— Երդում ըրած էի լուռ մնալու:
 Թէստորա, ոտքի վրայ, անոր առջեւը կը կենար, իր
 ձայնին մէջ քիչ մը խստութեամբ:
 — Ահ, երդուընցած էի՞ր: Ու, թերեւս, պատրաստ
 ես զերստին սկսելու:
 — Այո՛, պատրաստ եմ:
 — Փոխ վրէ՞ժդ կը պատրաստես:
 — Ու Մարսէլլոսինն ալ...: Այո՛:
 — Թող այդ դժբախտը՝ մեռաւ իր իսկ թակարդին մէջ
 իյնալով, այնու չի կրնար փոխ վրէժդ տռնել:
 — Այո՛. չի կրնար, բայց կը պահանջէ:
 — Ցնո՞րդ, իր մարմինը անհետացաւ:
 Անդրէաս, իր կարգին ոտքի ելլելով՝ պարտէզին մէկ
 անկիւնը ցոյց տուաւ:
 — Կը խաբուիս, ըւաւ. հո՞ն է: Իր մարմինը, վոս
 փորի մէջ նետուելով՝ ջուրին երեսը ելաւ, աչքերը բաց
 վրէժդ գոչելով:
 — Այն ատեն, քիչ առաջ լսած երգերս:
 — Մեր վերջին աղօթքները:
 — Լաւ, թող աղօթեն անոր համար եւ թող լան, բայց
 անոր վրէժը լուծելը, նոր արիւններու տեղի չպիտի՞ տայ:
 — Անոր վրէժը պիտի լուծեմ եւ անզթօրէն:
 — Ու ինչպէ՞ս վրէժ պիտի լուծես: Ո՞հ, երէկուան պէտ
 զիս անզիտակից չպիտի թողուս:
 — Այդպէս աղէկ է, կիներուն հետ:
 Թէստորա իր թեւերը անոր վիզին փաթթեց.
 — Բայց ես կին մը չեմ. ես քու կինդ եմ. օ՞ն ուրեմն
 ըսէ՛ ինձի, կը խնզրեմ, կը պաղատիմ, որպէսզի, վտանգի
 պահուն, մտածումով քեզի հետ ըլլամ: Ե՞րբ վրէժ պիտի
 առնէք, Անմիջապէ՞ս, կամ թէ կրկէսի՞ն մէջ:
 — Ոչ, միայն ութ օրէն, Այս Սօֆիայի մէջ, Զառ-
 կին օրը:

Թէստորա աւելի ազատօրէն շնչեց-
 Սակայն, տակաւին շատ բան չեր զիտեր.
 — Առաջանան արարողութեամ մէջոցին, հարցուց, իր

ակնարկը յառելով սինչեւ աչքերուն խորը Անդրէասին-
 բայց կայսրը լաւ շրջապատուած է, զիտե՞ս:
 — Հարկ եղած միջոցները ձեռք պիտի առնենք:
 — Ո՞վ: մե՞նք. կամ հոն գտնուողնե՞րը, բարեկամ-
 նե՞րդ: Կ'ուզեմ զանոնք ճանչնալ, գիտնալ իրենց անուն-
 ները, կը հասկնաս, մարդեր՝ որոնց հետ պիտի խաղաս ա-
 հաւոր խաղ մը: Ո՞հ, այդ անունները... չեմ ուզեր որ
 ինձի, ըսես. արդէն զիտեմ... թեմոկլէս, մեռնողին ազգա-
 կանը, եւ Աթիրաքս՝ որուն տունը կը գտնուինք:
 — Այո՛, ըսաւ Անդրէաս:
 Աւելի ուժով անոր փարեցաւ նէ:
 Ինչո՞ւ գաղտնի պահել. Անդրէաս հասկցաւ, որ այս
 կինը կ'ուզէր ապահով ըլլալ անոնց նկատմամբ, որոնց
 հետ կեանքը պիտի վտանգէր. հասկցաւ ներա վիշտը. անձ-
 կութիւնը, եւ միւսներուն անուններն ալ տուաւ.
 — Աղաթօն, նէարք. Ֆապէր:
 Նէ ապշութեւն մը ունեցաւ ե՛ւ ձայնին ե՛ւ աչքերուն
 մէջ:
 — Ինչպէ՞ս, հինգերնիդ է որ կը յուսաք:
 — Այո՛, անշուշտ. Կայսրութիւնն է որ պիտի խոր-
 տակենք եւ Մարսէլլոսի վրէժը պիտի լուծենք. նախ ա-
 նոր վրայ եւ ապաներա վրայ:
 Թէստորա քչիկ մը հեռացաւ անոր կութքէն՝ որուն
 վրայ փաթթուած էր: Անձկալից, հարցուց, պատասխանէն
 վախնալով:
 — Ո՞վ է նէ:
 — Այն՝ որ սպաննեց Մարսէլլէսը: Իմինէս աւելի ա-
 րագ ձեռք մը փակեց գուռը, երբ զիս օգնութեան կը կան-
 չէր: Կնոջ ձայն մը ինձի աղաղակեց. «Մեռա՛ւ»: Այն ա-
 տեն փախայ: Բայց ո՞վ էր պոռացողը. «Մեռա՛ւ». Թէստո-
 րա՞ն: Եւ միւսնոյն վայրկեանին, կատալութեամբ ո՞վ էր
 որ անոր սիրտին կը զարնէր: Թէստորա՞ն:
 — Ինչէ՞ն զիտես:
 Անդրէաս պատմուանէն հանեց ոսկեայ ուաքը՝ մար-
 գարտայեռ գլուխով:

— Ես եմ որ Մարմէլոսի կուրծքէն հանեցի ասիկա: Արագ շարժումով մը թէստորա չծածկեց աչքերը, իր առջոյն ձեռքերուն մէջ:

— Եւ ո՞վ, այդ սատանայէն ղատ, պիտի կրնար զայն խողխողել ատանկ կատաղի ուրախութեամբ մը:

— Ա՛ն, այդ ուրախութիւնը: Այդ կնոջ նկատմամբ ստուգիւ շատ անարդար ես, ըսաւ թէստորա, ինքղինքին տէր դառնալով: Երբեք անոր նկատմամբ բարի չես խօսիր. երբեք սարդկային բան մը: Հրէշ կ'անուանես զնէ, առանց գիտնալու: Գիտե՞ս թէ, նէ չսպաննեց — կամ թէ նէ էր որ սպաննեց — խնայելու հասար մահուընէ աւելի ստորին չարչարանքնե՞ր:

— Լոէ՛, ըսաւ խստութեամբ Անդրէաս:

Յետոյ, նայելով սլաքին, ու ատելութեամբ տարուած.

— Ա՛ն, մատակ վա՛գը: պիտի կրնամ մահուամբ պատճել զնէ, բաւական է որ ճանչնայի իր գէմքը: Թէստորա ճիշ մ'արձակեց.

— Կ'ուզես տեսնել զայն:

— Վաղը, կրկէսին մէջ:

— Զես կրնար կրկէս դալ, ո՞վ չարաբախտ մարդ. քեզի կը փնտռե՞ն:

— Ի՞նչ, աղէկ դատէ՛, իմ Անդրէասս. կրհաս ճանչցուիլ. բռնուելուդ պէս, կորսուած պիտի ըլլաս ինձի համար: Ահոնիլի է այդ կը դաղատի՛մ քեզի: Մտիկ ըրէ՛ ինձի. նախ անօգուտ է, չպիտի կրնաս կրկէս մտնել, որովհետեւ լեփ-լեցուն է, եւ յետոյ, շա՞տ գատ բան է ընելիքդ:

— Վա՞տ:

— Այսո՛. բռնուելովդ կը վատանգես բարեկամներդ. պիտի ձերբակալուին եւ յաւիտենս պէս պիտի կորսուին: Օն, ձգէ՛ այդ յիմար մտածումը, կը հասկնաս. եւ այս ամէնը՝ տեսնելու համար թէստորան: Եթէ կը դատապարտես զիս օրն ի բռն քու մասիդ ահ ու գողի մէջ սարսուալու, ամէն վայրկեան մտատանջուելու, թէ պիտի ձերբակալուի, պիտի սպաննուի:

Իր թեւերովը վերստին պարփակեց Անդրէասը, փարե-

ցաւ, սեղմուեցաւ, անոր զգացնել տալու իր մարմինը գոր նա կը սիրէր, եւ որ իր ուրախութիւնն էր:

— Ո՛հ, ո՛չ, ըսէ որ չպիտի երթաս, իմ Անդրէասս, խոստացոր ինձի, թէ պիտի չերթաս: Զիս շա՞տ կը սիրեւ. ինչպէ՞ս արաւոր տանշանք մը պիտի պարտազրես ինձի: Ուրեմն, բա՞ն մը չեմ քեզի համար, ոչի՞նչ մը. քու հոգիիդ մէջ տեղ չունիմ: Քու սրտիդ մէջ երկու բան միայն գոր յութիւն ունի: Ատելութիւնդ այդ կնոջ դէմ եւ սէրգ՝ ինյութիւն ունի: Ատելութիւնդ է որ կը յաղթանակէ իմ ծի համար. ու քու ատելութիւնդ է որ կը յաղթանակէ իմ սիրոյս, իմ կետնքիս: Քեզմէ պահանջածս այդքան դժողակ բա՞ն մըն է: Ի՞նչ զոհողութիւն, ստուգիւ, մնալ հոս, սա գեղեցիկ պարտէզին մէջ. կորսուած բարեկամի մը համար՝ ցաւով լի, սակայն քիչ մը միիթարուած իմ սէրս ունենաւ, լուդ համար: Մտիկ ըրէ ինձի: Աստղերը պլազմալուն պէս, լուդ համար: Մտիկ ըրէ ինձի: Աստղերը պլազմալուն պէս, լուդ համար:

Փայլիայուած համբոյներէն այդ անուշաբոյր բերանին, որ կը դողդղար ցանկութեամբ, Անդրէաս, ուժաթափի, ըսաւ.

— Լա՛ւ, պիտի մնամ, այս՛:

— Ա՛ն, որքա՞ն բարի ես: Որքա՞ն կը սիրեմ քեզ:

Կ'երդնո՞ւս: Երդուընցար, չէ՞:

— Կ'երդնում, բայց ինձի հետ պիտի մնաս:

— Ա՛ն, Աստուած իմ, եթէ կարենայի: Պէտք է որ ներկայ ըլլամ խաղերուն եղրօրս հետ: Ժամը քանի՞ն է: Պէտք չէ որ իմ բացակայութենէս կասկածի: Բայց կը խոստանաս ինձի չձգելու այս պարտէզը, չէ՞:

Երդուընցայ:

— Երդուընցի՛ր մեռած բարեկամիդ վրայ:

— Կ'երդնում անոր վրայ:

Այդ վայրկեանին, Անթոնին երեւցաւ:

— Ժամանակը եկած է, ըսաւ թէստորա, պէտք է մեկնիլ. եկաւ ինձի իմացնելու:

Անդրէաս անոր երկնցուց քողը՝ որով ծածկեց գլուխը,

բայց քիչ մը վեր առաւ, թողլու համար բերանը պատրաստ՝ համբոյներու:

— Կը մեկնիմ, սիրտս լեցուած քեզ թողելուս համար, բայց այնքան երջանիկ, քեզ, հոս, ապահովութեան մէջ գիտնալու; Մտածէ՛ իմ վրաս, միշտ, քու Միրթայիդ վըրայ, միայն եւ միայն քու Միրթայիդ վրայ:

Երկու մարմինները երկա՛ր փարումով մը իրարու մէջ հալեցա՞ն, բայց Անթոնին, մատերուն շաշիւնովը զանոնք ուշքի բերաւ:

Թէոտորա թողլուց Անդրէասը: Եւ առանց ետին դառնալու՝ զնաց միացաւ Պելիզարիոսի կնոջ:

— Երկուքն ալ անհետացան:

ԺԱ.

ԵՐԴՈՒՄԸ

Անդրէաս, ինկաւ նստարանին վրայ մտածեռա: Իրաւունք ունէ՞ր այդպէս երդուըննալու: Այո՛, քանի որ կը նոյն մը գմադակ հնանուքները անհետացնելուն վրայ էր խնդիրը. եւ թէ ուրիշ առիթներ պիտի ներկայանային տեսնելու Թէոտորան: Մնաց որ, Այա-Սօփիայի մէջ, Զատկին օրը, կայորուհին, շրջապատուած իր պատուակալ տիկիններովը, գիւրութեամբ պիտի կրնար ճանչնալ. ուրեմն, ոչինչ վտանգած կ'ըլլար եւ ոչ ալ տեղի տուած:

Ոտնաձայն մը զինքը իր երազներէն սթափեցուց: Բարեկամները՝ Աղաթօն, Աթիրաքս եւ Թեսոկլէս դէպի իրեն կուգային:

— Իմցա՞ւ ամէն ինչ, հարցուց Անդրէաս:

— Մեզի համար, այո՛, ըսաւ Ֆապէր. բայց իր մայրն ու քոյլերը, մինչեւ գիշեր, իրենց վերջին ազօթքները պիտի մրմնջնն: Այժմ թող քնանայ խաղաղութեամբ. խօսակցինք, կ'ուզե՞ս: Մեր առաջին մտածումը, ինչպէս քիչ առաջ ալ մեր բարեկամին դիակին առջեւ յայտնեցինք, այնէ, որ այս գիշերուան ձախողութիւնը անակնկտի մը արդիւնք չէ, այլ մատնութեան մը:

— Ա՛ն, անշուշտ որ, ըսաւ Անդրէաս, մեզի կը սպասէին, որովհետեւ մատնուած էինք. ատոր վրայ չեմ կասկածիր: Բայց թէ, որո՞ւ կողմէ:

— Կարծնմ թէ գիտեմ, ըսաւ Ֆապէր, դաժան եւ դեկ գեղին կտրած դէմքով մը:

Միւս ընկերները, լուռ, իր ետեւը կը կենային, նայուածքնին յառած Անդրէասի վրայ:

— Կասկածնե՞ր ունիս:

— Այո՛: Երէկ մեզի երդուընցնել տուիր, թէ մեր ծըրագրին նկատմամբ ոչ ոքի բառ մը պիտի ըսուէր: Նոյնիսկ ամէնէն սիրական, ամէնէն անձնուէր եւ ամէնէն վստահելի անձին: Վստա՞հ ես որ երգմանդ հաւատարիմ մնացիր:

— Ե՞ս:

— Այո՛. բան մը չըսի՞ր:

— Ոչինչ, կը վկայեմ, ոչ մէկ բան:

— Ոչ մէկուն:

— Ոչ ոչ իսկ այդ կնո՞ջ. որուն կը սպասէիր մեր մեկնելէն վերջ:

— Միրթա՞ն:

— Այո՛, Միրթա՞ն:

— Ո՞չ, կ'աղաչեմ, ի՞նչ ըսել կ'ուզես:

— Պատասխանէ՛ ինծի, խնդրեմ. անձնապէս ոչինչունինք քու մասիդ, բայց այդ կնոջ . . .

— Անդօրէն կասկածի տակ եմ. Միրթան իմ կինս է, ինչ որ ներա համար խորհրդաւոր կը դանէք, ինծի համար ալ միեւնոյն է:

— Այդքան հեռուները մի՛ երթար, Անդրէաս. շուտով պիտի զզաւս: Գիտես որ, հոս, քեզի նկատմամբ, ամէնքս ալ խորին յարգանք եւ եղբայրական բարեկամութիւն մունինք: Առ առաւելն անխոհեմութեամբ է որ կ'ամբաստանուիս. Գալով ներա զոր Միրթա կ'անուանես. ուրիշ խնդիր մէ այդ:

— Անգամ մը եւս, կ'արգիլեմ քեզներա մասին խօ-

սելու, արհամարհանքով եւ նախատալից:

Անդրէաս ոտքի կանգնած էր, սպառնալից աչքերով:

Բայց Ֆապէր հանդարտ մնաց եւ աւելի հաստատամբ-
տութեամբ շարունակեց.

— Երբեք Միրթան նախատել չէ մեր նպատակը, այն
պարզ տրամաբանութեամբ որ Միրթան գոյութիւն չունի:

— Միրթան գոյութիւն չունի: Յիմա՞ր ես.

— Միրթան գոյութիւն չունի. պիտի ապացուցանեմ
ատիկտ. Կ'ըսես, թէ քոյրն է ունէ կվանկէլոսի մը, քար-
տուղար կայսերական դիւնատան, դրացուհի կայսրուհին
գոհարավաճառ՝ Սիմէոն Ֆօքասին, որ կ'ուզէ ամուսնանալ
ներա հետ:

— Այո:

— Դիւթնատուն գացի. կվանկէլոս անուն մէկը չկայ
հոն. հարցուփորձեցի Սիմէոն Ֆօքասը, վեց ամիսէ ի վեր
ամուսնացած է է սեղանաւոր Քրիզէսի ազջկան հետ:

Անդրէաս սարսեցաւ.

— Կարելի՞ բան է:

Ֆապէր անողոքորէն շարունակեց.

— Եղբայր, ամուսին, այրի, պաշտօն, բնակարան,
անունները, եղելութիւնները, ամէնքն ալ կեղծ եւ սուտ
են.

— Ո՛վ մեծդ Ասառւած, ըսաւ Անդրէաս, ձեռքերը
ճակտին տանելով, վանելու համար այն զարհուրելի մտա-
ծումները, որոնք կ'եռային անոր ետին. ինչպէ՞ս բացատ-
րել այս ամէնը:

— Շատ պարզ է, շարունակեց Ֆապէր. արկածախըն-
դիր կնոջ մը խաղալիքը եղած ես:

— Նէ՞: Անկարելի բան է: Քիչ առաջ հոս էր. մեկնե-
ցաւ եղբօրը հետ կրկէս երթալու համար.

— Ստութիւն:

— Ո՛հ, ո՛չ, աղաղակն անձկութեամբ Անդրէաս. ան-
կարելի բան է այդ. զաղտնիք մը կայ ասոր տակը, որ կը
խուսափի մեզմէ. ո՛չ, ո՛չ:

Թեմոկլէս ընդմէջեց.

— Ագէկ դատէ՛, Անդրէաս, ձեր առանձին հանդիպում-
ներուն բնոյթը:

— Իրիկունը փողոցներուն մէջ, ըսաւ Սթիրաքս

— Ճեմելավայրերու թափառիկ մը:

Անդրէաս՝ իր բարեկամներուն կողմէ տրուած իւրա-
քանչիւր հարուածին տակ կը տատանէր:

— Ազջի՞կ մը... ըսաւ:

— Ու այն տեսակներէն, ըսաւ Աղաթօն, որուն՝ կու-
սակալը կուտայ ամէն դիւրութիւն:

— Ի փոխարէն այն տեղեկութեանց՝ զորս ասդիէն ան-
դիէն կը քաղէ. ըսաւ Սթիրաքս:

— Լրտեսուհի՝ մը, աղաղակեց Անդրէաս. Սոսկում:
Ո՛հ, ո՛չ, ո՛չ: Սիսա՛լ է, կարելի բան չէ: Ո՛չ ձեզմէ եւ ոչ
ալ ինձմէ էր, որ այս առտու ամէն բան նեղն ի տեղօք
դժտէր:

— Պատմե՞ց քեզի:

— Այո, ինչ որ անցած դարձած էր պալատին մէջ
այս գիշեր. աղօթարանը, Մարսէլլոսի բոնուիլը, մահը,
մեր փախուստը: Վերջապէս ամէն ինչ, ամէն բան.

— Ու ինչպէ՞ս գիտէր այս ամէնքը, հարց տուաւ
Ֆապէր:

— Ո՛հ, շատ բնականօրէն, իր եղօրսմէն, իկան...
Բայց կանգ առաւ: աչքերը լեցուած կատաղութեամբ
եւ զարհուրանքով:

— Եղբայր մը, որ գոյութիւն չունի՛, յարեց Ֆապէր:
Խելայեղ, Անդրէաս մարտարեալ աթոռին վրայ ինկաւ.

— Ճի՞շը է, ճի՞շդը է, ըսաւ խուլ ձայնով մը: Ո՛հ,
գձուձ, անա՛րդ արարածը:

Մէկնւարուածով իր վրայ ճնշող ցաւին տակ ընկճեցաւ
ու հեծկուածոց:

— Սթիրաքս ձեռքը անոր ուսին դրաւ:

— Ո՛ն, քա՞ղեղիր եւ այժմ խորհէ քու փրկութեանդ
վրայ:

— Խորհէ՛, որ այս գիշեր տունդ եկած են, ըսաւ Ֆա-
պէր:

— Եէ գիտէ, որ հոս ես, աւելցուց Աղաթօն:

— Այս վայրկեանիս լուր պիտի տայ, վրայ բերաւ Թեւմոկլէս:

— Այո՛, այո՛, իրաւունք ունիք, մրմռաց Անդրէաս: Երդուընցնել տուաւ զիս այս տունէն երբեք չհեռանալու, ուր իրեն պիտի սպասէի: Հոս, իմ ծունկերուս վրայ էր, որ հայցելով կուլար, անխիղճ կատակերգուհին:

— Ծքւով մեկնէ՛, ըսաւ ֆապէր, մեղի դէմ ոււէ ապացոյց չունին. բան մը չեն կրնար ընել. գուցէ ձամբան են, քեզ ձերբակալելու համար:

— Ու դուք, ինձի հետ, ըսաւ Անդրէաս ցաւոտ կերպով: Ամէն ինչ ըսի, դաւադրութիւնը, Սյա Սօֆիան. ձեր անուններն ալ տուի:

— Թշուա՛ռ դրւ:

— Ո՞հ, մի ծանրանաք վրաս: Ես զինքս կ'արհամարժեմ ձեզմէ աւելի: Ինչ որ կը ճնշէ իմ վրաս, սխալս դարմանելն է:

— Ինչպէս միայն փախչի՞լ կո մեայ յեղի:

— Աւելի լաւ բան մը կայ ընելիք, ըսաւ Անդրէաս, ոտքի կեցած, եւ վերստացած իր բոլոր կորովը: Փախչելէ աւելի լաւ բան մը կայ:

— Ի՞նչ, հարցուց ֆապէր:

— Կաի՞ւր, պատասխանեց Անդրէաս: Երթանք կրկէս, ուր խոռվութիւնը՝ հազիւ զսպուած այս դիշեր, մէկ հրամանի կը սպասէ, վերստին հրահրուելու համար: Ու իր բարկութիւնը զսպող ժողովուրդին կողմէ սպասուած նշանը մենք տանք: Եթէ խողխողուինք, գոնէ սուրը՝ մեր ձեռքին պիտի ըլլայ զինուորի պէս, ազա՛տ մարդերու պէս:

Դիւցաղնական շունչ մը կենդանացուց չորս երիտասարդները:

— Իրաւո՛ւնք ունի:

— Խաղը գեղեցիկ է, խաղա՛նք:

— Այո՛, այո՛,

— Ուրեմն ի կրկէս, պոռաց Անդրէաս: Նախ Յուստիւ-

անուը: ապա կարգը պիտի գայ լրտեսուհիին:

Քայլ մը առաւ դէպի թաւուտքը՝ ուր ձայները կ'երդէին վերջին աղօթքները: Ու ձեռքը կարկառած.

— Կ'երդնում քեզի, Մարսէլլոս, վրէժդ պիտի առնենք:

Իր ետեւէն, չորս երիտասարդներն ալ երկնցուցին իրենց ձեռքերը, դէպի հողակոյտը՝ ուր կիները կ'աղօթէին. ու Անդրէասի նման, ըսին.

— Կ'երդնումք մենք ալ:



ԺԲ.

ԿՐԿԵՍ — ԱՊԱՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ

Հարիւր հազար հոգի կը բոնէին նստարանները կրկեսին՝ որուն վրայ, հակառակ մեծածաւալ վրանի մը, արեւը կը տարածէր հեղձուցիչ տաք մը եւ շատուցիչ լոյս մը:

Մրցատեղին պարապ էր: Կայսերական օթեակին դիմացը, խումբ մը զրահազգեստ զինուորներ, Պելիզարիոսի անձնուէր հարիւրապետի մը հրամանին տակ, կը պահպանէին ոսկեգրուագ եղէզնեայ բարձր դուռը, ուսկից, Յուստինիանոս, իր առասպելային հետեւորդներով. Շփղոսկրեայ անիւներով, ոսկեայ կառքի մը մէջ, ներս պիտի մտնէր եւ ընթացարանի ճամբէն անցնելով՝ պիտի կար բազմիլ կայսերական օթեակը, որուն շքեղութիւնը կը շացնէր բազմամբովը:

Օթեակը՝ քառակուսի, սիւնազարդ մեծկակ սրահ մընէր, վրան բաց: Խորը գոցուած էր մետաքսահիւս վարագոյներով, ընդելուզուած ոսկիով եւ արծաթով:

Այս օթեակին իւրաքանչիւր կողմը կը բարձրանային վարդագոյն եւ կանանչ մարմարէ երկու սիւներ, պաշտպանելու համար կամարը:

Պրոնզէ բարձր ամաններու մէջ կ'այրէին անուշահոտեր որոնց ծուխը շիֆ շիտակ կը բարձրանար, ծա՞նր օդին մէջ:

Կրկէսը հրաշալիք մըն էր. Յուստինիանոս զայն մեծցընել տուած էր եւ զարդարած այնպիոի թանկագին կերպով մը, որ իւ համբաւը բոլոր աշխարհի մէջ տարածած էր:

Մարզարանին պատերը, քանդակուած մարմարէ շինուած էին, տեղ-տեղ կտրուած եւ ոսկեգոյն պրոնզ ադուց:

ուած:

Կրկէսին վրայ տարածուած մեծածաւալ վրանը, ոսկի մեղուներով բանուած էր:

Բազմութիւնը համբերատար կ'երեւէր. զուցէ թշնամական: Այդքան հրաշալիքները ծանօթ էին իրեն. ամէն պարագայի մէջ Շայս վերջինները չպիտի կրնային այդ միջոցին մոռցնել տալ անոր, գիշերուան եղերական դէպքերը:

Կայսերական օթեակը տակաւին դատարկ էր. իշխանաւորները ներս պիտի կրնային մտնել միայն կայսրուհին գալուստէն քիչ առաջ, կայսրուհին, որ զաղտնի անցքէ մը պիտի գար:

Դարեւանդակի մը վրայ կը բարձրանար կայսեր համակ ոսկեծոյլ գահը՝ զարդարուն թանկագին քարերով. անոր քիչ մ'առջեւը, ուրիշ դարեւանդակի մը վրայ կարցած աթոռ մը՝ ծածկուած վազրի մորթով, ոսկեայ բոնելիքներով եւ գլուխը վրան: Գաղանին աչքերուն տեղը կը բոնէին այնքան մեծ, այնքան գեղեցիկ զմուխտներ՝ որոնք կը տեսնուէին կրկէսին ամէն կողմերէն:

Դարեւանդակին երկու կողմերը, եւ ներսօք, ոպիտակազգեստ, ոսկեայ զրահներով պահակազինուորներ կը պահպանէին այդ նուիրական վայրը:

Մի առ մի, պատրիկները, զինուորականները, աստիճանաւորները ներս կը մտնէին, խօսակցութիւններ կը փոխանակէին, խումբեր կը կազմուէին, որոնց վրայ գոցցես կը սաւառնէր անհանդստութիւն մը:

Նուագածուները իրենց տեղերը դրաւած էին երգեհոններու մօտ, ոսկի եւ արծաթ, համապատասխան երկու կուսակցութիւններու, կալոյտին եւ կանանչին, եւ պիտի նուագէին մէկին կամ միւսին վրայ, արշաւի ժամանակ՝ որ ցոյցի մը երեւոյթը պիտի առնէր, որովհետեւ այս երկու խորհրդանշական գոյններուն վրայ էր, որ Յուստինիանոսի կուսակցինները եւ հակառակորդները պիտի չափուէին իրարու հետ:

Մարդ մը երեւցաւ օթեակի մը մէջ. բազմութիւնը՝

զաղակեց.

— Լիքոսթրաթ, լիքոսթրաթ:

Իր անունն էր այդ, եւ իր պաշտօնները փափուկ էին, կրնային ըլլալ նաեւ վտանգաւոր, ինքն էր որ նշանը պիտի տար ծափահարութիւններու, որոնց մով պիտի ողջունին կայսրը:

Առը մը բերնէ բերան կը պտտէր բազմութեան մէջ: Նոյն առտուն, կուսակալին հրամանաւ, կախած էին գլուխերուան խոռվարաններէն տասը հոգի, եւ այն վայրկենին երբ մահապարտներէն երկուքը, անմահն Քալքաս, կառավարներու թագաւորը, եւ ուրիշ մը՝ Ամրու, գագանազուսպ եւ եղիպտուհիի մը զաւակը, իրենց վիզը չուանին կուտային եւ եւ կը կախուէին, չուանը յանկարծ կը փրթի, եւ երկու մարդերը ոտքի վրայ վար կ'իյնան առանց վեսսի: Գլխատումի ներկայ գտնուող բազմութիւնը կը կատղի եւ կը յարձակի պահակներուն վրայ: Այս բռնաբարութեան առջեւ մահապարտները բանտ կը նետուին, եւ կապոյներու պատգամաւորութիւն մը կ'երթայ չնորհ հայցել կայսրէն այդ երկուքին համար:

Կայսրը, բարեհամբոյր չի գտնուիր, կը մերժէ եւ անոնք վերստին կը կախուին:

Բազմութիւնը կ'ըմբռստանայ: Քալքաս շատ ժողովրդական էր:

Այս բանը յուզումի մատնած էր կրկէսը եւ կայսերական օթեակը:

Քառիպէռ եւ Նիկէփորոս՝ որ հազիւ մտած էին օթեակը, կը խօսակցէին այս եղելութեան վրայ:

Կապոյները վերջին աստիճան գրգռուած են, ըսաւ Նիկէփորոս, ամբոխը այնքան ալեծուփ է եւ այնքան թըշնամալից. որ կը վախնամ այն վայրկեանէն, երբ լիքոսթրաթ նշանը պիտի տայ ծափողջոյններու, երբոր կայսրը երեւնայ:

— Անա՞նկ կը կարծես, հարցուց Քառիպէռ, քիչ մը սկեպտիկ կերպով:

— Այս՛, այդպէս կը կարծեմ:

Նոյն միջոցին, Թրիպոնիէն, Պելիզարիոս եւ Մէնտիւս ներս մտան:

Ժողովուրդը, որ ընդհանրապէն իր ծափերը չէր խնայեր, լուս մնաց, կեղծելով թէ կը հետաքրքրուէր գերիներով, որոնք մրցարանին մէջ կը նետէին անուշաբոյր գերաններ՝ զոր ապա կառավարները, կուռողները պիտի վերցընէին:

— Գէ՛շ բազմութիւն, ըսաւ Թրիպոնիէն Պելիզարիոսի: Պատրաստ ես զօրապե՞տ:

— Այս՛, ըսաւ Պելիզարիոս հանդարտութեամբ: Բոլոր մարդիկս հոս են եւ Նտրքաս՝ ի գլուխ անոնց, լա՛ւ զաս մը պիտի տայ, առաջին նշանին, հանդիսատ եղի՛ր:

— Կուսակալ հօտէմն լսած էր: խօսակցութեան խառնուեցաւ, կրկնելով:

— Շնորհիւ Աստուծոյ Պիտի վափաքէի այս իրիկուն ըլլալ...

Հօֆաթրաս, փութկոտ, եկաւ Քառիպէռի մօտ եւ գաղտնօրէն քաշեց անոր փէշը:

— Ի՞նչ կայ, հարցուց ֆրանկը:

— Զեւսակերպութիւնը, իշխանն, ըսաւ ներքինապետը, կը պահանջէ որ, ի տես կայսեր, մէկ ծունկդ գետին դնես եւ դէմքդ ալ ձեռքովդ ծածկուի, այսպէս:

— Ի՞նչո՞ւ համար:

— Զշանալու համար.

— Զեմ վախնար: ըսաւ ֆրանկը խնդալով:

— Ես ալ նոյնպէս, յարեց հօֆաթրաս, ժպտելով. բայց այս է արարողութեան ձեւը, կը հասկնաս:

Ու հեռացաւ:

Պահակներու մեծաւորը երեւցաւ օթեակին ծայրէ եւ ոսկեղէն գաւազանիկը վերցնելով գոչեց.

— Կա՛յսրը:

Հօֆաթրաս, անոր մօտիկը կեցած, աղաղակեց.

— Բացէ՛ք զուռերը:

Անմիջապէս երգեհոնները սկսան երգել եւ Սուրբ-Աօքիայի սիրտը հնչեց.

Ո՞ւր ես դու, Տէ՛ր երկնային,
Արեգակը հաւատքին,
Երեւցիր միայն մեզի
Աշխարհը քուկդ է քանզի.
Ամէն ինչ որ շունչ ունի
Ծունկերուդ թող խոնարհ.
Կայսրութեանդ փառապանձ
Երկինք չնայիր աննախանջ։ Ողջո՞յն։

Մրցարանին հակառակ կողմին եղեւնեայ դուռերը բաց-
ուեցան. եւ թափօրը անցնիլ սկսաւ հետեւեալ կարգաւ. —
Երկու բուրվառակիրեր. կրելով ոսկեայ խնկամաններ.
խումբ մը զինուորներ, երկու ուրիշ բուրվառակիրեր, ու-
րիշ պահակներ, բոլորն ալ ձերմակ հագուած, ոսկեայ բան-
ուածքներով։

Ետոյ կուգային կրկէսին պարուհիները, մերկ, ձեր-
մակ ձիերու վրայ հեծած, խումբ մը աստիճանաւորներ եւ
վերջապէս երկու վերջին բուրվառակիրեր ու անմիջապէս
յետոյ կառքը՝ ուր կայսրը ոտքի վրայ կեցած էր. այս
կառքին լծուած էին ինը սպիտակ ձիեր, ոսկեայ սմբակ-
ներով։ երկար բաշերով, առաջնորդուած նուպիացի գերի-
ներէ։

Կայսրը մեծ համազգեստով շքուած էր, կայսերական
ծիրանի գերարկուն վրան՝ ոսկի բանուածքներով եւ քա-
րերով զարդարուած, որոնց վրայ արեւը կը ցանցնէր իր
հաճանչները։ Մէկ ձեռքով կը բռնէր երկրագունդը, միւ-
սով՝ մականը. գէմքը խիստ էր եւ մտածկոտ, ապարօշին
տակ։

Բազմութիւնը լուռ մնաց. ո՛չ աղաղակ, ոչ ծափ։
Թափօրը մրցարանին մէջ յառաջացաւ լոսութեամբ։
— կը յուսամ դեռ. ըստ Թրիպուհին. Պելիզարիոսի
ականջին, թէ կայսրուհին մուտքը ամէն ինչ պիտի կար-
գադրէ...
Պահակներու մեծաւորը վերստին առաջ անցաւ. ոսկ-

եայ գաւազանիկը վերցուց եւ ձայնեց.
— Ակուսթա՞ն։
Նուազախումբը հնչեց.

Հաւատացեա'լք ծռեցէ՛ք
Ահա ինքըն Ակուսթա՞ն։
Անմահ քընարք երգեցէք
Թրթըռաշունչ, ովսաննա՞ն
Սէրովրէք եւ քէրովրէք
իր գովասանքն երգեցէք,

Ակուսթան երեւցաւ։

Ճքեղութեան եւ գեղեցկութեան երազ մըն էր։
Կայսրուհին՝ վատահ ըլլալով որ, Անդրէս հոն չպիտի
ըլլար. իր գէմքէն վանած էր անհանգստութիւնը; կը ժպ-
տէր եւ իր ոսկեհուռ զարդարանքին մէջ, երբեք այնքան
մանկատի եւ այնքան գեղանի երեւցած չէր։

Առջեւէն կ'երթային գերիներ, իր ոտքերուն տակ,
թանձր գորգերուն վրայ, ծաղկի թերթեր կը նետեին եւ
բուրվառակիրերը կ, խնկարկէին։ Օգոստոսուհիին գէմքը
ծածկուած էր ոսկեփայլ քօղով մը, որ խիստ նուրը եւ թե-
թեւ էր, անանկ որ կատարելապէս կ, տեսնուէր. սակայն
ձայն մը գոչեց։

— Քօ՞ղը.

Ուրիշներ եւս կրկնեցին.

— Քօ՞ղը, քօ՞ղը:

— Ի՞նչ կ'ուզեն, հարցուց Թառիպէո։

— Կ'ուզեն որ կայսրուհին վեր առնէ քօղը։

Այդ միջոցին, կայսեր թափօրը հասած էր կայսերական
օթեակին մօտը. կառքէն իջաւ եւ հագուստներուն ծան-
րսւթեան ներածին չափ, շուտով մը գանուն մօտեցա-, ուր
անմիջապէս, խաղերուն նշանը տուաւ, այն յոյսով թէ, ո-
րոտալ սկսող խոռվութեան մը առաջքը պիտի կրնար առ-
նել։

Մերկ հեծելուհիներն էին որ խաղերը բացին, անցնելով շրջանակներու մէջին եւ կամ ցատկելով ձիգ պարաններու վրայէն, միշտ ոտքի կեցած իրենց ձիերուն վրայ:

Յետոյ սկսաւ գաղաններու դէմ մարտնչողներու կոփը, բայց ժողովուրդը՝ առիւծներ եւ վագրեր սպաննող այս մարդոցէն համ չառաւ:

Վերջապէս կառարշաւները կը սկսէին, հակառակ հետքնետէ սաստկացող աղաղակներուն:

— Քօղը, քօղը:

Թէոտորա, այս պոռչութեներէն ջղայնացած, եւ կարծելով որ պիտի կրնար զանոնք հանդարտեցնել, կառ անոնց ասպարէզ կարդալ, քօղը քաշնց եւ մրցատեղիին մէջ նետեց:

Ծափերը սկսան սկսայն անժիշապէս, այդ լայնածաւալ կրկէսին մէկ կէտին վրայ՝ եւ միայն այդ կէտին վրայ, խառնաշփոթութիւն մը պայթեցաւ, կոփւի սկզբնաւորութիւն մը:

Յուստինիանոս, որ կարճատես էր, ծռեցաւ Պելիզարիոսի.

— Ի՞նչ կ'անցնի կը դառնայ զօրական.

Զօրապետը ամէն ինչ տեսած, լսած եւ դուշակած էր: Պատասխանեց.

— Թշուառականին մէկը՝ որ նախատելու սկսաւ սատուածային կայսրուհին. բայց պահակները իր վրայ յարձակեցան. վայրկեան մը յետոյ՝ քու ոտքի սերբեւ պիտի ըլլար:

— Այո՛, թող իհածի բերեն, ըսաւ կայսրը, հազիւ դոպուած կատաղութեամբ մը. այս խոռվայոյզ ժողովուրդը դաս մը կ'ուզէ, ու պիտի տամայդ դաւը: Գոցեցէք դուռները:

Կայսերական օթեակին պրոնզեայ դռւուրը փակուեցան. Թէոտորա աղաղակը լսած էր, բայց խօսքերը՝ ո՛չ Անթոնին ալ լսած էր:

— Ո՞վ է պոռացողը, ըսաւ կայսրուհին.

— Չեմ գիտեր, պատասխանեց Թէոտորա կատաղութեամբ. բայց ով որ ալ ըլլայ . . . :

Յուստինիանոս, անհանդարտ, հարցուց Պելիզարիոսի:

— Գոնէ, պէտք եղած զգուշութիւնները ձեռք առաջնորդ:

— Վագրը կրնայ դուրս ելլել, տէր, սակայն անոր ձիրանները պիտի հանենք, կտրենք:

Շարժումով մը, պալատին նայող դուռերը բանալ աըւաւ եւ Յուստինիանոս, սրահներու մինչեւ ծայրերը լեցուն տեսաւ զրահակիրներով, կոթնած իրենց նիզակներուն վըրայ եւ սուրերն ալ մէջքերնին:

Առաջին անգամ իօֆաթրաս տեսաւ խոռմբ մը դինուորաները՝ որոնք պոռացող մարդը կը բերէին:

— Ահաւասիկ նախատողը:

Թէոտորա, բուռնցքը գոց, պոռաց.

— Թօ՛ղ հոս բերեն: Բերէ՛ք հոս.

Հայհուչներու մէջ, կոպորէն հրմշտկուելով, մարդը երեւցաւ:

Թէոտորա զարհուրանքի ճիչ մը արձակեց:

— Ի՞նքը:

Անթոնին, անոր թեւը բռնեց.

— Զգո՛յշ կաց.

Թէոտորա, գեռ չկրցաւ ինքինքին գալ:

— Ի՞նքն, ի՞նքն է:

Յուստինիանոս այս աղաղակին իմաստը չհասկցաւ:

— Հանդարտէ՛, վրէժդ պիտի լուծուի, ըսաւ Թէոտորային:

Անթոնինի վրայ ծռած. առանց աչքէն հեռացնելու Անդրէասը, Թէոտորա թոթովեց.

— Ահ, Աստուած իմ: Աստուած իմ: Կարելի՞ բան է: Յուստինիանոս քայլ մը առած էր գէպի խոռմբը՝ որ ձերբակալած էր Անդրէասը:

— Ծունկ չոքի՛ր, ըսաւ:

Բոլորը աղաղակեցին,

— Ի ծո՛ւնը:

Զրահակիրները բանտարկեալին ուսերը ձնշեցին, որ ի ծունը իշաւ:

— Գարշելի՛ գերի, նախատեցիր կայսրուհին, ըստ
Յուստինիանոս, ծոելով մարդո ն վրայ՝ որ հանդարտ կը
կենար եւ աչքերէ չէր հեռացներ կայսրուհիէն.

Պատասխանեց.

— Բայ՛, որ զինքը տեսնելուս պէս, այդ սոսկումի ճի-
շը արձակեցի:

— Ինչո՞ւ, շան որդի, կը նախատես քու վեհապետու-
հիդ:

— Ինչո՞ւ, բոնակա՛լ, մեղի կուտաս, իրը վեհապե-
տուհի, փաղաքուշ կին մը:

— Արիւնովդ պիտի քաւես այդ բառդ:

Անդրէաս արհամարհանքի ժպիտ մը ունեցաւ: Յետոյ.

— Կ'ուզե՞ս, որ ամէն ինչ լաւ կատարուի: Բայ՛ կնո-
ջըդ, որ սլաքը մխէ իմ սրտիս մէջ, ինչպէս ըրաւ Մար-
սէլոսին:

— Ա՛հ, թշուա՞նը, ըստ Թէոտորա Անթոնինին: Մեզի
կը մատնէ:

Գերագոյն ճիգով մը, Անդրէաս հեռացուցած էր զինք
բոնողները, եւ սուքի վրայ, սոկեայ ուաքը նետած էր
Թէոտորայի ոտքերուն տակը:

Ներկայ եղողներէն անհուն աղաղակ մը փրթաւ.

— Ի մա՞ս:

Յօւստինիանոս կանչեց.

— Կործիա՞ս:

Էօֆաթրաս եւս ձայնեց.

— Դահի՛ն:

Կաշիներ հազած մարդ մը, նեղ ճակտով, զօրել մկան-
ներով, մօտեցաւ, ծանր եւ լայն դանակ մը բոնած: Զին-
ուորները բոնի կերպով ծունկ չոքեցուցած էին Անդրէասը:

— Զա՛րկ. ըստ Յուստինիանոս դահիճին:

Բայց Թէոտորա խոյացաւ, մէկդի հրելով դահիճը:

— Ա՛հ. գաղա՞նը: Մի՛ սպաննել տար:

Յօւստինիանոս, ապշահար, Թէոտորային նայեցաւ:

— Կ'ուզե՞ս:

— Այո՛, կ'ուզեմ, ըստ Թէիտորա, յիմար աչքերով:

— Եր մտածես որ, այսպիսի մահ մը, առանց տանջանքի. ըս-
տուզիւ իրեն համար շատ քաղցր պիտի դոյ:

— Այո՛, ճիշդ է, կայսրուհին իրաւունք ունի:

— Տանջա՞նքը, գոչեցին ձայները:

Թէոտորա Յուստինիանոսի թեւին կառչելով, սուր
ձայնով մը ըստ, անանկ որ կայսրը բարկութեան նշան
աեպեց.

— Ինքնակալ, այս մարդը ինծի կուտա՞ս:

— Առ, ըստ կայսրը, քեզի կուտամ զայն:

Անդրէաս, կապուած, գետինը երկնցուած, , տակաւին
զօրութիւն ունէր նախտելու զնէ.

— Վա՛տ հոգի՛, լրտեսունի՛:

— Բերանը խցեցէ՞ք. տակաւին զիս կը նախատէ:

Ու Թէոտորա ականջները խցեց ձեռքերովը, չլսելու
համար բնաւ այդ սիրական ձայնը, որ իրեն լուտանքներ
կը տեղար:

— Մէսալի՞ն, պ ուաց Անդրէաս.

— Բայց խցեցէ՞ք բերանը, պոռաց չարաբաստիկ կինը,
ինքնիրմէն ելած:

— Բո՞ք . . . :

Անթոնինի քօղը խլեց եւ պլորելով անոր բերանը խը-
ցեց, որ ինքզինքը կ'ուտէր, անոր հզումէն խուսափելու
համար:

Այս տեսարանին միջոցին, ամբոխին ժխորը կը հասնէր
մինչեւ պոռնզէ գուները: Այժմ, աղաղակ մը, ձայն մը մի-
այն, կը հասնէր մինչեւ կայսերական օթեակը:

— Ի՞նչ կ'ուզեն, հարցուց կայսրը, ջանալով իր նե-
ղութիւնը չայտնել:

— Կ'ենթադրեմ թէ այս մարդը կ'ուզեն, ըստ Թէրի-
պոնիէն. կը պոռան, կը կանչեն. Անդրէա՞ս, Անդրէա՞ս:

— Անդրէա՞ս. աւս գիշեմուան մարդասպաններէն մին.
յարկ Յուստինիանոս, քայլ մը ետ երթալով:

Պելիզարիոս մօտեցաւ իրեն:

— Իր աղատումը կ'ուզեն, աէր. եթէ մերժես, ապըս-
տամբութիւնը պիտի սկսի:

Թէոտորա միջամտեց.

— Ինձի կը վերաբերի անիկա, կը պահեմ զայն:

Այն ատեն կայսրը հասկցաւ որ վարանելու ժամանակը

չէր: ըստ Պելիզաբիոսի:

— Հառացիր, ու երբեք գթութիւն:

Թէոտորա միշտ ծուած Անգրէասի վրայ, իբր թէ անոր խցանը զետեղելու, մրմնջեց.

— Ա՛հ, թող զիրար խողխողեն եւ թող ամբողջ Բիւղանդիոն այրի՛: Բաւ է որ դո՛ւն մէջերնին չես:



ՃԳ.

ՍԻՐՈՅ ՎԱԽԱՆԸ

Կայսրը եւ իրենները, անոնք՝ որ գուրսը մղուած դառն կուի չէին մասնակցեր, պալատին մէկ նկուղին մէջ ապաստանած էին, մթին եւ տիրաբոյր: Աճապարանօքը հոն բերած էին գաղաններու մորթեր, զրոնզէ սեղան մը, քանի մը առարկաներ եւ էօֆաթրաս, իրեն ինչպէս եւ միւսներուն համար՝ փոխադրած էր հոն զինիով լեցուն ամաններ, գաւաթներ եւ ջաներ:

Այս նկուղը՝ դուրսէն կը գոցուէր պրոնզեայ դուռով մը, ծանը եւ կարծ սիւներ կը պաշտպանէին կամարը, բայց պատերը, առաստաղը նկարուած էին խստամբեր պատկերներով: Ամէն կողմ, կրօնական վերտառութիւններ եւ պատկերներ այն կրօնքէն՝ որ այս կամարներուն տակ ապաստան փնտառ կայսեր գահակալութենէն հինգ կամ զըրեթէ վեց դար առաջ. հաստատուած էր Աստուծոյ մը կողմէ:

Ինչպէս ըսինք, այդ տեղոյն երեւոյթը տխուր էր, մութ եւ խոնաւ ըլլալուն համար: Մարդ կարծես կը զգար թէ այդ քարերուն զանդուածին տակ պիտի ջախջախուէր:

Գիշեր կը տիրէր հոն, սակայն ո՞չ միայնութիւն կայսրը, Թրիպոնիէն, նախարար Փրեսիուս, իր մտերիմ ներքինին՝ էօֆաթրաս, դողդոջուն, լուռ ու մունջ սպաններ եւ պահակներ հոն ժողուըսւած էին: Սակայն, այդ խառնամբուին մէջ, կայսրը շրջապատուած էր մեծ յարգանքով: Տակաւին գահընկէց չէր:

Յուստինիանոս, զանազան յուզումներու հետեւանօք,

ալ աւելի գախկուս դարձած . երկնցած էր գաղաններու մորթով ծածկուած անկողնի մը վրայ:

Թողած էին որ կայսրը լռութեան մէջ հանգչի . սակայն նա չէր քնանար:

Անուն մը , սիակ անուն մը , կատաղի բազմութեան կողմէ արձակուած , — «Անդրէա՞ս» — , բաւական եղած էր զայն արթուն պահելու :

Մտածումի տրամաբանական վարժութեամբ մը , դժըն դակօրէն , այդ նողկալի անունը կը կապէր —այնքա՞ն մեծ էր շիոթութիւնը — կայսրուհիին վարուելակերպին :

Քիչ քիչ , յիշատակները աւանլի պայծառ կ'ըլլային եւ մութէն դուրս կ'ելլէին : Ինքզինքին առաջին հարցում մը կ'ուղղէր:

— Ինչո՞ւ համար , Օգոստոսուհին , երկու անգամ , իբր բարկութեան եւ այս Անդրէասին միջեւ մտած էր :

Իր մտածումը տակաւին խաւորի մէջ կը թարթափէր:

Այդ միջոցին , Թրիպոնիէն՝ ականջը փակցուցած պրոնդ դրան , մտիկ կ'ընէր ու կը հարցուփորձէր իր մօտ զըտնուող Փրէսիուար:

— Բան մը չե՞ս լսեր :

— Այո՛ , հեռաւոր պոռչառուքներ , բարեբախտաբար սակայն զարհուրելի՝ կատաղի ծովու մը աղաղակներուն պէս :

Էօֆաթրաս , որ ինքինքը միսթարել կ'ուզէր , պատահած բանները ուրահաւով՝ աւելցուց .

— Պալատան դռները խնամքով գոցուած են :

Թրիպոնիէն քիչ մը կոշտութեամբ զայն ընդմիջնեց :

— Բան մը չէ փակ ըլլալը : Աղէկ պաշտպանուած են : Փրեսիուս , այս ուղիղ հարցման առջեւ ճշմարտութիւնը չծածկեց .

— Զպիտի համարձակին պատասխանելու : Պահակ զինուորները , երբեմն վատութեամբ , չմիացա՞ն խոզվարներուն :

Թրիպոնիէն հաստատական նշան ըրաւ :

— Կորելի՞ է վստահիլ անոնց վրայ՝ որ մեզ կը շր-

Չապատեն :

— Սպաննուելու համար , այո՛ , ըսաւ Փրեսիուս :

— Անա՞նկ է , հարցուց խղճալիօրէն էօֆաթրաս :

— Այո՛ , աւա՛զ , առանց Պելիզարիոս եւ Մէնտիւսի բարբարոսներուն :

— Կորսուա՞ծ ենք ուրեմն , հարցուց եղերական անձակութեամբ խեղճ ներքինին՝ որ իր ճերմակ հագուստին ծալքերուն մէջ կը դողզզար :

Բայց Թրիպոնիէն չպատասխանեց անոր . խօսքը ուղղեց Փրեսիուսի , որ կարող էր զինքը հասկնալու :

— Անաւասիկ ի՞նչ հետեւանք կ'ունենան այս աղէտները՝ որոնք առ ոչինչ կը գրեն . մարդկային խոհեմութիւնը : Հակառակորդ երկու կողմերը՝ կապոյտները եւ կանանչները , ընդհանուր կատաղութեան մը մէջ իրարու հետ կը միանան , մինչ վրէքը լուծելու ֆալքասի , կախուած , միւսը՝ ազատելու այդ Անդրէասը , մեր ճեռքերէն : Պատիկ պատճառներէն մեծ արդիւնքներ կը ծնին : Բաղաքին զումարատակները միացան ապստամբներուն : Պահակները՝ Անդրէասը բանտ տանելու ժամանակ՝ կը յանձնեն պահանջող խուժանին , եւ մենք հազիւ ժամանակ՝ կ'ունենայինք փախուստ տալու :

Պահ մը լռութենէ յետոյ , Թրիպոնիէն շարունակեց .

— Խաղերու բացումէն ի վեր , այսինքն երկու ցերեկ եւ երկու զիշերէ ի վեր , փակուած ենք այս նկուղին մէջ : Ու հիմա , ըսաւ ձայնը ցածցնելով , աստուածայինն Յուստինիանոս , տէրն աշխարհի , սպասնալիքի տակ , չի գիտեր թէ ո՞ւր պիտի կրնայ գտնել ապաստարան մը , եւ փախչիլ անձանօթի մը առջեւէն , որուն կտրած զլուխը իբօտրօմի աւազներուն մէջնետել տալը իրեն կը վերապահէր :

— Ու այդ Անդրէասը , հարցուց Փրեսիուս , ո՞վ է ։ Եւ ո՞ր սատանան է որ մեզի զրկեց :

— Շը՞թ , լոէ՛ , մի՛ խօսիր այդքա՞ն թեթեւութեամբ անոր վրայ , որ թերեւս վազուան տէրը պիտի կրնայ ըլլալ : Երեքը մէկանց լոեցին :

Միշտ , ապստամբութեան աղմուկը կը լսուէր , ծովու

մոնջիւնի մը պէս :

Թրիպոնիէն վարանում մը ունեցաւ, սակայն կրցաւ յաղթել անոր :

Ու, դառնալով Էօֆաթրասի.

— Սակայն պէտք է իմաց տալ կայսրուհին :

— Ակուսթան կը մնայ պալատան մէջ, բայց եթէ պէտք կը տեսնես, ըսեմ կայսեր :

— Ենորհակալ եմ, ես կ'երթամ ըսաւ Թրիպոնիէն :

Մօտեցաւ կայսեր, որ տեսնելով անոր գալը, ելաւ եւ մէկ արմուկին վրայ նստաւ :

Թրիպոնիէն իր խնդիրը յայտնեց :

Պէտք կա՞ր իմացնել կայսրուհին, գալու միանալու կայսեր, այս զաղտնի տեղույն մէջ, ուր ոչ ոք պիտի խորհէր գալ փնտուելու զայն՝ որ ինքնինքը բոլոր տիրապետաներու տիրապետը կը կարծէր :

Յուստինիանոս, դժնկակ կերպարանքով մը, պատրիկին ըստածները մտիկ ըրաւ : Համապատասխոն էին անոնք, կայսեր ծածուկ կառկածներուն եւ վայրագ նախանձութեան :

Վայրիեան մը վարանեցաւ, յետոյ .

— Իմացուր անոր, եթէ գիտես թէ ո՞ւր պիտի կրնաս զանել, ըսաւ դառնութեամբ :

— Անշուշտ թէրամն է, մըմոաց Թրիպոնիէն, որ բան մը վտանգել չէր ուզեր:

— Յուստինիանոս զա՞ռն ժպիտ մը ունեցաւ:

— Աւսկից անշուշտ կը դիտէ այդ հրդեհը՝ որ իր գործն է: Կ'ուզէի հոսոնալ առանց բացումը կատարելու խաղերուն. քու խորհուրդդ էր այդ, պատրիկ, նոյնպէս եւ քուինդ, կուսակալ:

Էօտէմօն այդ միջոցին կայսեր մօտեցած էր, կարծելով որ նա պէտք ունէր իրեն:

Գլուխը երերցուց ի նշան հաւանութեան .

— Այս, շարունակեց կայսրը, բաւական չէ զայն ազատելը, այլ կը պահանջէ զայն իր իշխանութեան տակը պահել: Յաղթական, զայն կը տանի: Ապստամբութիւնը կը պայթի, պահակ զինուորները զիս կը լքեն եւ Անդրէասը կ'ազատեն եւ իրենց պետ կը կարգեն, եւ եթէ ազատամբութիւնը պետ մը ունի, այդ կնոջ կը պարտի:

թեամբ պիտի յարձակէր այս պալատին վրայ, որ քառասուն եւ ութ ժամէ ի վեր պաշարուած է, զայն պարապ կարծելով: Բայց այս կինը կրցաւ մեր վրայ պարտադրել իր հակառակ կարծիքը եւ այսպէսով մեր վրայ պայթեցնել այս փոթորիկը: Աստուած գիտէ ի՞նչ նպատակաւ: Կը կարծե՞ս, ըսաւ կուսակալը.

— Ուրիմն բացարէ իր ընթացքը: Գեշերը, վասնգի վախէն, մեր քննատութեան միջոցին. յիշողութիւնները կը զարթնուն, կը մօտենան, իրարմով կը լուսաբանուին: Դեռ քիչ առաջ ատոր վրայ կը խորհէի: Մարսէլոսը՝ որ օգնութեան կը կանչէ Անդրէասը, ամէնքնիս կ'իմանանք ատիկա միայն չի լսեր: Պելիզարիոս կ'ուզէ փնտուուք կատարել աղօթարանը, պարտէզները, նէ կը սոսկայ, կը հակառակի՛, ինքինքը ցոյց կուտայ՝ հարցաքննելու Մարսէլոսը, ու զայն կը սպաննէ. խօսեցնելէ առաջ: Վերջապէս, այդ Անդրէասը զինքը կը նախատէ հրապարակաւ, ինքն է որ գարձեալ կը սլանայ եւ դահճին բազուկը կը կեցնէ: իր ատելութիւնը՝ աւելի երկար տա՞ջանք մը կը պահանջէ: Տարօրինակ ատելութիւն, կը հասկնաք:

— Արդարեւ, ըսաւ կուսակալը:

— Ու, շարունակեց կայսրը, բաւական չէ զայն ազատելը, այլ կը պահանջէ զայն իր իշխանութեան տակը պահել: Յաղթական, զայն կը տանի: Ապստամբութիւնը կը պայթի, պահակ զինուորները զիս կը լքեն եւ Անդրէասը կ'ազատեն եւ իրենց պետ կը կարգեն, եւ եթէ ազատամբութիւնը պետ մը ունի, այդ կնոջ կը պարտի:

— Տէ՛ր, կը յիշե՞ս, ընդմիջեց վախկոտութեամբ Թրիպոնիէն, երբոր իմացաւ թէ Անդրէաս յանձնուած էր, նըւմարեցիր իր բարկութիւնը, յուսահատութիւնը եւ սոսկումը:

— Անոր համար թերեւս, ըսաւ Յուստինիանոս կոպատութեամբ, իր գաղտնի մտածումներուն քողը վերցնելով:

Ուսքի ելաւ եւ քանի մը քայլ առաւ։ Բայց աչով վայրկեանին, հակառակ գուռներուն եւ պատերուն թանձրութեան։ աղագակներ հասան մինչեւ կոյսեր եւ իր շուրջիններուն։

— Յաղթութիւն, յաղթութիւն։

Ամէն անոնք. որ այս կամարներուն կիռաստուերին մէջ կը սպասէին կեանքի կամ մահուան, իրարու փարեցան անկիւնի մը մէջ. անոնք որ զէնք կը կրէին, պատրաստուեցան կոփւի. բայց ձայները կը շատնային։ արագ քայլերու աղմուկ մը լսուեցաւ եւ մարդ մը ներս մտաւ քրտնած եւ մերկ սուր մը՝ ձեռքին։

Յուստինիանոս, խենթ կտրած, դարձաւ դէպի զինուորները եւ պատրիկները։

— Դէպի ինծի՛, աղազակեց. պաշտպանեցէք դուռերը սպաննուեցէք ձեր կայսեր համար, վատե՛ր։

— Բարեկա՛մ, աղազակեց եկող մարդը։

— Ո՞վ ես, մի՛ յառաջանար։

Երկայն նրբանցքներու խորութեան մէջ, կը լսուէին խումբ մը մարդոց ձայները, եւ ջաներու լոյս մը կը ծընէր։

— Քառիպէոն եմ, ըսաւ մարդը. Պելիզարիոս կը յաղթանակէ։ Ապսամբները. իրօտրօմի մէջ բռնուած, ուր էր գործողութեան կեղրոնը, բոլոր դուռներէն միաժամանակ յարձակում կրցին։ փառաւորապէս պարառուեցան եւ բարբարոսները աստիճան առ աստիճան, ամէնքն ալ ջարդեցին։ Սպանդանո՛ց մըն է։

— Փա՛ռք պատերազմի տիրոջ, ըսաւ Յուստինիանոս, իր կայսերական ձայնը վերստանալով։

Այն ատեն, Քառիպէո պատմեց, որ իրենց առաջին յաջողութեան արրշիոին մէջ, ապսամբները դահնկէց յայտարած էին կայսրը եւ անոր տեղ դրած իփաթիոս տնուն մէկը. քեռորդի ննասթաս կայսեր։ եւ թագի չգոյութեան պատճառաւ անոր ճակատը պաշկած էին ոսկեայ շղթայով մը։ Պելիզարիոս թողուցած էր ուղածնին ընելու, ասով ժամանակ շահած էր պաշարելու իրօտրօմը՝ ուր

խոռվարարները թագարութեան վայր ընտրած էին։ Յարձակումը սկսած էր միաժամանակ բոլոր գոներէն։ զիմաղրութիւնը գարհուրելի էր, բայց ջարդը սկսած էր։

— Ու այդ իփաթիոսը բռնուեցա՞ւ։

— Ես ինքս էի որ զայն գերի բռնեցիւ ու ահա այն ոսկիէ շղթան՝ որ կը պսակէր անոր ճակատը։

— Խոռվայր խողխողել տամ, ըսաւ Յուստինիանոս Շատ բարի, իշխանդ դու ֆրանկ, որ միացար զատին տիրոջ մը՝ քուկդ չէր։

— Ես քու հիւրդ եմ, ըսաւ Քառիպէո։ Բնակարանիդ վրայ կը յարձակին. պէտք էի զայն պաշտպանել։ իմ պարագանութիւնս էր։

— Էժ ալ պարտականութիւնս պիտի ըլլայ միշտ յիշել ձեր ըրածը։ Բայց Անդրէասի նկատմամբ բան մը չե՞ս ըսեր ինծի՛։

— Փախուստ տուաւ։ Այժմ, որ յաղթական ես, տէր, թոյլ տուր, որ գթութեան վրայ խօսիմ։ Պելիզարիոս ջարդը կեցնել տուաւ, քու հրամաններուդ կը ոպասէ։ Ապըստամբներուն կէսը, զէնքերը վար դրաւ ու ծնրադիր, մըրցարանին մէջ, գթութիւնս կը հայցէ։

Յուստինիանոս կազմեցաւ։ վտանգը անցնելուն պէս, վայրի գազանը իր իրաւունքներուն տէր կը լողանար։

— Երբե՛ք գթութիւն։ ամէնքն ալ խեղզաման ըրէք և արիւնը թող ելլէ մինչեւ ձեր մէջքը։

— Մէկ բառով, տէր, քսան հազար մարդկային արարածներ մահուած դատապարտել։

— Ո՞չ աւելի. . . ։ Ըսէ՛ք Պելիզարիոսի, որ կ'արգիլեմ իրեն իմ ներկայութեանս ելլել, ցորչափ կրկէոին մէջ ողջ մարդ մնայ։

— Ուրեմն, ըսաւ Քառիպէո, քայլ մը ետ երթալով։ ուրիշի մը միջոցաւ ըսել տուէք ատիկա։ Դահիճին սպասաւորը չեմ ես։

Յուստինիանոս պէտ նայուածք մը ունեցաւ։ Դարձաւ պատրիկի մը եւ ըսաւ անոր։

— Դուն գնա՛։

Մարդը գնաց այդ վայրկեանին իսկ, երբ Թէոտորա և
Անթոնին, իրենց առջեւ ունենալով ներքինապետ Էօֆաթ-
րասը, գետնափոր սրահը կը մտնէին

Հեռուէն, Յուստինիանոս, պոռաց անոր.

— Եկուր, Ակուսթա, եւ ուրախացի՛ր. ամէն ինչ ա-
զէկ կ'երթայ:

Յետոյ կուսակալ Էօտէմոնի թեւը բռնեց եւ ցած ձայ-
նով ըստեւ.

— Պիտի տեսնես որ առաջին բառը Անդրէասին համար
պիտի ըլլայ:

Ու, նորէն կայսրուհիին դառնալով, աւելցուց.

— Ապստամբութիւնը վերջ գտաւ. իրենց պետը՝ իմ
ձեռքերուս մէջն է.

Թէոտորա արագ- արագ կ'իջնէր.

— Անդրէասը, հարցուց:

— Ո՞չ, ոչ, Անդրէաս, այլ Իփաթիոս, որը կայսր հըռ-
չակած էին: Անդրէաս աներեւութացած է:

— Մեռա՞ծ, հարցուց Թէոտորա:

— Ցայտնի չէ:

Ու, կրկին անդամ, Յուստինիանոսի ջղուտ ձեռքը
չնշեց կուսակալին դաստակը:

Անթոնին տեսած էր այդ ժեսթը եւ հասկցած: Կամա-
ցուկ մը ըստ Թէոտորային.

— Զգուշացի՛ր:

Մէնտիւսի եւ Կոնսդանդիոսի կողմէ առաջնորդուած
խումբ մը բարբարոսներ, լուսակիր ջահերով, երեւցան
դրան առջեւ. չըլապատած էին պարտեալ եւ արիւնոտ
մարդ մը:

— Տէր, ըստ Մէնտիւս, Իփաթիոսն է որ քեզի կը
բերեմ:

— Քիչ մը վերջ, պոռաց Յուստինիանոս, տիրելու հո-
գերէն պիտի ազատենք զինքը: Կանչել տուր դահիճները:
Եկուր Ակուսթա, յարդանք ընծայելու մեր յաջորդին:

— Ահ, ըստ Թէոտորա, թոյլատրէ ինծի որ այդ
տանջանքին ներկայ չգտնուիմ:

— Ինչպէս որ կ'ուզես, Ակուսթա, ազէկ: Ուրեմն վա-
զը, որովհետեւ բոլոր գիշերը այս ապստամբներով պիտի
զբաղիմ: Լո՛յս տուէք ինծի:

Կայսրը, իր հետեւորդներով, ուղղուեցաւ դէպի սրա-
հին միւս ծայրը: Թէոտորա եւ Անթոնին առանձին մնացին:

Կայսրուհին, կայսեր թողած մորթէ անկողնին վրայ
փռուեցաւ:

— Անհետացա՞ծ, մեռա՞ծ, վիրաւորուա՞ծ, գուցէ, ը-
ստ նէ:

— Սւելիցած, սիրական տիրուհիս, աւելի ցած, կը
պաղատիմ քեզի. գուցէ շրջապատուած ենք ականջներով որ
զմեղ կը լսեն:

Բայց Թէոտորա բոլորով սրտիւ իր վիշտին յանձնուած
էր եւ միայն զայն կը տեսնէր:

— Ո՞ղջ է թէ մեռեալ: Ո՞ւր գտնել զայն այս հրդեհ-
եալ քաղաքին մէջ:

— Ու ինչպէս զուրս ելլել. պալատան դոները փա՞կ են:

— Ո՞չ ինծի համար:

— Քեզի համար, մանաւանդ, տիրուհիս. խոհեմ նղիր.
տէրը կասկածներ ունի: Լոէ՛, ահա կուգան:

Ներքինի Էօֆաթրան էր: Մեծարանօք յառաջացաւ
դէպի կայսրուհին:

— Կին մը եկած է, որուն կը սպասես եղեր, աստ-
ուածային. Թամիրիս կը կոչուի:

— Եղիպտուհի՞ն, ըստ Անթոնին զարմացած:

Բայց Թէոտորա յոգնած շարժուձեւ մ'ըրապւ:

— Սա վայրկեանիս ի՞նչ պէտք ունիմ անոր:

Անթոնին, ծոելով անոր, ականջին փսփաց.

— Ընդունէ զայն, տիրուհիս, կ'աղաչեմ: Իր թովչու-
թեան երբեք աւելի պէտք չպիտի ունենաս քան հիմա:
Քու իսկ փրկութեանդ համար, եւ նոյն իսկ Անդրէասին
համար:

Յանկարծ սիրահեղուկին յիշատակը միտքը ինկաւ
Թէոտորային: Անով չպիտի՝ կրնար իր տիրականութիւնը
վերստանալ Յուստինիանոսի վրայ:

Էօֆաթրասի ըսաւ.

— Ներս բերէ՞ք զինքը,

Մարդուն գուրս ելած ատենը Անթոնին ժամանակ գըտաւ, ծռելով, Թէստորային ըսելու:

— Երանի՞ թէ հետը բերած ըլլար. պիտի կրնայիր կայսեր բոլոր կասկածները անհետացնել, եւ քու վնտըռտուքներուդ ալ պիտի կրնար օգնել:

Թէստորա անոր ձեռքը սեղմեց, ըսելու համար թէ հասկցած էր.

Էօֆաթրամ վերադարձաւ Թամիրիոին հետ: Պառաւ կինը, գետնաքարչ, շատ տկար կ'երեւէր, մազերը՝ ցիր ու ցան, եւ դէմքը՝ թախծալից:

— Սիրահեղուկն է որ կը բերես ինծի, հարցուց անմիջապէս կայսրուհին:

— Այո՛, վեհապետուհի:

Ու Թամիրիս խոնարհեցաւ:

— Հասկցա՞ր հիմա թէ ո՛վէ Զոէն:

— Զքեզ կայսերական օթեակին մէջ տեսայ: Երանի՞ թէ ճշմարտութիւնը աւելի շուտ իմացած ըլլայի. խեղճ տղաս տակաւին ողջ պիտի ըլլար:

— Ասրո՞ւն:

— Մեգա՞ւ:

— Ա՛հ խե՞զ կին:

— Սպաննուեցաւ, ինչպէս սպանդանոցի անասուն մը: Պահակ մը նետեց զայն իմ ոտքերուս տակ անկենդան: Այժմ ամէն ինչ լմնցած է, կրկէսը արիւնով լեցուած է, ապօտամբութիւնը զապուած, կոիւի միջոցին մեր գառագեղները խորտակուեցան, վագբերը եւ առիւծները փախան մրցարանին մէջ, մարդոց կատաղութենէն զարհուրած: Այս գարշելի քաղաքին մէջ այսու ընելիք մը չունինք, ահա քեզ կը յանձնեմ հեղուկը:

— Քու վիշտին մէջ չ'մոոցար ինծի:

— Ո՛չ. քեզի խոստացաւ անանկ յատկութեամբ օժաւած հեղուկ մը, ուրկէ խմող մարդը աղու մը պէս քեզի

հլու հպատակ պիտի ըլլայ: Ա՛ռ ուրեմն զայն, չկայ կամք մը, որ կարենայ դիմադրել անոր զօրութեան:

Թէստորային երկնցուց ակատեայ փոքրիկ շիշ մը, ուղըեայ չղթայով մը կապուած:

— Որքա՞ն երախտապարտ եմ քեզի, ըսաւ կայսրուհին, առնելով չլչը: Ի՞նչ կը պահանջես այս զանձին համար:

— Ոչինչ, ինծի համար, աստուածային, իմ կեանքս Շերջացած է. բայց իբր փրկանք իմ որդւոյս, պիտի խնդրէի որ ուրիշ մը տաս ինծի:

— Պիտի տաս:

— Զգուշացիր, Աւկուսթա, ապօտամբներու պետերէն մին է որ պիտի խնդրեմ: Իմ աղաչանքներուս վրայ էր, որ այսն բազմութիւնը առաջնորդեց բանտը, զաւակս ազատելու համար. սակայն չա՛տ ուշ էր:

— Հանդիս եղիր, պարտքս պիտի հատուցանեմ:

— Եթէ ամէնէն աւելի յանցաւո՞րը ըլլայ: Եթէ ըհա՞յ նոյնիսկ այն՝ որ զքեզ նախատեց:

Թէստորա պառաւին ձեռքերը բռնեց: իբրն քաշելով, դողդոջուն՝ յուսոյ ծազումէն:

— Ա՛հ, թշուառական, լմնցուր. որո՞ւ նկատմամբ կը խօսիս:

— Անոր մասին՝ որ կը կոչուի Անդրէաս:

Թէստորա ուրախութենէն կաս կարմիր եղաւ:

— Անդրէա՞ս.

Պառաւ եղիպառուհին այդ աղաղակին իմաստը չ'ըմբռնեց:

— Երդուընցա՞ր:

— Այո՛, այո՛, ո՞ւր է անիկա: Երդուընցայ ու զայն պիտի աղատեմ. մի վախնար. բանտարկո՞ւած է:

— Ո՛չ:

— Վիրաւորուա՞ծ:

— Այո, իրիկունը, նետ մը զայն սրտին վերեւէն զարկաւ. բայց բեկելու արուեստը գիտեմ. վէրքը փաթթեցի և զայն խորունկ քունի մը մէջ ձգել տուի, դէմքը ծածկեցի

որպէսզի չճանչցուի, դուրսն է պաշտպանուած, իմ երեք
մարդերուս կողմէ:

— Անմիջապէս թող հոս բերուի:

Անդոնին ահուղողի մէջ ուղեց ընդմիջել.

— Ա՛հ, Տիրուհիս, ինչ վտանգ քեզի համար:

— Ո՛հ, աղաղակեց թէստորա. մաց որ, ամէն տեղ,
ի՞նչ վտանգ իրեն համար:

— Բայց կայսրը, վերստին կրկնեց Պելիղարիոսի կի-
նը:

— Ան հիմա ուրիշ հոգերով զբաղած է, հսկէ այդ կող-
մին, ըստ, դուռը ցոյց տալով.

Ու Թամիրիսի դառնալով.

— Գնա՞ , հոս բեր զի՞նքը:

Անթոնին զզաց որ անօգուտ բան էր այլս այս կինը
խոհեմութեան հրաւիրելը . զնաց զրան դուրսը կեցաւ-
թէստորա քանի մը քայլ անոր հետեւեցաւ.

Անդրէս, քու մօտդ ապահովութեան մէջ պիտի ըլլայ-
նոյն իսկ այս պալատին մէջ . ոչ ոք պիտի դայ զայն փնտ-
ռելու:

Թամիրիս կը վերադառնար երեք մարդոց առջեւէն, ո-
րոնք կը բերէին Անդրէսի մարմինը, ծածկուած, թամի-
րիսի կողմէ գլխուն ձգուած կերպասով մը.

Երիտասարդին մարմինը երկնցուցին անկողնոյն վրայ:
թէստորա երկու բռունցքները դրաւ անոր բերնին վրայ իր
հեծեծանքները մարելու համար: Նէ մօտեցաւ անոր, վերց
ցուց քողը եւ տեսաւ այդ ծիրական գլուխը, ցաւէն և կը-
պիտի յոգնութիւններէն աւրուած. մէկզի նետնց քօղը
Անդրէս շարժում մ'ըրաւ:

— Կը տեսնես, ըստ Թամիրիս, արդէն կ'արթննայ:

— Բաւական է, ձգէ մեզի եւ յիշէ թէ, Թամիրիս,
յանձին թէստորայի ունիս անկեղծ բարեկամուհի՝ մը:

Թամիրիս իր երեք մարդերովը, հեռացաւ նրբանցքնե-
րու մթութեան մէջ:

Թէստորա սեղանին վրայէն դաւաթ մ'առնելով գինիով
լեցուց ու եկաւ անոր վիրաւորին քունքերը թրջել քաղց-

րորէն անունը տուլով.

— Անդրէս:

Անդրէս բաց աւ աչքերը յթնշաղին մէջ զահի մը ծը-
խոտ լոյսին տուկը. ճանչցաւ իր վրայ ծոռղ կինը, յետոյ
ընկրկելու բաներ մ'ունեցաւ ու սոսկումի ճիչ մ'արձակեց.

— Թէստոր'ա...

— Աւելի կամաց, չարաբախտ դու, քեզի կը փնտուն
եւ Պելիղարիս շատ հեռու չէ:

— Ո՛հ թող գան ինքն եւ իր դահիճները, եթէ այդ
բանը պիտի խնայէ ինծի քու. ներկայութեանդ սոսկումը:

— Սոսկում.

— Դուն, դուն, Թէստորա:

— Ու ինչո՞ւ կը յանդիմանիո Թէստորան, դժբա՛խոս
ժարդ. Այնքան վրէժինդիր. չար, հպարտ, անգութ է նէ:
այն կայսրուհին՝ զոր նսխատեցիր բոլոր ժողովուրդին առ-
ուե եւ որ վրէժը կը լուծէ... զքեզ ազատելով:

— Եւ ո՞վ մատնեց եւ ո՞վ կորսնցնել տուաւ իմին-
ներս:

— Ե՞ս.

— Ո՞վ մէջտեղ հանեց դաւադրութիւնը, եթէ ոչ
դուն:

— Ե՞ս. Ես քու լրտեսուհիդ: Յիմար եւ ապուշբան մըն
է որ կը խօսիս:

Անդրէս ուժգին մը բռնեց անոր ձեռքէն, իր ջերմալի
շունչը փշելով անոր երեսին.

— Ու Մարսէլլո՞սը: Այդ ձեռքը չէ՞ր որ դաշոյնը միեց
անոր կուրծքը:

— Այս, այս ձեռքն էր, ըստ Թէստորա: Կրելիք տան-
ջանքներէն եւ գուցէ ընելիք խոստվանանքերէն զար-
հուրա՛ծ, երեսիս կը պոռար. «զարկ, կամ թէ ոչ ամէն
բան կը խոստովանիմ» Զարկի: Ոճի՞ր, մը կը սեպես այս
բանը:

Լոս թիւն ոը տիրեց: Անդրէս ձեռքը ճակտին տա-
րաւ:

— Այդպէս թո՞ղ ըլլայ ըստ: Եթէ մեզի պատահած ա-

զէտքներուն մէջ մաս չունիս, օրհնեա՛լ ըլլայ երկինք բայց երբեք չպիտի զոհեմ իմ զատս, քու գարշելի սիրոյդ: Մնա՛ս բարով: Յաղթական կեսարի կինը, պարտեալ ապըստամբի մը քովը-ընելիք մը չունի:

Ճիզով մը նստեցաւ եւ տպա ոռքի կանդնել ուզեց, Զարհուրա՛ծ, Թէոտորա ձեռքը երկնդուց զայն բռնելու համար:

— Ո՞ւր պիտի երթաս չարաբաստիկ դու, պալատին բոլոր գաները գոցուած են:

— Պիտի երթաս հոն, ուր դժւն չպիտի ըլլաս:

— Դահիճը հոն պիտի ըլլայ:

— Աւելի լաւ է այն, քան թէ դու ինքդ:

Բայց իր ըրած ճիզը եւ զգացած ցաւերը ուժաթափ ըրած էին. վերստին ինկաւ անկողնոյն վրայ:

— Կը տեսնես. երկինք անդամ ուժ չտար քեզի եւ կը թողուլ ինծի եւ չուզէր որ դուն ինձմէ գողնաս փրկութիւնը ու սէրդ.

— Իմ սէ՛րս, յարեց Անդրէաս, զայն ետ մզելով: Կը ստես: Երբեք չոփրեցի զքեզ, վատ: Զքեզ չէր որ կը սիրէի, երեւակայական անձ մըն էր, ցնորք մը. Միրթան:

Թէոտորա այնպէս մըրած էր, որ հիմա, գրեթէ անկողնոյն վրայ տարածուած էր, Անդրէասին քովիկը, բերանը՝ վիրաւորին բերնին գրեթէ:

— Ա՛հ, ըսէ ուրեմն, Միրթան է որ կը մեղքնաս, Աստուած, կարելի բան է այս: Այն Միրթան, ես ինքս, որ ինծի հակառակորդ կընէ. Բայց ոչ Միրթա գոյութիւն ունի եւ ոչ ալ Թէոտորա. միայն գմբախտ կին մը կայ, որ կարտասուէ, յիմարացա՛ծ զարհուրանքէն:

Սահեցաւ իր ծունգերուն վրայ:

— Ա՛հ, սիրական Անդրէաս, ծնրադիր, կը հայցեմ քեզմէ, կ'աղաչեմ քեզի, ի ծունը իջած. թող, ինծի առաջնորդել զքեզ հան, ուր այլես վախ չպիտի ունենամ քեզի համար: Եկուր պաշտեցեալս, եկուր: Նախատէ՛ զիս, անիծ զիս, զարկ զիս: Բայց նախ պէտք է որ զքեզ աղատեմ. եթէ ուզես վերջէն զիս կը սպաննե՛ս:

Աչքերը. ընկղմած աչքերուն մէջ անոր՝ որ իր սիրահարը եղած էր, բերանը նուիրելու պատրաստ, Թէոտորա անոր կը փարէր, բայց նա զինքը ետ հրեց:

— Ա՛հ, թովչուհի: Այսպէսո՞վ կրնաս խլել ձայնիդ եւ նայուած քներուդ հմայքները, Բայց կորսուէ՛, այլեւս հոս ընելիք բան մը չունիս: Պարտուածներ ենք մենք՝ Յոյնելու: Տե՛ս մեր յաղթանակները, լայնչի ուսերով այդ Գորը: Տե՛ս մեր յաղթանակները: անոնց մէջ պիտի գտնես քու ապագայ սիրահարդ:

Թէոտորա, այդ նախատինքէն կատաղութեան ճիչ մը արձակեց:

— Ա՛հ, թշուառակա՞ն, լոէ, թէ ոչ կը պոռամ անոնց որ հոս ես:

— Պոռա՞:

Նէ մօտեցաւ անոր, բայց նա դժուարութեամբ ելաւ եւ գնաց նստիլ սեղանին քովը եւ գաւաթն ու ջրամանը առնելով՝ լեցուց խմելու համար: Թէոտորա խօսած ժամանակ անոր հետեւած էր:

— Ա՛հ: ո՛չ, ո՛չ: Գիտես որ բան մը չպիտի ընեմ, և իմ սիրտու բզբանելու համար՝ յարաչար կը վարուիս հետս: Պաշտիս բակալավր անդութ կ'ըլլաս ու զերիի պէս կը վարուիս հետս:

Ատիկա զիս կ'ըմբռատացնէ, եւ սակայն շթողուր որ զքեզ ատեմ: Ուրիշ բան չեմ կրնար ընել. եթէ ոչ զքեզ սիրել, սիրել ու միայն սիրել: Ու ո՛վ Աստուած, չկարենալ զինքը աղատել:

Յուսահատութեամբ, երկու ձեռքերովը ձնշեց կուրծքը: Եւ զգաց որ, Թամիրիսին տուած շիշը հոն էր:

— Հեղուկը, մտածեց նէ: Թամիրիս իրեն ըսած էր Ալյն որ անկից պիտի խմէ, քեզի պիտի հնազանդի տղումը պէս: Ա՛հ, ով վհուկ: Օ՞ն ուրեմն, քանի որ դուն զիս կը ստիպես:

Սեղանին շուրջը դարձաւ, այնպէս մը, որ կրցաւ գաւառին մօտինալ եւ իր մարմնոյն ծանրութեամբը սեղմել Անդրէասը: Յետոյ, արագօրէն սոկեայ խցանը հանելով

մէջի հեղուկը հոսեցուց բաժակին մէջ:

Վիրաւորին վրա, ծռած ըլլալով, այժմ մէկ կողմ սպր-
դեցաւ:

— Խօսինք պազարիւնութեամբ, հանդարտօրէն, կ'ու-
զե՞ս: Թողլ ուզածդ ըլլայ, մեր սէրը վերջ գտած է. կ'ըն-
դունիմ: Միայն հոս չեմ կրնար մնալ, այնպէս չէ: Ամէն
վայրկեան, կրնան զքեզ յանկարծակիի բերել, յնքզինքդ
ի մահ կ'առաջնորդես, զիս ալ միասին: Կը տեսնես, դա-
տողութեամբ կը խօսիմ: Թողլ զիս զքեզ տանելու, ինա-
մելու, և շժկելու իբրեւ բարեկամուհի մը, միայն բարե-
կամուհի մը: Ըսէ, կ'ընդունի՞ս բարեկամութիւնս:

— Երբե՞ք:

— Դը մերժե՞ս:

— Այո՛:

— Նոյնիսկ ապաստանարա՞ն մը.

— Ոչ իսկ ապաստանելու տեղ մը. ու եթէ ինձի թող-
ուի ընտրութիւնը քեզմէ ազատուելու, կամ հոս մեռնելու
բոլոր իմ բարեկամներուս նման, մորթուելով կը նախըն-
տըրես հոս մնալ.

Թէոտորա քիչ մը հեռացած էր: Նախատեսածին պէս
կ'ըլլար: Վիրաւորը կայրէր, կը տոչորէր ջերմութենէն.
առաւ բաժակը ու խմեց:

Թէոտորա մարեց իր մէջը ուրախութեան աղազակ մը,
և քայլ մը դէպի անոր մօտեցաւ: Անգրէսա, տիրական
դէմքով մը զայն մերժեց.

— Մի՛ մօտենար ինձի, կորսուէ՛ ասկից: կ'ա-
տեմ զքեզ, կը հասկնա՞ս, կ'ատե՞մ: Զար հրեշտակ, կո-
րի՞ր:

— Ի՞նչ չարիք ըրած եմ քեզի:

— Ի՞նչ չարի՞ք: Ա՛հ, կ'անգիտանա՞ս: Պէտք է զոյն
քեզի յիշեցնե՞լ, հրէշ, այն չսրչ՞քը՝ զոր ինձի ըրիր: Զիս
տեսար անկեզծ, խանդավա՛ռ եւ հաւատացող: Այս նորու-
թիւնը զքեզ կը հրապուրէր հրահրելու քու յափացած ա-
խորժակներդ՝ ի՛ երիտասարդ հոգիիս թարմութեանը մէջ:
Ու համը հասկցնելու համար, կարծեցեալ այրիութեանդ,

կէս կուսութեան հետ, հոգիի եւ մարմնի բոլոր անբժու-
թիւններու խեղկատակութիւնը խաղացիր: Քեզի հաւատա-
լու ապուշ յիմարութիւնը ունեցայ: Ու կ'արթննամ պիրճ
բոզի մը թեւերուն մէջ:

— Օ՛հ, օ՛հ:

— Այդ յիմարութիւնները, այդ հիացումները, շարու-
նակեց Անգրէսա, առանց կարեւորաւթիւն տալու այն ցա-
ւագին հառաջանքներուն անոր՝ զոր սիրած էր, կը կարծէի
միայն ինձի համար. ինձմէ առաջ քանի՛ քանիներու շը-
ռայլած էր: Ինձի տուիր միայն հեծելուհի սակարկու-
թեանց եւ վեհապետուհիի բոլոր քմահաճոյքներուն ա-
ւելցուքը: Քու սէրերդ բոլոր անկիւնները տերան, քու
համբոյրներդ, ամէն տեղ լսուեցան: Աւելի պի՛ղծ ես, քան
փողոցի աղջիկներուն ամէնէն պիղծերը: Մատնութիւն եւ
կեղծաւորութիւն ես, ստութիւն՝ աչքերուդ մէջ. ստու-
թիւն՝ շրթներուդ վրայ: Ստութիւն՝ եւ քու արցունքներդ:
Ստութիւն՝ քու ժպիտներդ: Գծուծ սիրտիդ կամ գործած-
ուած սիրիդ ուեէ մէկ անկիւնը չկայ, որ ստութիւն չըլլայ:
Եւ պ' տի ուզէի, ինձի տուած բոլոր մութ համբոյրներուդ
հետ, թքնել դէմքիդ այն ամէնը՝ զոր ինձմէ զողցար, դող-
ցա՞ր: Սիրոյ գո՞զ . . .

Թէոտորա վայրակ ուրախութեան ճիչ մը արձակեց.

— Ա՛հ, ալ չափազանց կը նախատես զիս: Կը սիրե՞ս
զիս, կը սիրես, որովհետեւ քու նախանձոտ կատաղու-
թիւնդ, յիմարութիւնդ, սէ՛ր է:

— Ո՛հ, կատաղութիւն, ցաւ, սէր, չեմ գիտեր, ըսաւ
Անգրէսա ոչնչացած:

— Ո՛վ ասոուածային առաքինութիւն, գոչեց Թէոտո-
րա, փարելով անոր, հրայրքը, հրապուրանքը կը սկսի: Օ՛հ
ուրեմն, մի՛ մաքառիր պաշտեցեալս, ինձի զարձուր ամ-
բողջապէս իմ Անգրէսաս, առաջուան Անգրէսաս: Ըսէ՛, ըսէ
որ . . . կը սիրե՞ս զիս:

— Սոսկումո՞վ, ըսաւ կամաց մը Անգրէսաս

Պարտուած, կանդնեցաւ, քայլ մը առաւ եւ ծանրօրէն
ինկաւ անկողնին վրայ:

— Ի՞նչ ունիս, ըսաւ Թէոտորա, անհանգիստ կերպով:
— Այս գլխու պտո՛յտը, այս ծարա՛ւը: Հեռո՛ւ ինձմէ,
ի՞նչ տուիր ինծի խմելիք: Կրա՛կ կայ, կրա՛կ. ատիկա կը-
տոր կտոր կ'ընէ ներսս, կը պատռաէ, զիս: Մա՛հն է որ
կուգայ:

Թէոտորա բան մը չհասկցաւ:
Մա՛հը:

Պրոնզեայ դրւաը կամացուկ մը բացուեցաւ, երբ Թէո-
տորա սեղանին մօտենալով՝ շիշը կը գտնէր: Առաւ, ջահին
լոյսին տանելով՝ մագաղաթեայ պղտիկ կտորի մը վրա/
կարդաց:

«Յուստինիանոսի համար»:

Այն ատեն հասկցաւ ամէն ինչ: Շիշը ձեռքէն ինկաւ:

— Ա՛հ, գո բշելի վհուկ. իր որդւոյն վրէժը լուծելու
համար... թոյն տուած էր:

Ոստումով մը անկողնոյն վրայ ինկաւ, ուր Անդրէաս
իր հոգեվարքին մէջ կը ռոնդար:

Պրոնզեայ գուռը բոլորովին բացուեցաւ. Յուստինիա-
նոս, Էօտէմօն, Փրեսիուս, Կործիաս՝ դահիճը երեւան,
բայց մութին մէջ սպասեցին:

Թէոտորա յիմար մըն էր, վեր վերցուցած էր Անդրէաս
սի մարմինը եւ կը հեծեծէր իր վիշտը հարակ, իր ցաւը
աղեխարչ:

— Մա՛հը, բայց ո՛չ: Անկարելի՛ է... Անդրէաս, իմ
սէ՛րու: Զեմ'ուզեր որ մեռնի՛ս, սպաննուած ինձմէ: Ի՞նչ
սոսկում:

Իր բռունցքը դէպի երկինք բարձրացուց.

— Ա՛հ, դահի՛ձ՝ որ զայն ինձմէ կը խլես: Պատասխան
տո՛ւր ինծի, Անդրէասս, իմ սէրու: Խօսէ՛, ձայն տո՛ւր.
մի՛ մեանիր այդպէս. շատ ահոելի բան պիտի ըլլայ ատի-
կա. կը լսես զիս, կը տեսնես զիս, չէ՞: Ես եմ, քու Միր-
թա՛դ.

Վեր առաւ Անդրէասի գլուխը, փնտոելով ապակեփայլ
աչքերուն մէջ կեանքի նշոյլ մը: Արհաւիրքի ճիչ մը արձա-
կեց, թող տուաւ գլուխը, որ ինկաւ ծանրօրէ՛ն:

— Ա՛հ. լմնցա՛ծ է. սպաննեցի՛ զայն + ե՛ս եմ: Ո՛հ,
թշուառական, թշուառակա՞ն:

Անոր մարմնոյն վրայ ինկաւ, առանց իմքնալու Յուս-
տինիանոսը՝ որ իրեն մօտեցած էր, Փրեսիուսի հետ:

Իր ետեւէն դահիճն ալ կուգար:

Յուստինիանոսի ձեռքը վեր բարձրացաւ եւ ապա իջաւ
չարաբա՛խտ կնոջ ուսին վրայ.

Թէոտորա վեր առաւ գլուխը. տեսաւ կայսրը: ակնարկ-
մը նետեց շուրջը, ճանչցաւ Փրեսիուսը, դահիճը: Ու հաս-
կըցաւ:

— Կա՛յորը: Ո՛հ, մահն է որ կուգայ:

— Ոյո՛, ըսաւ Յուստինիանոս:

— Ինչպէս, հարցուց Թէոտորա, արհամարհանքով:
Դահիճը անոր ցուց տուաւ մետաքսեայ նուրբ լար մը:

— Ա՛հ, աղէկ, ըսաւ նէ:

Յետոյ դառնալով Յուստինիանոսի, որ քայլ մը ետ ըն-
կըրկած էր:

— Ահա քաւ քաջութիւնդ՝ վա՛տ, որ գիտես յաղթել
միայն պարտուած ապստամբներուն եւ կիներո՛ւն:

Յուստինիանոս նշան ըրաւ դահիճին՝ որ մօտեցաւ.

— Սպասէ, ըսաւ Թէոտորա. կ'ուզեմ մեռնիլ ոչ թէ
իրը կայսրուհի, այլ իրը կին մը:

Ոտքի ելաւ նէ եւ բոլորովին ուզիդ, իշխեց Յուստի-
նիանոսի վրայ, անարգալից ակնարկով մը:

Յետոյ դարձաւ դահիճին.

— Պիտի երկննամ այս անկողնին վրայ, քովիկը դիա-
կին այն մարզուն, որ իմ սիրահարս եղաւ, եւ երբ տեսնես
որ իմ բերանս անոր բերնին պիտի զպի, պիտի սեղմես քու
լարդ:

Յուստինիանոս բարկութեան ժեստ մ'ըրաւ, բայց Փր-
եսիուս զայն քաշեց դէպի դուռը:

Թէոտորա երկնցաւ. Կործիաս անոր մօտեցաւ:

— Անցո՛ւր, լարը, ըսաւ կայսրուհին:

Մարզը, սպիտակ եւ ողորկ պարանոցին փաթթեց ծի-
րանեգոյն մետաքսեայ լարը:

Թէոտուա ծոեցաւ դէպի մեռեալը եւ թեթեւ ձեռքով
մը փակեց անոր աչքերը եւ արտեւանունքը, յետոյ իր բե-
րանը կամաց կամաց իջաւ, մինչեւ որ Անդրէասի բերանը
շօշափեց:

— Օ՞ն. ըստ Թէոտորա.

Դահիճը լարը հանգոյց ըրաւ եւ քաշեց: Մարմինը եր-
կա՞ր սարսուս մը ունեցաւ: Կործիաս վայրկեան մը սպա-
սեց. քակեց լարը եւ դասնալով դէպի կայսրը ըստ:

— Լմացա՞ւ, տէր,

Յուստինիանոս չպատասխանեց. վերարկուին փէշովը
ձածկեց դէմքը, յետոյ կոնակը, դարձուց եւ Փրեսիուսին
թեւին կոթնած, վեր ելաւ դէպի նրբանցքը:

Դուրսէն կը լսուէին փողերու եւ ծափերու ձայները.

— Երկա՞ր կեանք՝ կայսեր.

— Փառք եւ պատի՛ւ Յուստինիանոսի:

Մարմինը անոր՝ որ եղած էր Թէոտորա, կը սկսէր պա-
զիւ:


Վ Ե Ր Զ

ՎԻՊԱԿՆԵՐ

ԿՆՈՉ ՄՅ ԽՋՍՏՈՎԱՆՈՒԹԵՒՆԵ

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆԻ ՄՀ ԾԱՌԱՆ

Հ Ա Գ Ա Խ Ե Ր Գ Ա Խ Թ Թ Ի Ւ



Թարգմ. Շ. Լ.

ԱԹԷՆՔ

1923

ԽԿՅՑ

44626 - 44630

2013

